

L6n
2165

1999

43928-4. L.

ՄԱՐԻԵԼ ԹԷ ՀԱՅՑԱՍՈՒՅ



ՊՐԵԴԱՎԱ



1889

ՍԻՐԱՎԵՊ

ՄԱՐԻԵԱ ԹԷ ՀԱՅԿԱՆՈՒԾ

ԳՐԵՑ

ՏՕՔԹԵՈՐ Կ. Յ. ՓԱՇԱԽԱՆ

Թաղապետուրիան բժիշկ ի նալու և նախկին
օգն-բժիշկ Գերմանական Հիւանդանոցի :

1895



معارف نظارت جليله سنك رخصته طبع لیکندر



Կ. ՊՈՂԻՄ
ՀՐԱՏԱՐԱԿԻԶ - ՍԱՀԱԿ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ս. ԱՐՏԻԹԻ

(Ֆիւճանճըլաբ եօդուշու Սաղըր-իսն)



ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ԻԲՐ ՑԱՌԱԶԱԲԱՆ

Սոյն վեպը՝ իբր նախափօքն հրատարակուած մի բանի մանրավէլյաբերէ յետոյ՝ ի լոյս կրնծայեմ, յուսալով որ յարգոյ բնբերցողաց կողմէ՝ որպէս մի հայ հեղինակուրիւն, արժան եղած բնդութելուրիւնն կրգոնէ :

Այս վեպ, ինչպէս նաև Հայքների և Տփխիսուն Նոր-Դաշի մեջ հրատարակուած մանրավէլյաբերս ինձ ի յուշ կ'ածեն իմ երիցս երանեալ ուսանողուրեանս անցեալ յիշատակներն, որովհետեւ առնեք գրած եմ իմ ուսանողական պարապայ ժամերուս մէջ :

Մորեւ նէ՞ Հայկանուշը Հայրենիք շաբարաքերի մեջ իբր բերրօն հրատարակուել վերջ՝ առանձինն մի նատոր կազմելով զայն կը նախրեմ իմ ազնիւ բարեկամ Յարուրիւն էմ. Համբարգաբրանի ի յիշատակ մեր ուսանողական անմռանալի կենաց



ՄԱՐԻԱ ԹԷ ՀԱՅԿԱՆՈՒՅ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՅ ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔ ՄԸ

Ի ԱՌԻՍԻԱ

ՄԱՍՆ Ա.

Բայց ենեւ ներ սերու և հոգի էն այսկամբից,
Աղու առաք է պրա դաշն և օրհնալից
Այրութ սեր էն խորտուն վար իսյանը.
Ճիզլիք

ՆԱԽԱԲԱՆ

ԳԻՇԵՐ ՄԸ ԱՆՏԱՌԻՆ ՄԷՋ



1884 Մայիս ամսոյ մէջ էինք:
Գիշեր էր, աստեղազարդ երկնքի
Վրայ լուսինը թեթեւ ամպերու տա-
կէն՝ նուաղեալ կրցսի մը նման՝ տակաւ առ տա-
կաւ կը բարձրանայր, յաւերժական թուռդ վե-
հասլանձ և գեղեցկատեսիլ լեռներու ու բլուրնե-

րու գագաթներն և բարձրաբերձ ծառերու կատարներն անոր հմայիչ լոյսով կ'արծաթէին, մեղմ և անուշ քամին անտառաց խորերէն կը սուլէր և կ'երթայր անհունութեան մէջ թաղուիլ. գիշերուան խորհրդաւոր լոռութիւնը՝ մերթ ընդ մերթ շարժուն տերեւոց քաղցրիկ սօսիւնէն միայն կը խանգարուէր, և այս սօսիւն աւելի խորհրդաւոր կ'ընէր գիշերը, որպէս մի գորովագութ մօր օրորն իւր մանկան օրօրօցին մօտ «Քնէ, քնէ, իմ անուշիկ դու մանկիկ». և բնութիւնն արդէն հանդարտ կը քնէր :

Գարունը բնութեան գարթնումն է, և այս զարթնում բուսական ու կենդանական աշխարհը կը շարժէ ու կ'ոփեւորէ, և այս շարժում գերեզմանին բացուիլն է դրախտին մէջ, մեռեալին տարտարոսէն յեղեմ ելնելն է. դաշտ ու ձոր, բլուր ու պուրակ կը գալարին առ հասարակ, և գողցես մի խորհրդաւոր ձեռք այս անճառ զարթնումն վրայ հիացած՝ բիւրերանգ ծաղիկներ կը սըմփուէ ամենուրեք. ծառ ծառաստան, այգի անդաստան կանաչով կը ծածկեն իրենց մերկ սոստերն. սղիսակին դայլայիկը, արտուտին գեղգեղը, ծիծեռնակի ձլուրլալը իրար խառնած կը բարձրանան այերի մէջ և կը միանան զուարթնոց օրհներգին որ Արարիչը կը փառաբանեն :

Բնութեան արարածներու գերագոյնը, աստուածատիպ էակը մարդն՝ որ առանձնաշնորհեալ է և ունի այնքան թանկագին յատիւթիւններ,

որպէս բանականութիւն, հոգեկան և իմացական ամենաբարձր կարողութիւն, անշուշտ միւս արարածներէ աւելի լաւ կ'ըմբունէ բնութեան այս կենսաբուղիս եղանակի օգուտներն և ամենեւին չը յապակիր մասնակից լինելէ այս ընդհանուր խրախճանին. վերջապէս քանի որ բնութեան մէկ մասն է նա, բնութեան ազգեցութենէ զերծ չի կրնար ըլլալ և պիտի կը այն փոփոխութիւնը որ բնութեան ծոյի մէջ տեղի կ'ունենայ

Արդէն ձմրան երեք տաղտկալի ամիսներն՝ յորս մարդիկ տանց կամ աշխատանոցներու մէջ փակուած վառարանների առջեւ կքուն (եթէ կայ), տաղտուկը և ցուրտն իրենց հոգին թափանցելով մինչեւ վհատանքի հասուցած էր զայնս, վիճակ մ'որ եթէ երկարատեւ լինէր, որպէս բանտարկեալ, շատ անգամ վհատանքէն անդին, յուսահատութենէն անդին, շատ անդին և յաճախ ի գերեզման կը հասցնէր, սոսկալի հոգեվարք մ'է որ մարդ ականատես կըլլայ իւր կենաց գանդաղ քայլայումին,

Տունը մինչեւ իսկ ոսկեհուռ կահերով զարդարուն և ամեն արհեստական վայելքով առատորէն լիքն ըլլայ, մարդ գարձեալ այս եղանակին մէջ տունը կը թողու և կը փութայ դուրս ելլեւ, մի փարտ աւելի կը հրապուրէ զինքն քան տան բոլոր գոհարները: Ծերեր որք իրենց կեանքի ձմեռին հետ հազիւ անցուցին ձմեռը, թեւակոտոր և ուժաթափ, շատ շատ դրան առաջքը

կամ պարտէզին մի բացօղեայ տեղը գնալով արեւին կուտան իրենք զիրենք, և դոդցես կեանք կը մուրան անկէ, կեանք՝ որուն վախճանը վազահաս է աւա՛զ:

Գարունը արեւէն կ'ախորժի, սոխակը վարդէն, պատանին կցսէն և այս ամենը փոխադարձաբար կ'ախորժին իրարմէ պիտի ըսեմ, զի իրարու լրացուցիչ են. միայն բացակայութիւնը միւսները կը թերէ և բնութեան մէջ տիրող ներդաշնակութիւնը կը խանգարէ: Ուրեմն երբոր գարուն և արեւ, սոխակն ու վարդ կը միանան, երիտասարդ ու երիտասարդուհիք ալ չենյապազիր իրենց լրացուցիչ դերը կատարելէ. ահա այն ատեն կ'սկսի բանաստեղծական գարունը, այլ տակաւին թերի պիտի ըլլար այն եթէ սէրը պակսէր. սիրելու համար աարւոյն ամենայարմար եղանակն այսէ. սիրտերն ամենէն աւելի այդ եղանակի մէջ կը յափշտակուին իրարմէ, զի ինչպէս որ բնութիւնը իւր հոտած վերարկուն թողլով՝ նոր և փառաւորագոյնը կ'զգենու, նոյն և նման չէ՞ որ մարդն ալ հպատակ բնութեան օրէնքին՝ կարծես մորթի կը փոխէ և թարմ ու փայլուն կ'երեւայ, սրտեր կը բացուին բուրելու համար սէ՛ր, սրախ ծաղկունք բոյր: Ժամիտ մը, անուշ ակնարկ մը, հրեշտակաց յատուկ մի շարժում շատ անդամ հրդեհներ կ'արծարծեն այս կամ այն սրտերու մէջ

Ռուսաստանի մէջ ուր գարունը ամեն ուրիշ երկիրներէ քիչ մ'աւելի ժւատ է, երբոր կը հաս-

նի, մարդիկ շուտով կ'ողջունեն զայն և կ'աձապարեն օգտիլ անկէ. ա՛լ պլուտոնէր և հասարակաց պարտէզներ ամենէն աւելի սիրային ժամադրութեանց տեղեր են պարզապէս, տալու և առնելու սիրտ ունեցողք հոն կը վաղեն. այն ծառերը որք կը զարդարեն այդ վայրերը. եթէ լեզու ունենային ի՞նչ բանաստեղծական սիրաբանութիւններ և ինչ համբուրելի պաշտումներու պատմութիւններ պիտի ընծայէին մեզ

Ամեն անոնք որ Ռուսիոյ աշխարհագրութիւնը կարդացած են, գիտեն թէ ուր կը գտնուի «Ղազան» քաղաքը, մենք նորա նկարագրութիւնը մրտագիր ենք չընել այս տեղ. «Ղազան»ի վրայ (ուր մեր պատմելիքը տեղի ունեցաւ) ընթերցողք պիտի կրնան արդէն խմանալ ինչ որ հարկաւոր է մեր վէսլի մասին:

1884 մայիս ամսոյ մէջ օր մ'էր, ըսկնք, «Ղազան»ի բնակիչք գարունը վայելելու համար երամովին կը զիմէին գէպ ի առաջտները և պարտէզները. այդ գեղեցիկ օրուան վերջալոյսը տակաւ առտակաւ կը մարէր և կ'ոսկիէր ամեն ինչ, երեկոյեան ժամը եօթն էր: Հոս կերուխում, հոն խաղ ու խնդում, անդին զինուօրական նուագածուաց խումբը մելամաղձիկ կը նուագէր ռուսական մի ազգային երդ որոյ ձայնէն թեւ ի թեւ ընթացող երիտասարդք և երիտասարդուհիք պահ ընդ պահ յափշտակուած կը մոռնային զինքեան: Թող ամբոխը խմէ ու խնդայ, մենք սա պուրակէն ան-

կիւնը անցնող գլուխներուն վրայ դարձնենք մեր
ուշը . դոքա երկու սիրահարներ են , երիտասար-
դը բարձրահասակ , սիզամեմ , մաքուր հագուած ,
ամեն ուսանողներու պէս իւր երկայն վերարկուն
վրան ածած , խոշո՞ր արուեստագէտի գլխարկ մը
գլխուն վերեւ , որոյ վրայ կարծես կրուփի երկու
հարուածներ էին արուած , բարձր ու լայն ճակատ
մը և հայկական քիթ մը , վարդագոյն չըթներ ,
գունչն սիրուն ու ձուածեւ , մարդարտի պէս
ակռանք որոնք յաճախ կարելի էր նշմարել իւր
դիմաց վրայ արագ արագ փայլող ժափտներուն
պատճառաւ . աչերը չգիտեմ ինչպիսի կրակ մը
ունէին իրենց մէջը ուր թափանցող ակնարկը կը
յազթուէր իսկոյն . և այդ սիրաբորբոք աչել կը
հովանաւորուէին մատ մատ սեւ յօնքերու և բի-
բերու ներքեւ : Երիտասարդուէին հրեշտակ մ'էր
կարծես , որոյ թեւեր միայն կը պակսէին , և
գուցէ ունէր . սակայն նորա ոսկի խոզոպներ
խիստ երկայն և ցիրուցան թիկոնքէն վար ձգ-
ուած լինելով չը նշմարուէր . չնորհալի էր իւր
քալուածքը և ինքն ալ բարձրահասակ լինելով
դիցուէիլ մը տպաւորութիւն կ'ընէր տեսնողին
վրայ . ամենաքնքոյշ կերպով երիտասարդին թե-
ւին էր յենած . եղանակին նորածեւութեան հա-
մեմատ ճաշակաւոր կերպիւ հագուած , եթէ առ-
ջեւէն նայելու ըլլայիր քեզ կը ներկայանար ա-
նանկ փողիողուն դէմք մը , որ կը շանայիր : Ա-
րեւի կտոր մը , լցոսի զանգուած մ'էր կարծես ,

երկու ծաւի աչերը ամենէն առաջ կը դիւթէին
գլխառողը : Օրիորդն «ոռււս» էր , այլ չունէր ոռ-
սի քիթ , հասլա «Փրաքսիդէլ»ի արձաններուն քի-
թերուն պէս շիտակ , պղտիկ , կոկիկ , համաչափ ,
որուն տակ կը բացուէր պղտիկ բերան մը որ
համբուրել միայն գիտէր , ակռանները չը գիտեմ
ինչ ունէին որ կ'գերազանցէին երիտասարդինները ,
երեսներն ալ սպիտակ էին և սակայն անանկ մեղ-
մանոյշ կարմրութիւն մը կը ցուցնէին որ կարծես
մէկը սեղմած ու նոր թողած էր : Աւելի կը ճռուո-
ղէր քան կը խօսէր , միշտ պատրաստ էր խնդա-
լու , անսպատում բերկրութիւն մը կը կարդաց-
ուէր իւր դիմաց վրայ , որ սրտին հայելին է կը
սեն . . . բանաստեղծք :

Այս երկու սիրաբչիս էակները բոլորովին ի-
բարմով յափշտակուած անտարբեր էին թէ՛ նը-
ուագածութեան և թէ՛ խառն ի խուռն հասա-
րակութեան ամեն կերպ աղմուկին : Օրը երթալով
կը տարածամէր և այլ եւս վերջալոյսը վերը կը
լուսաւորէր և վարը կը մթագնէր տակաւ , աղօտ
կէս մութ մը տիրել սկսած էր արդէն : Ամեն ինչ
գիշերին հասնիլը կը ցուցնէր :

Երկու սիրահարները ջանացին որքան հնար է ,
պարտիզին մի ամայի անկիւնը թաղուիլ , անանկ
տեղ մ'ուր մահկանացուաց ակնարկներ թափան-
ցել անկարելի լինի և հոն սիրահարաց ակնարկ-
ներ միայն կարենան թափանցել : Գտան մէկ բո-
լորակի տեղ՝ թուփերով շրջապատուած՝ ուր մէծ

ծառեր իրենց սաղարթախիտ ոստերով տանիք մը կը կազմէին այս սիրահարներու բոյնին, անանկ որ լուսինն ալ շատ անդամ չէր կարող նայել հոն. նատան խոտերուն վրայ աւելի իրարու գիրկ քան քովլ քովի: Ահա, այդ ժամանակ թուփներու դուրսին՝ եթէ մէկը տուանց զանոնք տեսնելու ուշ գնէր՝ պիտի լոէր յետագայ խօսակցութիւնը որ տեղի կ'ունենար մերթ ընդ մերթ հընչիւն համբոյրով մը և երկայն հառաջով մը ընդմիջուելով:

—Գարունը միջնորդ մ'եղաւ մեր սիրոյն, ձայնեց կոյսը, զրիչ մ'երրեմն կուլ կուտայ այն հառաջներ որ սրտի մէջ ծնունդ կ'առնուն, այժմ ինչ որ կ'զգամ, ինչ որ կը վայելեմ աւելի ազատ կը վայելեմ . . . ի մի բան սիրոս աւելի ազատ կը բանամ քեզ որու ամեն մէկ ծալքին վըրայ հոգեշտունչ տառերով պիտի կարդաս այն սէրը որ դէպ ի քեզ ունիմ: Իմ այս սիրոս որ քու ձեռացդ մէջն է, քեզ համար միայն բարախեց և միայն քեզ համար պիտի բարախէ յար ընդմիջտ. կարծես բնութիւնը մեր ձեռքէն բանած դէպի անհունութիւն կ'առաջնորդէ զմեզ. և ի՞նչ միթէ սիրելն անսահանալ չէ. «ինչ որ յագուրդ չգըտնար, նա յաւիտենական է» և միթէ սէրը յագուրդ կընայ գտնալ. նա յաւիտենական է, անսահ է . . . տե՛ս լուսինն՝ ծառերու տերեւախիտ ոստերու մէջն իւր պայծառ դէմքը մեղ ցուցնելով կը ժապտի . . . սէ՛ր կը ցոլէ, անուշ հովիկն ալ զմեզ շոյելով մեր

ականջներուն սէ՛ր կը փափասյ . . . ո՛հ համայն բընութիւն սէ՛ր է, և ով պիտի համարձակի ջնջել մեր սէրը. բնութեան գէմ ապատամբի՛լ, զա մարդէակի գործ չէ: Բաբէ՛ . . . ոչ միայն ծնողական բոնութիւնը այլ և ցուրտ գերեզմանն խակ չէ կարող անհետացնել մեր սէրն. ինչ որ յաւիտենական է: նա չոչնչանար, կապրի նա միշտ, ուր որ ալ լինի, գերեզմանին եղբը և անկից ալ անդին: Տգէտ գլուխներ ի զուր կը ջանան ջնջել սէ՛րը, սէրը որ աստուած մ'է նաեւ . . . :

—Անցան այն հին ժամանակներ ուր մարդիկ չին կարող ըսմբունել բնութեան արդար ձայնը՝ թէ «ատելը միշտ վատ բան մ'է և սիրելը միշտ բարի» . . . մարդն՝ ի լրումն բանականութեան աւելի լաւ կը խորհի ու կը տրամաբանէ քան զանասունն . . . այլ այսու հանգերձ ցաւելով կըսէմ թէ՝ աշխարհիս վրայ մարդիկ կան որ անասուններէ օրինակ առնելու ցաւալի հարկին մէջ կը գտնուին . . . և այս ալ բնութեան մէջ տիրով ներդաշնակութեան կը պատկանի, զի բնութեան մէջ ամեն ինչ իւր հակապատկեւն ունի . . . սիրել ու ատել. ձմեռ ու ամառ, գիշեր ու ցորեկ, գեղեցիկ ու տգեղ, սուտ և ճշմարիտ, միշտ իրարու կը յաջորդեն. ուրեմն պիտի գտնուին բնութեան մէջ աստողներ եւս, սակայն ճշմարիտ սէ՛րը արտաքին բնութեանց դէմ ամուր բերդ մ'է . . . ջնջել սէ՛րը՝ կեանքը սպաննել է. . . Պատմէ ուրեմն, ո՛վ սրտիս հատորը, ի՞նչ նոր աղէտ է որ կաւեսես.

ինձ . . . և նախապէս գիտցիր թէ ի՞նչ որ ալ լինի՝
այդ չէ կարող մարել իմ սրտի այն կրակն որ գե-
րեզմանի պաղծոցին մէջ իսկ պիտի շարունակէ վառ
մնալ, վասահ եղիր իմ սիրոյս վրայ. դու իմ էու-
թիւնս ես, դու ես որ մօրմէս վերջը կեանք տուիր
ինձ, կամ աւելի լաւ է ըսել դու ինձ ցուցոցիր
կենաց երջանիկ ու հարթ ճանապարհը :

— ինչ որ կը խօսիս իմ սրտէս կը խօսիս, և
է՞ր այդպէս չը խօսիս քանի որ իմ սիրոս ալ քու-
կըդ է : Պիտի իմանաս թէ որչափ իրաւունք ու-
նիմ այդպէս խօսելու :

— Խնդրեմ, օրիորդ, պատմէ ինչ որ նամա-
կաւ չէիր կրցած հաղորդել, մտատանջութեան
մէջ եմ, գիտէք թէ որչափ անհամբեր եմ իմա-
նալ ինչ որ մեր կենաց-սիրոյ կը վերաբերի :

— Այո՛, խօսինք մեր կենաց, մեր ապադայի
վրայ : Երբ գիրդ առի, մեծ ուրախութեամբ տե-
ղեկացայ ժամադրութեան գեղեցիկ խորհրդիդ և
չկրցի ուրախութիւնս ծածկել . . . կատեա — սպա-
սուհին — որ գրան առջեւ կ'սպասէր, իմ այս ու-
րախութիւն նշմարեց, ստիպուեցայ իրեն ալ հա-
ղորդել ուրախութեանս պատճառը, պատմեցի թէ
այս գիշեր քեզ հետ ժամադիր եմ և քեզ հետ
չըջապայութեան իսկ պիտի ելլեմ : Գիտես արդէն
թէ որչափ հաւատարիմ և գործօնեայ աղջիկ մ'է,
իմ որոշումս ձեզ հաղորդեց և խեղճը արդէն պա-
տին տակ կ'սպասէ, չուզեր մեր երջանիկ ժամերն
իւր ներկայութեամբը վրդովել . . .

— Ծնողքդ արդե՞օք կասկած մ'ունեցան այս
ըջապայութեանդ վրայ :

— Երբէք . . . հայրս իւր ամենօրեայ այցելու.
ներուն հետ ըմպելեաց սեղանին չուրջը բոլորած
«բագոսի» կ'երկրպագէ, մայրս ալ կատեայի հետ
ժուռ գալու թոյլատրեց ինձ :

— Շատ լաւ, ինդրեմ շուտով պատմէ ինչ
որ քեզ պատահած է, եթէ Վլատիմիր նոր վա-
տութիւն մ'ալ փորձեց, շուտով զայն տապալել
խորհինք . . .

— Անցեալ օր, հայրս ու մայրս նախ խրատ-
ներով և շողքորթութիւններով զիս համոզել ջա-
նացին ամուսնանալ Վլատիմիրի հետ . ընդդիմա-
ցայ, առարկեցի թէ դեռ տարիքս փոքր է և թէ
վարժարանը նոր ձգած՝ ուրիշ ծանր բեռի մը տակ
եւս սցչափ շուտ չեմ ուզեր մտնալ, թէ 3-4
տարի եւս սպասել հարկ է ինձ : Յամառեցան և
սկսան սպառնալիքներ տեղալ իմ գլխուն : Սկ-
համբերութիւնս հատաւ, հաստատամտօրէն ըսի
թէ՝ չեմ ուզեր այդ Վլատիմիր կոչուած սրիկա-
յին հետ ամուսնանալ, ամուսինս ի՞նձ պէտք է
սիրելի ըլլալ և ոչ թէ ձեզ . . . Վերջապէս ի՞նչ
որ դպրոցին մէջ ուսած էի, ամենն ալ դուրս
թափելով ջանացի համոզել ծնողքս՝ ամուսնու-
թեան մէջ «սիրոյ» պէտքն ու կարեւորութիւնը
բացատրելով, և ինչպէս ըսի, փոխան այդ ան-
տաշ գլուխները համոզելու՝ աւելի սաստկացաւ-
իրենց բարկութիւնը : — Ուրեմն ուրիշ՝ մը կը սի-

բես, ըսաւ մայրս—։ Մօրս այս հարցման վրայ պահ մը շփոթեցայ ։ ի՞նչ պատասխանէի, խոհեմութիւն համարեցի ստել, կենացս մէջ առաջին անգամն լինելով կը սատէի ։ —Ա՞չ ոք կը սիրեմ, ըսի, հոգիս և մարմինս հանգստանալու տէտք ունին, վարժարանի երես տեսած չէք որ հասկնաք ըսած ձշմարտութիւններս ։ թող մէկ երկու տարի վերը ըլլայ :

—Մեր ջերմ փափաքն է, մէջ մոտաւ հայրս, զքեզ երջանիկ տեսնել մեր ծերութեան վերջին օրերուն մէջ, բարեկիրթ անձի մը հետ ամուսնացեալ, և այդ անձն ալ Վլատիմիր սպան է, դուք իրաւոնք ունիք մի քանի տարի հանգըստ տանալու . բայց արգելք չէ նշանատուութիւնը կատարելու, պէտք է ապահովել զինքը թէ դուք անոր ապագայ ամուսինը պիտի լինիք, որովհետեւ զքեզ շատ կը սիրէ . . . — Նոր խոչնդոս մ' ալ եւսա, ի՞նչ պատասխանէի, կրկին դիմադրութիւն և դարձեալ մի և նոյն խօսքերն ըրի, բարկացաւ հայրս իմ խօսքերուս վրայ և դպրոց գացիր կըրթուելու համար թէ լիբտուելու, միայն ծնողացդ դէմ ապատամիրիլ սովորեր ես . անկիրթ չը՛ւն, մեզի խրատ տալ ելեր ես, ըսաւ և դուրս եւսաւ :

Ամեն բան խօսած էի, այլ եւս ինձ կը մնար ել և լուել . . . մտածեցի թէ այլ եւս ո՛ և է պատասխան չտամ և քու խորհրդոցդ սպասեմ, արդ ի՞նչ պէտք է ընել, Վլատիմիր յաջողած է ծնողքս համոզել կամ հրապուրել իւր փայլուն ոք-

ծնողքս համոզել կամ հրապուրել իւր փայլուն ոք-
րով ու զիս կնոթեան ինդրուծ է ։ միթէ իրա-
ւոնք չունիչի աեսնել մեր ապագային սեաւ ամ-
պերով մժագնիլն . . .

—Ամեն բան իւր կարգին է, ըսաւ Վահան լըր-
ջօրէն . ծնողքդ զքեզ կուզեն ամուսնացնել այն-
պիսի անձի մը հետ որ իրենց հաճելի է, նոքտ
չեն մտածեր թէ գուն պիտի հաւանիս թէ ոչ, ա-
մուսնութեան մէջ ընտրութեան ազատութիւնը
միայն արական սեռին է յատկացուած . ԺԹ. դարը
կը զլանայ մեր մէջ այս իրաւունքը գեղեցիկ սե-
սին . օրիորդք պարտին իրենց ծնողաց ընտրու-
թեամբ գոհ լինել, ծնողաց փոյթը չէ թէ ապա-
գան լաւ կամ վատ լինի, բաւ է որ իրենց հա-
ճելի երեւցածն լինի . դարուս մէջ տիրող ընտա-
նեկան խել մը դժուարութեանց միակ պատճուն
ալ այս է . հազարագիւտ է գրեթէ գտնել հաւա-
տարիմ ամուսինք, ի՞նչ անպատուեթիւններ չեն
գործուիր ամուսնութեան վարագորին տակ . Պօ-
քաչիօ մը պէտք է որ այդ վարագոյրը պատուէ
եւ ինչ որ մութի մէջ կը գործուի ցոյց տայ ժո-
ղովրդեան . . .

—Բայց ի՞նչ օրէնք պիտի արդարացնէ զիրենք.
միթէ կինն ալ մարդ չէ, միթէ կինն հոգի չունի
միթէ կինն ալ օժտուած չէ՝ այն յատկութիւննե-
րով ինչ որ մարդկային սեռը յատկացեալ է . . .
ինչո՞ւ կը զլանան . . .

—Պատճառը կուզեն իմանալ :

— Այս :

— Հաս իս՝ մասսամբ իւիք արդարացի է իրենց
այդ ընթացք, զի տգէտ են . . .

— Բայց տգիսութիւնը իրենց իրաւունք չի տար
այդպէս վարուելու իգական սեսի հեռ . . .

— Կը սխալիք, կատարեալ իրաւունք կատանան,
զի օրէնքով է որ այդ կը գործեն, սովորութիւն
մ'որ քանի կը հիմնայ այս քան օրէնքի զօրու-
թիւն կ'ստանայ. սովորութիւններու տուած օ-
րէնքը տգիսութեն վարագոյրին տակն է, երբ
լուսաւորութիւնը կը վերցնէ այդ վարագոյր, ա-
զատութիւնը դուրս կու գայ.

— Ի՞նչ, միթէ ժԹ. դարը լուսաւորութեան
դար չէ:

— Կը կարծես թէ ժԹ. դարու վերջին քառոր-
մէջ այդ լուսաւորութիւն ամեն աեղ տիրած ըլ-
լայ, ո՛չ, կը սխալիս, մանաւանդ միշ երկրի հա-
մար այդպիսի մի բան երևակոցիւն ալպաւթի ն-
է. Ծուսիան տակաւին իւր մեռելահար թմութե-
նին սթափած չէ, փոխանակ լուսաւորութեան օ-
րէ ց'օր յառաջադիմելու՝ կը յետադիմէ. ժԹ.
դարը աշխարհիս չորս ծայրերէն հաւասարութիւն,
որդուն-նիւն և լուսաւորութիւն բառերը կորոտայ
բարձրագույն, բայց Ծուսիա ի՞նչ կընէ այս արդար
ձայնին առջև, ոչի՞նչ. անտարբեր իւր ականջներն
կը խփէ, որպէս զի չլսէ այդ ձայնն, ժԹ. դարու
լոյսը նորա խաւարասէր աչերն կը շլացնեն ու կը
ջլատեն. ամբողջ Ծուսիա սեաւ խաւարի և տգի-

տութեան վերարկուով ծածկուած է. գու այդ
ահարկու խաւարին մէջ լոյս կորոնես, արդա-
րութիւն և իրաւունք կը վնասես . . .

— Բայց ի՞նչպէս կարելի է որ այդ հսկայ աէ-
րութիւնն քաղաքակրթութեան սուտ դիմակով
աշխարհի ներկայանայ

— Ոյդպէս պլանու և պէտք է հաւատաք, ա-
զատոն Ամերիկայ և Եւրոպիոյ մի քանի կառավա-
րութիւններ միայն անդիմակ են. տե՛ս Թուր-
քիան, իւր ընդարձակ և լայնածաւալ աշխարհ-
ներուն մէջ ոնի չցէն աւելի այլատարազ, այլա-
կրօն և այլակեղու հպատակ ազգեր և ատոնք որ-
չափ խաղաղ և ազատ ինքորինութեամբ կ'ապ-
րին. Ժողովրդեան կրթութիւնը գրեթէ ձրի և
պարտաւորիչ է բոլորովին, չկայ խորութիւն, որ
մահ է ճշմարիտ յառաջադիմութեան, և կը լսէ
ու կը յարգէ 19րդ դարու արդար ձայնը . . .

— Բայց ամեն ի չ վախճանի մը կը յանգի,
անշուշտ պիտի գայ օր մ'ալ որ Ծուսիան սիրով
և փափաքանօք պիտի գրեէ ու քաջալերէ հաւա-
սարութիւնն, արդարութիւնը և լուսաւորու-
թիւնը . . .

— Դէտք չէ յուսահատիլ, այդ օրը թերևս շատ
մօտալուտ է . . .

— Ի՞նչ որ ալ խօսինք մեր վիճակը չկրնար փո-
փոխիլ. ի՞նչպէս յաջողելու է ազատիլ Վատիկի-
րի ճեռքէն:

— Զանա միշտ յետածգել ամուսնութեան օ

թը, նշա՞լ տու ոթիւնը հոգ չ' թող կատարուի,
առաջին տոթիւ ծնողուց կը դամեմ ու իր վա-
փաքներս անոնց կը յայտնեմ, թէեւ գժաւառն
պարձ, անենենք տառձ պատավանիս համեմառ
ելք մը կը խորհնիք ւ

— Անկարելի է որ հաւանութիւն ստանաս գու
որ արմեսչկեայ մ'ալ ես ւ,

— Գուցէ համզկեմ զիրենք :

— Թէեւ ի զուր ջանք, սակայն մի անգամ փոր-
ձեցէք. Աստուած տայր որ յաջործիք :

— Տեսնենք գալիքի վրայ վերջը կը խորհնիք :

Մեծ թույս ամսմ մ'եկաւ ծածկեց լուսինը. չորս
կողմի խոր մթութեան մէջ թագուեցաւ. քամին որ
ի սկզբան մեղմիկ կը վշչէր, սկսաւ անտառաւաց խո-
րեցն ու ճգին բվալ . . . ամեն ոք կանապարէր
առոն գառնաւ, երբ մեր երկու սիրարդչիս և
յաւգեալ գլուխները ծերամաջերմ համացրներով ի-
րարմէ զատուեցան գրեթէ չուզելով. Մարիեա (օ-
րիորդը) անհամբեր զինքն սպասող կատեայի քով
հասնելու համար շուտաքայլ յառաջնալով, ա-
նոր հետ միասին տան ձամբան բռնեցին.

Վաշան (երիտասարդդը) եւս իւր քայլերը մեծ-
ցուց եւ վ . . . փողոցի բուական մեծ եւ շքել
տուներէն մին մտաւ, ուր մեր ազնիւ ընթերցող-
ներն պիտի առաջնորդենք.

Ա.

ԹԱՐԷՈՍ ԷՄԻՐՁԵԱՆՑԻ ԱՊԱՐԱՆՔԸ

«Լուսական է ինձ եր Գործ ուղիւ ուժաւան
առողջութիւն և պաշտպան հովանակն աւուեւ ուս ինչ
պատշաճ և պարագաներ և Կոր էւել»

(1895.)

28008-62

Վերջին Թուրքօ-Ռուս պատերազմը սահմա-
նաբնակ ժողովրդեան մեծ աղջտ մ'եղաւ. Հայերն
եւս անրածին չմնացին այդ աղջտէ. մէկ մասը
թուրքաց և միւս մասը Ռուսաց կողմը անցան, և
մաս մ'ալ ոտնակոյն լինելով թշուառութեան բա-
ժակին մինչեւ վերջին միտոք ըմբակց :

Սովոր ու թշուառութիւնը իւր բոցաշունչ
ըրթներն բացած ամեն կողմ կը վազէ և ամեն ինչ
կը լափէ. թշուառ մացը՝ իւր նորածին մանուկը
Դիրէ, ի զուր պատառ մը հաց կը խնդրէ. մա-
նուկն ի զուր կը ծծէ իւր մօր ցամքած ու չոր
ծիծերն . . . մանկիկն կուլայ, ինքը կը հառաչէ,
մանկիկը նօթութենին և քաղցէն վերջին ծիչ մ'ալ
բառնալով կը նուազի՝ ինքն ալ կը զառանցէ . . .
«Ո՛հ, օդնութիւն . . .» Վերջին ի զուր ար-
ձագանք կուտան մասսակայ լինանիրն ու բերդեր
. . . , յուսահատաւթիւնը իւր աւերիչ թեւերով կը
հասնի այդ մօր վրայ և մացրական սէրը խոյս կու-
տայ այդ զեայուն պարէն, ուր Էամարթին՝ Փրան-
սացի անմահ բանակ պայմանական ալ անուտանէ կը զո-

չէ, մանուկն երեսի վրայ կը թողլու և ինքն ալ
տչերն կը փակէս որպէս զի մահուամի վերջ տայ
իւր թշուառ կենաց . այլ աւանդ . . . կարծես մահ-
հը այսպիսի վայրիկեաններու մէջ կուշանայ , որպէս
զի թշուառութիւնը կրինասպատկուի ու սաստկա-
նայ . . .

Պատերազմի գաշտերուն վրայ , գիտեներու
մէջ ստուեր մը կը չրջի , ի՞նչէ այն . . . Փոքրիկ մա-
նուկ մ'է որ գողդողուն լեզուաւ ճայրէի ու հայրէի
աղաղակներով օդը կը թնդացնէ . ոչ ոք պատաս-
խան կուտայ այս սրտամմիկ ձայնին բաց ի ամա-
յի բլուրներու արձագանքն . որ ճայրէի ու հայրէի
բառերը կը կրինէ պաղարիւնութեամբ . . .

Յուսահատութիւնը այդ փոքրիկ մանկան վը-
րան ալ կը հասնի , կուլայ նա , կը պօռայ , կը
հառաջէ և վերջապէս մեռելի նման նուաղեալ գե-
տին կը գլորի . . . աշխարհ անփոյթէ այն անմեղ
մանկան ձայնին , ճիչ մ'որ բողոք մ'է ժթ. գարու
գէմ . . .

Պատերազմը՝ մարդկային ընկերութեան զոհե-
րը կրող չոդեկառքն է . . .

Իսկ Ռուսիա գաղթող ժողովուրդն ի՞նչ եղաւ .
միթէ աղատեցա՞ւ թշուառութեան ահոելի ձի-
րաններէն . . . , ոչ երբէք . կջմիածին՝ Հայոց միու-
թեան հոգեկասը գրեթէ անկարող եղաւ զանոնք
պատսպարելու , որովհետեւ այդ խեղճերու թշուա-
ռութեան պատճառը միայն նիւթական չէր , այլ
և Փիղիքական ու բարոյական : Աղքատ նօթի ու

ծարաւ , մարմնով ու հոգւով հիւանդ արարածներ
էին որ կը թափառէին կջմիածնայ չուրջը . կջմի-
ածնայ գաւիթը ու փողցները փուռող այդ գալ-
թականները կատարեալ ողբերգութիւն մը կը
ներկայացնէին . . . տժդոյն ու նիշար մարմին , մե-
ռելատիպ դէմքեր , նօթութենէ ու ծարաւէ կի-
սամեռ հիւանդներու հոգեվարքներ , արտասուօք
իի աչեր և գերեզմանական կմախքներ էին : Սի-
րոհարն իւր սիրուէին , մայրն իւր զաւակը , նոր
հարսն իւր փեսան , մանուկն իւր գորովագութ-
մայրն , այրն իւր կինն մոռցած միայն հաց ու ջուր
կ'աղաղակէին , և կջմիածնայ սրբազն կամբոնե-
րը այս ողբագին ձայներու չոր արձագանք մը մի-
այն կ'ասյին :

Այդ գաղթականաց ստուար բազմութեան մէջ
տասը տարեկան երկայնահասակ ու հաստանդամ
մանուկ մը կար . սեաւ աչերով ու սեաւ մազե-
րով , կլոր գիմաց վրայ լայն ճակատ մը և չափա-
ւոր հայկական քիթ մը կը կրէր , այտերուն բը-
նական կարմրութիւնը հակառակ նօթութեան ու
հոգնութեան տակաւին անհետացած չլին և ի-
րենց հետքերը կը մնային , գաղթականաց մէջ իւր
հայրը ու մայրը չկար . կարսի մէջ կորսնցուցած
էր զանոնք , և գաղթականաց հետ կարսէն կջմիա-
ծին կը գաղթած :

Կջմիածնայ միաբաններէն մին տեսնելով այ-
տղուն առոյգ կաղմուածքը և խելացիութիւն
Գէորգէան ձեմարանը դնել աշխատեցաւ , և յւ

Հովեցաւ ալ . շնորհիւ ձեմարանի այն ատենուան բարեկարգութեան , պատանին մեծ յառաջդիմութիւն ցուցուց . հայերէն լեզուի և փիլիսոփայութեան մէջ իւր ընկերաց մէջէն առաջինն հանդիսացաւ . դպրոցի տեսուչը և դասատուք շատ կը սիրէին զնա : 4—5 տարի վերջը եռանդուն և արթոն պատանի մ'եղաւ , իւր ընկերաց մէջ ամենէն լուրջն և ամենէն տփուրն էր , սրտին միակ ցաւն իւր ծնողաց կրուսան էր . . . տիւ և գիշեր անոնց վրայ կը մտածէր — Արդեօք ո՞ղջ են , կ'ըսէր իւրովի . կ'ուզէր մոռացման տալ , բայց՝ հակառակ իւր կամքի միշտ անոնց վրայ կը մտածէր , իւր ուսանողական 4—5 տարիներուն մէջ որ մը չը եղած որ չը յիշէր իւր ծնողըք . ինչպէս ըսինք միշտ տփուր էր անոր դէմք , և ասոր համար իւր ընկերը զինքը Սէպէրէտ կ'անուանէին . . .

Երեկոյ մ'էր՝ ձեմարանի պարտիզին մէջ , ձեռըն ի ծնօտ , մտախոհ նստած էր այն ծառին տակ ուր ստէպ զինքը հոն ժամերով մտախոհ նստած կը տնեմէին . վերջալոյսը կը դիմէր , ընութեան սիրահար էր , արեւմտեան կողմն երկինք կարմրագոյն ներկուած էր , և մի քանի զուգահեռական ամսէր՝ որ ստէպ վերջալոյսի ատեն աբեման կողմը կը դէղուէն՝ ոսկեզոծ շզթայի մը նման զիրար գրկած էին , ցուրտ քամի մ'ալ կը վշէր :

Պարոնն իւր ուսի վրայ ձեռքի մը ծանրանիք պատով դլուիր վեր առաւ , և ահա

իւր ընկերներէն մին նամակի մը ներկայացուց : — Որմէ՞ այս նամակ , ազնիւ բարեկամ , բառ : — Զեմ գիտեր կ . Պօլսէն ձեզ ուզզուած է : — Սիսակ չըլլայ . Պօլսոյ մէջ ոչ ոք ունկմինձ ծանօթ :

— Կ'երեւայ թէ ձեր հօրմէ է :
— Իմ հօրմէ՞ն , ըսաւ Վահան դողալով :
— Կարծեմ , տեսէ՞ք :

Վահան երր կարդաց հետագայ հասցէն ուրախութեան և միանդամայն արտմութեան ճիշ մը բարձաւ : Քիչ մնաց որ նուազէր , ընկերը զինքը հանդարտեցաց :

«Առ սիրելի որդեակա , Պ. Վահան Քաջրերունի»
«Սշկտ . Գէորգեան ձեմարանի յէջմիածին»

— Քաջրերունի . . . ո՞հ դեռ ականջներուս լսելի կրլայ այս անունը որ երբեմն ծնողաց բերնին կը լսէի . բայց , արդեօք իրօք ո՞ղջ են . . .

Նամակն բայցաւ և սկսաւ նախ ստորագրութիւնը կարգալ , ուրախութենին ինքզինքը պիտի կորսնցնէր , իւր հօր անունն էր զոր կը կարդար :

— Ոհ երազ մը չըլլայ , արդեօք աչերս զիս կը խարեն երեւակայութեան հնա միացած — կըրկին աչքէ անցուց նամակը :

— Ո՛չ , ո՛չ , սկսալած չէմ , նոյն ինքն հայրու է , օրհնեալ Սատուած :

Եւ սկսաւ լսիկէլ հետեւեալ նամակը :

«Սիրելի որդեակա»

«Չեմ գիտեր ինչպէս յասյնեմ, քեզ իմ որտի
ուրախութիւնը, գրիչս անզօր է սրտիս թարգ-
ման լինելու, աւա՛ղ որ այն լայն ճակատիդ համ-
բոյր մը դրսմելու անկարող եմ... բայց փառք
Սատուծոյ շատ գոհ եմ որ քու վրայ տեղեկութիւն
մը կրցայ առնել և աժմ կրնամ ալ քեզ հետ խօ-
սիլ: Քիչ ժամանակին տեսնուելու և աչերդ համ-
բուրելու պիտի պատրաստուիմ:

«Կ. Պոլիս գաղթելէս ի վեր կ'աշխատէի քու
վրադ տեղեկութիւն մ'առնել. 4-5 տարի շարու-
նակ աշխատեցայ, ամեն կողմ դիմեցի այլ ի զուր
և ոչ մի տեղեկութիւն ստացայ, ինչ և է, Աստ-
ուած աս օրուան համար տնօրինած է եղեր.
Վերջապէս անցեալ օր էր, բարդ աւոր օր մ'էր,
էջմիածնայ Սիւնհոդէն նամակ մ'ստացայ, որ քու
վրադ լի ու լի տեղեկութիւն կուտար, ուրախու-
թիւնէս պիտի խենդենայի, չնորհակալութեան դիր
մը գրեցի այն արենային որ քեզ պաշտպան եղած
է. և այդ գրին հետ միատեղ այս նամակս ալ
քեզ խրկեցի. ուրախացիր զաւակս, ուրախացիր:

«Բու մասին պիտք եղած տեղեկութիւններն
ստացած եմ, մի տարիէն դպրոցական շրջանդ պի-
տի աւարտես եղեր, շատ ուրախ եմ, միայն կը
փափաքիմ որ ձեմարանն երբ աւարտեն՝ բժշկա-
կան դասերու հետեւելով՝ բժիշկ մ'ելլես, այդ
մասին կարգադրութիւն մ'ալ ըրած եմ, որ քիչ
ժամանակին գործերս կարգադրելով քովդ պիտի

գտի, այն ատեն մանրամասն կը պատմեմ. բայց
այժմ քիչ մը տեղեկութիւն տամ քեզ:

«Դազանի մէջ իմ բարեկամ թաղէսս էմիր-
ովեանցի ալ արդէն գրեցի, նա ամեն դիւրութիւն
կ'տայ քեզ. անոր տան մէջ քեզ սեղական սեն-
եակ մը կ'ունենաս, պէտք եղած ստակն ալ իմ
հաշւոյս քեզ կուտայ. վերջապէս պանդխութիւ-
նը քեզ համար գոյութիւն մը չպիտի ունենայ:

«Կ. Պոլիս գործի սկսեցի և կատարեալ յա-
ջողութեան մէջ եմ. եղբայրդ Յովհաննէս վաճա-
ռատանս մէջ կ'աշխատի, և սրտովին կը բարեւէ
զքեզ:

«Ամէն բոստայէ նամակ գրէ, ես ալ կը պա-
տասխանեմ, գոնէ այդ կերպով կարօտս առնում:

«Սրբազնին ձեռօք 10 ոսկի պիտի ստանսա:
պէտքերդ հոգա, և կենդանագիրդ քաշել տա-
լով ինձ խրկէ, եթէ ժամանակ ըլլար իմև եղբօ-
րդը ըւսանկարը պիտի ստանայիր. գալիք բոստ-
այէ պիտի խրկեմ:

Զերմ համբոյրներ կը գրօշմեմ երկու կարմիր
այտերուդ. չը գիտեմ թէ արդե՞օք մնացած են իւր
հետքեր...»:

Մնամ կարօտակէզ հայրդ

Կ. Պոլիս

Գրիգոր Քաջբերունի

կ Սեպտ. 1880

Յ. Գ.— «Թէեւ չէի ուզեր ուրախութիւնդ
խանգարել այլ մասածեցի թէ ցաւդ ալ նուազ

Կ'ըլլայ երբ տխրութիւնդ միանայ ուրախութեան հետ . ո՞հ գրիչս առաջ չերթար . . . մայրդ սիրելի մայրդ անցեալ տարի երկարատեւ հիւանդութենէ վերջը մեռաւ . . . երանի չչ՞ր որ ապրեր և քեզ տեսնելէ յետոյ մեռնէր . . . Աստուած քեզ պահէ զաւակս . աշխարհիս շրջանն այս է , կատարեալ հրջանկութիւն չի կրնար ըլլալ այս աշխարհիս փրայ . մեղմով սփոփուէ . . . »

Նոյն

Այս նամակէ տարի մը վերջը Վահան՝ ձեմարանին վկայականն թեւին տակն տռած՝ Ղազան ուղեւորեցաւ . այդ մէկ տարուան մէջ ինչ որ անցաւ զանց կ'ընենք հոս պատմելու . միայն այս չափ ըսենք որ հայրը Էջմիածին դալով 45 օրի չափ անոր մօտ կեցաւ :

Թագէսս Էմիրզեանցի տունը Ղազանի ամսնէն երեւելի թազը համարուած վ . . . փողցի մէջ էր . եռայարկ 12 սենեակով մի շքեղ առարանք էր , ընդարձակ պարտէ զով շրջապատուած որ դիւղական դղեակի մը տեսքն կ'ընծայէր , սենեակները տարսկական և եւրոպական ճաշակով և փայլուն կերպով զարդարուած էին . Վահանի սենեակն ամենավերի յարկն էր , որուն պատերէն մեծ շըրջանակակիր Հայէի , Գեւըն Կաթողէկոսի , Վարժառտէրէնի , Խրիմնակի պատէւերները կախուած էին . մի անկնւնը գրահեղան մը կար որուն փրայ խառն ի խուռն գրքեր էին դրուած , փոքրիկ ուսանողական մատենադարան մը , մահճակալ մը , երկու ա-

մերիկեան օրօրոցաւոր թիկնաթոռներ , հայելի մը , և հանդերձները պահելու կրպակ մը , ահա Պ . Վահանի սենեակի նկարագրութիւնը . ակնարկի մը կը բաւէր հասկնալու համար ուսանողի մը սենեակի լինելը :

Վահան դրեթէ օրուան շատ ժամերը այս սենեակի մէջ կանցնէր , շատ քիչ անգամ դուրս կելէր , Էմիրզեանցի ընտանիքը կը զարմանացին Վահանի այս առանձնասիրութեան միայ , և այս աւ ուրիշ բանի չին վերագրեր բայց եթէ իւր աշխատասիրութեան . ձաշի ժամանակ միայն նորա դէմքը կը տեսնէին :

Եւ այս մենակեցութեան ճշմարիտ պատճառն ի՞նչ էր . . . — Սէ՛ր .

Այս ճշմարիտ պատճառին ոչ ոք վերահասու եղած էր , միայն ինքն գիտէր այս , բոլորովին ազատ էր տան մէջ :

Աղա Թագէսս Էմիրզեանց , լուրջ և խոհեմ անձ մ'էր , թէ եւ մեծ կրթութիւն մը առած չէր , բայց բաւական ազատ և հասուն գաղափարներ ունէր , շատ կը խօսէր , բայց միշտ օգտակար էր իւր խօսակցութիւնը , լաւ համոզուած էր թէ աղնիւ և ազգային կրթութիւն մը մեծամեծ օգուտներ կրնայ ընծայել ընտանիքի մը , ըստ որում իւր զաւակաց կրթութեան մեծ հոգ ու խնամ կը տանէր :

Բառին ամենապինդ նշանակութեամբ Հայ և Լուսաւորչի զաւակ էր , ծուռ աչքով կը նայէր

օտար դաւանութեանց վրայ . այս ատելութիւն
տղիտութեան և կամ մոլեռանդութեան հետե-
ւանք չը , այլ սա ճշմարիտ համազման թէ՝ Հայ
անունը կուսաւորչի անուամբ միայն կրնայ պահ-
ուիլ ներկային մէջ , թէ՝ Հայաստանեաց Ս . Կո-
սաւորչական ուղղափառ եկեղեցին ուրիշ քրիս-
տոնեայ եկեղեցիներէ աւելի ազատ , աւելի սուրբ
և աւելի ժողովրդականն է

սա հոգւոյ իսկ միւսն
նիւթոյ են յարած , Հայ կղերին հոգին վառողը
Աւետարանի լոյսն է

վերջապէս Թաղէսո ազա
աշխարհիս վրայ երկու բանով կը պարծենար , Հայ
և կուսաւորչական լինելովն . աւելի կընտրէր Սա-
հակայ , Մերուոպայ և կուսաւորչի հետ դժոխւք
երթաւ քան թէ օտար միջներաց հետ արքայու-
թիւն

Պօլսոյ Հայերու վրայ իւր համոզումներն ան-
ընպատ էին . շատ անգամ կըսէր . լրջութենէ
զուրկ են , աւելի խօսքի մարդիկ են քան դործի .
ազգային վարժարաններն անբարեկարգ , վարժա-
րաններն տղէտ և անարժան մեծ մասամբ իրենց

բարձր կոչման . կօշկակար մը . . . վարժարանի տը-
նօրէն կըլլայ փոխան վկայեալ մանկավարժի , վե-
կայեալ ուսուցչի . . . օտարամոլութիւնը առ հա-
սարակ ամենքի վրայ կը փայլի , ժողովուրդն աղ-
դային իրաւոնքներու և խնդիրներու անտար-
բեր , կապկութեան , տղիտութեան , անհաւատու-
թեան մէջ է թաթիւուած առ հասարակ

Սորա կինը՝ գրեթէ նոյն համոզումնդրն զգե-
ցած էր , սա տարբերութեամբ միայն թէ քիչ մը
աւելի մոլեռանդ էր , այս ալ յանցանք մը չը ,
զի ստոյդ է թէ կիներ արանցմէտ աւելի կրօնասէր
և աւելի մոլեռանդ կը լինին . թէև 45 աշուններ
տեսած էր , սակայն տակաւին իգական սեռի յա-
տուկ թարմութիւնը կը պահէր :

Սյր և կին չափազանց կը սիրէին իրենց զա-
ւակները , մին 7 տարեկան գեղեցիկ կլոր դէմքով
մանչ մ'էր , միւսն 15 վարդի փթթիլը տեսած օ-
րիորդ մ'էր և իրեն արժանի՝ Հայկանուշ անունը
կը կրէր . Ղաղանի կուսաւորչական Հայոց դարլոցի
մէջ էր առած իւր բարձր կրթութիւնը , հայերէն
լեզուի և դաշնակահարութեան մէջ խիստ յաջո-
զակն էր ելած

Լուսոյ նման կլոր դիմաց վրայ անմեղութեան
ու ազնիւ հոգւոյ մը կնիքը կը փայլէր , խիստ
զգայուն սիրտ մ'ունենալը նէրա դիմաց գծերէն
կը յայտնուէր , կազմուածքը զլայինով և աւշա-
յինով խառն էր . այն սիրուն ու փոքրիկ աշերն
ոէ՛ր կը ցոլոյին . . . ձեւաւոր շըթներէն նորէն

մէ՛ր կը հոսէր . . . իւր մէկ ակնարկը սիրոյ նետ
մ'էր որ հանդիպած սիրտն կը զարնէր , ի մի բան
գեղեցկութեան տիպար մ'էր , կարծես ստեղծ-
ուած էր սիրելու համար միայն . . . :

Բ.

ՍԻՐՈՅ ՆԵՑԷՆ ԵՐԿՈՒ ՎԻՐԱՀՈՐԵԱԼՆԵՐ

Ե՞ս օրհնում եմ այն սուր հերձ,
ո՞ր նո շըտեց որովէ խորժանում:
Ե՞ս այն ժամանակ սիրոյ նոյնը,
ո՞ր նո նոտիւց հսկուս գլուխ:
Ա. ՇԱՀԱՅԱՋԱԿԱՆ

Վահանի Ղաղան գալէն ի վեր երեք ամիսներ
անցան , և այդ ժամանակամիջոցի մէջ շատ բաներ
տեղի ունեցան զոր մեր ընթերցուաց պիտի ներ-
կայցնեմք :

Վահան իւր սովորութեան համեմատ՝ առա-
ւոտները խիստ կանուխ կը զարթնուր և մեծ հա-
ճոյք կ'զգար արշալցոյք դիտելէ , պատուհանն կը
բանար քաղցր ու մաքուր զեփիւռը չնչելու հա-
մար , իսկ երեկոյները ընդհանրապէս ճաշէն վերջը
իւր սենեակն կ'առանձնանար . և գիշերն ալ ան-
կողնոյ մէջ ընկողմանած վէպ մը կամ բանաստեղ-

ծութիւն մը կը կարդար , այսպէս կարդալէ կա-
խորժէր և իւր քմածին հաճոյքներէն մին էր այս .
իսկ ցերեկները պատուհանին առջև նստած վէպ
մը կամ բանաստեղծութիւն մը կը թղթատէր ,
յաւէտ իւր աչեր գրքէն կը վրիպէին և ակամայ
իւր նայուածքը լուսամուտէն դուրս կը թռէր և
կ'երթար դադար առ նուլ կոյսի մը սիրայոյզ ա-
չաց մէջ՝ որ դիմացի ապարանքի պատուհանին
առջեւ նստած էր . ի զուր գլուխոր գրքին կը
դարձնէր , աչերն անփոփոխ հոգեպիշ կոյսին վր-
բայ կը մնային :

Այդ ապարանքը Բէթրօ Խրիսթովիչ անուամբ
նուսի մը կը վերաբերէր . օրիորդ Մարիա որ
պատուհանին առջեւ նստած ձեռագործով կ'ըզ-
րագէր , Բէթրօյի աղջիկն էր . տասն և հինգ դա-
րուններ ողջունող այդ օրիորդի սիրատու աչերն ,
վարդագոյն այտերն , մեղրահոս շրթներն , մար-
մարեայ սիւնի նման սպիտակ ակուաներն , խառն
ի խուռն ետին ձգուած ոսկեթել մազերուն գի-
սակներն որ նէրա մինչեւ սրունքները կ'ծածանէին ,
անմեղ նայուածքը , լուսնոյ պէս գեղանի դէմքը
զինքը դիտող երիտասարդները կը շանթահարէին
ու կը մագնիսէին

Վահան մի ակնարկով այս ամէն արժանիք
գնահատած էր , և այդքան գեղեցիկ յատկու-
թեանց առջեւ չը կրցած իւր սրտի անսոլոր
տրոփիւնը զսպել , ու ակամայ ինքինքը անոր
հոսանքին էր յահճնած . կ'զգար թէ իւր անձի

մէջ փոփոխութիւն մը տեղի կ'ունենար բայց չէր
ուզէր հաւատալ իւր զգացման և

— Միթէ՞ այս է սէր կոչածնին, կընէր մտովին,
ուր վէպերու մէջ կարդացած եմ որ ճարտար
գրչաց թղթի կտորի քսուելէն յառաջ եկած բան
մ' է . . . ինեղն Վահան այլ եւս յառաջ չէր կարող
տանիլ իւր մտածումներն, [Մարիայի կողմէ իրա-
րու ետեւէ եկող ակնարկներ կը շանթահարէին
զինքը . . . , այդ սիրավառ ակնարկներու ներքեւ
հոգւով ու մարմնով կընկնուէր . . . կուզէր՝ պա-
տուհանին դուրս թուիլ ու երթալ հանդչիլ այդ
երկրային հրեշտուկի գիրկն . . . : Պէտք է խոստո-
վանիլ թէ Վահան սիրահարեալ էր, կ'զգար թէ՝
և սէրէ Մարիան: . . . :

Այդ երեք ամսուան մէջ Վահանի բոլոր մտա-
ծումները, և խորհրդածութիւնները կեդրոնացած
առ հարցի վրայ թէ՝ ինչպէս կարելի էր իւր սէրն
յայտնել Մարիայի . . . , օրուան բոլոր ժամերը այս
հարցի զոհելով խի չէր կարող լուծել զայն:

— Արդե՞օք կը մերժէ սէրս եթէ նէրա հա-
ղորդեմ, արդե՞օք խոյս պիտի տայ իմ ներկայու-
թենէս, ո՛հ, ի՞նչ ընեմ . . . բարեւեմ զինքը, կը
ժպտի կարծեմ, ա՛հ ինչպէս ըսեմ թէ կը սիրեմ,
կը պաշտեմ զինքը . . . :

Որպէս շատ անդամ թատերաբեմի վրայ տե-
ղի կունենայ մէկ տեսարանի մէջ երկու պատկեր,
այսպէս ալ կրկին պատկերներ կը բոլորին Վահա-
նի շուրջը:

Հայկանուշ՝ Վահանի գեղեցկութենէն և աղ-
նիւ բնաւորութենէն գրեթէ բոլորովին յափրշ-
տակուած՝ կը սիրէր զայն, այն սուրբ ու անկեղծ
սիրով զոր կամարթինայ գրիչը միայն կարող է
նկարագրել . . . : Այդ երեք ամսուան մէջ Հայկա-
նուշ ալ տագնապի ժամեր անցուցած էր, այլ ևս
իւր եսի տէրն չէր, անով միայն կապրէր, կը տա-
ռապէր վասն զի չէր կարող իւր սէրն հաղորդել
իւր միակ սիրելոյն. երբեմն Վահանի սենեակն
մտնելու համար սանդուխի մի քանի սոտքերը
կ'առնուր բայց չէր կրնար շարունակել . . . սիրու
ուժգին կը տրսփէր և ամբողջ մարմինը կը դո-
ղար . . . , քանի՞ քանի՞ անդամներ կրկնած էր նոյ-
փորձը, այլ չէր յաջողած . . . , և ի՞նչ էր իւր նը-
պատակը. խիստ պարզ. մտնել Վահանի սենեակը
և անոր առջեւ ծունդ դնելով պաշտել զանի,
խնդրել անկէ որ նա ալ զինքը սիրէ, ընդունի
իւր ամբի՞ծ սէ՛րը: Եւ ինչո՞ւ չէր կարող վասն զի
Վահան նէրա հետ կը վարուէր այնպէս որպէս մի
եղբայր իւր քրոջ հետ կը վարուի. և Հայկանուշ
ի՞նչպէս ըսէր անոր առանց դողալու, առանց
կարմրելու թէ՝ կը պաշրէ զինուը, թէ և սէրէ զինուը
է՞ր բոլոր եռենեմնէլը, այս անկարելի կը թուէր
նէրա. «Եռանդոստ սիրու միշտ կը փափաքի հանդ-
չիլ միայն իրեն նման գրկի մը վրայ՝ որ անոր զօ-
րութեան կրնայ տոկալ», Հայկանուշ չէր վստա-
հեր Վահանի սրտին որ կարող լինի ընդգրկել
իւր բուռն սէ՛րը . . . :

Հայկանուշ, զինքը ճզմող ու պաշարող ծանր
բեռի մը տակ կը ճնշուէր, որ կը պատահի ո՞րէւ
ու ո՞րուիլին մէջ, սիրել ու սիրուիլ երանու-
թիւն կը համարուի ասոր ամեն ոք կը հաւատայ,
այլ ո՞րէւ ու ո՞րուիլ ասոր ինչ անուն պէտք է
տալ:

Եղանակը ձմեռ էր, ցրտաշունչ քամին կը
փչէր ուժգին. աերեւազուրկ ծառերն սպիտակ
ձեան շապիկներ էին հագած, դաշտերն, պարտէղ-
ներն, փողոցներն և ամեն ինչ որ բացօղեայ էր
ձեան վերմակին տակ ծածկուած էին, այն բազ-
մամարդ փաղոցները գրէթէ ամայացած էին. լը-
ռութիւն ու անշարժութիւն ամէն կողմ կը տի-
րէր. տանիքներէ ահագին սառոյցէ սիւներ կախ-
ուած էին որոց տակէն մարդիկ ահ ու դոլով
կանցնէին ու կը դառնային: Փօքր տղաքներ ձեան
հետ կը խաղային, անոր մէջ կը թաղուէին առանց
ցուրտ զգալու, այս իրենց մեծ հաճոյք կը պատ-
ճառէր, երեմն կը միանային և պատրաստուած
գնդակներ կը տեղայնէին այն գինովի գլխուն որ
ծորէայի հրամանատարութեամբ քթին տակէն աղ-
գային երգ մը մրմինթելով փոթորկի բռնուած տա-
տանեալ նաւի նման օրօրուելով փողոցէն կանց-
նէր . . . :

Վահան եւս նոյն երկրի կլիմայի և սովորու-
թեան համեմատ վօտկայի մի քանի գաւաթներ
արդէն պարագած, բաց պատուհանին առջե ձեռ-
քը նամակ մը բռնած նստած էր. ձեան կտորներ

վօտկայի տաքյած ու կարմրած այտից վրայ կիյ-
նային ու կը հալէին. նա այնքան գոհ էր այդ
բանէ՝ որչափ մարդ եթէ՝ դժոխքէ ազատուելով՝
մի զովարար քաղցը զեփիւռի հանդիպի . . . նա-
մակն մի քանի անդամ աչքէ անցուց և խոր մը-
տածմանց մէջ թաղուեցաւ:

Նամակի պարունակութիւնն հետեւեալն էր.

«Սիրելիդ և պաշտելիդ իմ Վահան,

«Որչափ քաղցը կը հնչէ ականջիս պաշտելի
«անունդ՝ Վահան, և քանի՛ն սիրտս կը հրահա-
«րէ այդ անունը, չեմ կարող պատմել . . . , բաւ
«կը համարիմ սրտիս տարօքինակ բարախիւնը
«քեզ հաղորդել որուն միտկ հեղինակը դու ես:

«Հաւատապարիմ սէլըն ամեն բեռ կը վերցնէ, և
«թէ սիրոյ հետ քաջութիւնը զուգընթաց է, կը-
«սէ հեղինակ մը, ահաւասիկ փորձն . . . , առ այս
«առաջայց՝ յանդուգն նամակու: Այո՛, կը համար-
«ձակիմ խոստովանիլ թէ կը սիրեմ զքեզ . . . ,
«սէ՛ը առաջին անդամ սիրավար աշերուդ մէջ
«կարդացի և այդ սիրոյ վառարանէն թոռող կայծ
«մը մինչ սրտիս խորերը մկուեցաւ, այրեց ու
«բորբոքեց . . . ի մի բան մի ակնարկդ բաւ եղաւ
«սրտիս մէջ սիրոյ կայծն արծարծելու և զիս լա-
«փելու չափ ալ յառաջ կերթայ . . . :

«Պիտի ջանամ մարել սրտիս մէջ այդ հուրը
«եթէ ձեր կողմէ ինձ տննպաստ պատասխան մը
«առնում. խկ եթէ քու բերնէդ է ու ուրէ ունէլ

« խօսքը լսեմ... ո՞հ, ուրախութիւնս չափ ու
ասահման չպիտի ունենայ. այն առեն պիտի զգամ
«թէ իրօք կապրիմ... ասպրիը միակ շունչ առ-
«նուլ և տալ չէ... , կենաց մէկ նեցուկն, մէջ
«պայմանն ալ ունիչ» :

Qu'est-ce que le monde pour notre cœur

Sans l'amour!

Ce n'est qu'une lanterne magique

Sans lumière.

GOTHÉ

«Զքեզ պաշտող անծանօթ սիրուհիդ»

* * *

Յ. Գ.— «Ընտիր բանք մեղմով կը հասուննայ,
«կը ու Շիլէր, Եթէ նամակիս դոհացուցիչ պա-
տասխան մը տաս, ոչ միայն անունս այլ և հո-
գիս իսկ քեզ պիտի տամ. . . : Նամակդ դրասե-
«ղանիդ վրայ ձգելով այս զիշեր դուրս ելիր, հե-
«տաքրքիր մի ըլլար դադոնիքն իմանալու, ամեն
«բան մեղմով պիտի իմանա» :

Դոյն

—Ո՞լ է այս նամակի հեղինակուհին, անժանօթ
«իրահին, ո՞վ է այս ծանօթ բարեկամուհիս, ինչո՞ւ
ուր անունը կը ծածկի ինձմէ, կը մոռվի Վա-
հան :

Նամակն թուական չքրկրեան ծալքերէն կը
հասկցուէր թէ շատոնց գրուած էր, լեզմանու-
մերէն էր ոչ բարեկամուհի ինձ իւր Վահան :

Վահան պատուհանէն զատուելով գրասեղա-
նին առաջը նստաւ և սպիտակ թուղթը գրասե-
ղանին վրայ պարզեց, պահ մը մոտածեց և ապա
գրիչն առաւ ու հետեւեալ նամակը գրեց. չըու-
նանք ըսել թէ Քոփէայի երկու գաւաթներ կոնճելէ
և մի քանի անշամ գրածը փացնելէ յետոյ :

«Սրտիս հատորը Օրիորդ Մարիա,

«Վիճակս կարեկցութեան արժանի է, չգիտեմ
«գրիչս ո՞ր կողմ շարժեմ. աշխարհիս մէջ միայն
«քեզ ունիմ պաշտելի . . . անժանօթ ավաստիս, միայն
«քեզ կուղղեմ խօսքս . . . յիրաւի դժուար կա-
«ցութիւն, ինչովէս կը խստովանիմ. ուրիշ մը
«երբէք չեմ կրնար սիրել . . . Եթէ անժանօթ ավ-
«աստիս դու չես, զիս մի մեղադրեր, ո՞վ կոյսդ
«պատուական, երբ խստովանիմ թէ՝ սիրա չու-
«նիմ քեզ նուիրելիք, զի արգէն նուիրած եմ
«զայն իմ միակ պաշտելոյս Մարիայի, ես անով
«կապրիմ, երանի՛ էր թէ նէ ալ ինձմով ապրէր.
«չկրցի բարեւ մի խսկանալ, ո՞հ որակիսի երանու-
«թիւն եթէ այս գիրս անոր ձեռքը հասնի, ո՞գի-
տէ . . . »

«Հաղար անգամ ներում կը խնդրեմ, ո՞վ
«անծանօթ կոյս, չը գիտեմ ինչո՞ւ անունդ կը
«ծածկես, չը գիտեմ ի՞նչ պատճառ կրնաս ունե-
«նալ ինձանետ այդ կերպ վարուելու, Եթէ դու
«հս նամակագրու, ո՞ Մարիեա, սրտիս թերթիկը,
«այս՛, եթէ դու ես, պէտք չունիմ բացատրու-

«թեան : Երանութիւն համարեցի զքեզ սիրելս . . .
«չգիտեմ ինչ անուանեմ քեզմէ սիրուիլս . . . ո՞հ ,
«պիտի անմահանամ սիրովդ . . .» :

«Չեմ սիրեր այն սիրաը որ ցուրտ է և սիրոյ
«մուտ չի տար , այլ սակայն սէրը իմ սրտի մինչ
«խորերը մուտ դասծ է արդէն . . . , մեծ ցաւ պի-
«տի զգամ եթէ գնտակս վրիպած տեսնեմ . . . :

«Կրկին նամակիդ կ'սպասեմ , ով կոյսդ ան-
«մեղ , ո՛վ որ ալ լինիս երկողիւ մը զրէ և զիս
«մոստանջութենէ ազատէ , և իմ խոստովանու-
«թիւն իրը գաղտնիք պահէ քու սրտիդ մէջ . . .» :

«Զքեզ յաւէտ պաշտու
ՎԱՀԱՆ ՔԱԶԲԵՐՈՒՆԻ

Հետեւեալ օրը վահան իւր գրասեղանին վը-
րայ գտաւ ոյն նամակն :

«Պաշտելիդ իմ Պ. Վահան Քաջբերունի

«Գնտակդ վրիպած չ'է , թուչունդ ձեռացդ
«մէջն է . գիտէի արդէն թէ այդպէս պիտի պա-
«տասիսանես , սիրաբորբոք աշացդ մէջ իմ պատ-
«կերս կը կարծէի տեսնել . . . չեմ պսալեր . . .» :

«Իմ սէրս քեզ հաղորդելու ուրիշ միջոց մը
«չը գտայ բայց ի այն նամակին որ զքեզ անմա-
«հացուց , ինչպէս դու կըսես . . . հապա պատաս-
«հունդ զիս ի՞նչ ըբաւ . . . ո՞հ ի՞նչ ըառ գտնամ
«զայն բացատքով . . . կէտերով կանցնիմ ոյդ տեղ :

«Հոգւոյս բոլոր զօրութեամբ , սրտիս բոլոր
«փանդովը կը սիրեմ զքեզ , ո՞հ , քաղցր է ինձ
«անունդ թովովել :

«Նամակիս տարօդինակ կերպով ձեռքդ հաս-
«նելուն թէեւ բացատրութիւն չես ուզեր , սա-
«կայն մեր չահը կը սրահանջէ որ տեղեկանաս գու .
«իմ կատեայ նաժիշտու ձեր սպասաւոր կարօին կը
«յանձնին նամակս , այն ալ այդ միջոցաւ քեզ . կըր-
«նանք շարունակել մեր նամակադրութիւնը . եր-
«կուքն ալ հաւատարիմ են մեզ :

«Վերջ կըտամ գրոյս իմ երանութիւնս քուկի-
«նին խառնելով , ինչպէս իմ սէրս քու սիրոյդ հետ
«միանալով մեր կեանքը պիտի կազմնն որ անմա-
«հայաւ . . .»

«Զքեզ միշտ պաշտու սիրուհիդ
«ՄԱՐԻԱ ԽՐԻՍՏՈՎԻԶՄ»

զ.

ՏԱՌԱՊԵԱԼ ՀՈԳԻՆ

Այս՝ ինձ այն բնաւորութեանց մին է որտ իմադ
ունի, իմադ ունի, և բոլորնին ուրամորեր
են բորբի հուռագուս և ըսը ուրագուս վո-
ւո՞ւ ու ուղաւութեանք և վրանցնութեանք
շալուած են, զար ունի մ'որդութիւն շասերը և
բառեւ բոլորնին երկանի ընեւու։ Ոյ, ինչ
ուրբար անխորոշ ըլլալով ուրբար հուռագուս՝
հանոյին անմեղ լարահանուիս մ'ուան։ Այ-
նոց բնախու և անմեղ ուրագութեանց գործա-
նելու համար այնուն ուն, ո'յնուն ուն բառ
ուերդ և որ նորդու հրեւ և նըլու երեւ անոնց
գլու պարագանեւ։

Էթէն Սիկ

Հայկանուշ բուռն սիրով կը սիրէր Վահանը
և այդ սէրը օրէ ցօր կը բորբոքէր և սիրուն ու
հոգին կրծելու չափ յառաջ կ'երթար, սաստիկ կը
տառապէր և ժամերով իւր սենեակը փակուած
կ'արտասուէր, թանկագին արտասուքներ ։ իւր
սիրացայտ աչերն, սիրաթրթուու ձայնը ու սիրա-
տու ազնիւ ճեւերը Վահանի սրտին մէջ իւր նը-
կատմամբ երբէք սիրոց նշոյլ մ'իսկ յառաջ բերած
չէին։ Կը զարմանար Վահանի անզգայութեանը
վրայ, և կը ցաւէր իւր խղճալի վիճակին վրայ, որ
չէր կարողացած Վահանի գութն շարժել ։

— Զկրցաց սէրս անոր զգացնել տալ, պէտք է
որ իւր գիրկը նետուիմ և ամեն բան խոստովա-
նիմ, ո՛ գիտէ գուցէ այն ատեն իւր սիրու, մուտ
պիտի տայ իմ ուրոյս, և երկուքնիս ալ երջանիկ
պիտի ըլլանք, այո՛, պէտք է վերջ տալ իմ այս
անվերջ տառապանացն ։ Մտովին այսպէս կը
խօսէր Հայկանուշ, արշալոյսին՝ մտախոհ պատու-
հանին առջև նստած։

— Այսօք ալ չը կրցայ սէրս յայտնել ։ Աստ-
ուած իմ, ինչո՞ւ, ո՞վ է, ո՞ր նախանձու չար ո-
գին է որ իմ քայլերս կը կասեցնէ և լեզուս բեր-
նիս մէջ կը էասէ, հազիւ սանդուխին մի քանի
քայլերը կառնուած և ահա անծանօթ ձեռք մը կը
ծանրանաց վրաս ։ աւա՛զ, ակամայ գլխիկոր ետ
կը գառնամ, ի՞նչ բան է այս, ո՞վ է որ կ'իշխէ
իմ ազատ կամբը ալ վրան ։

Այսպէս կ'ըսէր ինքնին իւր սենեակի մէջ ա-
ռանձնացած, գիշերուան խորհրդաւոր լսութիւ-
նը իւր աղերարկու ու սիրաթրթուու ձայնով խան-
գարելով ։ թշուառ արարած, միամիտ ու ան-
մեղ հոգեակ ։ գիշեր և ցերեկ արտասուք չէին
պակսեր իւր սիրուն աչերէն, թաշկինակներ քա-
նի՞ քանի՞ անդամներ կը փոխուէին ։ Այս դա-
ռըն արտասուքները կը ջանար միշտ ծածկել իւր
ծողքէն։

Այս արտասուքներն էին իւր միակ սիրովիչն
ու մսիթարիչը ։

Սիրել ու փոխադարձ չը սիրուիլ մեծ դը-

բարդութիւն մ'է , սիրել ու իւր սէրը չը կրնար
յայտնել գժբաղդութեանց մեծագոյնն է , ոսկա-
լի վիճակ մ'է որ մարդս յուսահատութենէն ալ
անդին կը տանի՞

Ի՞նչ անձանօթ զօրութիւն մ'էր այդ որ կ'ար-
գիլէր Հայկանուշ իւր սիրտը վահանի բանալու . . .
պատասխանն անոնք կրնան տալ որք հոգեբանու-
թեամբ կ'զբաղին և կամ անոնք որ այսպիսի վի-
ճակի մ'ենթարկուելու գժբաղդութիւնն ունեցած
են , այսինքն սիրած են մէկը և չեն կրցած իրենց
սիրոյն վրայ խօսք մը , բառ մ'արտասանել , թէ և
հաղար անդամ առիթ ունեցած են և կամ մոտ-
դիր եղած են

Ինչպէս ըսինք եղանակը ձմեռ էր , գիշեր մը
Հայկանուշ ճաշէն վերջ պարտէզ իջաւ . կարծես
կուզէր իւր սրտի հուրն սառոցյներու մէջ մա-
րել . . . ի զուր ջանք :

Ափի մէջ ձեան կտորներ առնելով կը խաղար ,
պարտէզը սպիտակ ձիւնով ծածկուած էր . լու-
սինն ալ կրկին փայլ մը կուտար այդ տեսարանի ,
Հայկանուշ մինակ էր այդ պարտէզի մէջ , կարծես
սպիտակ ամպերու մէջ նկարուած հրեշտակ մ'էր .
արտասուաց կաթիլներ չէին դադրած թրջել այդ
անմեղ կոյսի վարդագոյն այտերը , և անխիղճ
խորհուրդներ՝ հրոսակաց խումբի նման պաշա-
րած էին արդէն ծանրաբեռնեալ այդ թշուառ
դլուխը :

Յանկարծ ուրախութեան ժամիտ մը փայլե-

ցաւ Հայկանուշի տիմուր դիմաց վրայ , և մոլեգին
ճիչ մը բարձաւ :

Է՞ր այս ժամիտ և է՞ր այս ճիչ . . . արտաս-
ուաց ջերմ կաթիլներ տակաւին կը փայլէին լուս-
նոյ ներքէ : Աչերն յարած ձեան կոյտի վրայ որ իւր
ափի մէջն էր , հոգեպիշ կը դիտեր զայն , և

— Այս գիշեր՝ վերջնականապէս կըսեմթէ՛ սէրս
պիտի յայտնեմ . . . այո՛ անոր սենեակն պիտի եւ-
լում . ծունը պիտի դնեմ առջելը և պիտի խոստովա-
նէմթէ և սէրեմ զնուց :

Այդ ժամիտի և ճիչի այդ խոռքերէ հետեւցան
և արդէն հաւած ձեան կոյտը թողլով աճապարա-
նօք տուն մտաւ , և սանդուխի ոտքերն լմցնե-
լով վահանի սենեակին առջեն հասաւ :

Վահան ճրագն բռնած սանդուխին վեր կել-
էր , երբ սենեկին դրան առջել մօտեցաւ , կակուզ
բանի մը իւր սուքերուն դպիլը զգաց , և ճրագն
այդ առարկացին մօտեցնելով ուշագրութեամբ գի-
տեց . կրկին և կրկին նայեցաւ , զարմացման շար-
ժում մըրաւ , կարծես տեսածին չէր ուղեր հաւա-
տաւ :

— Ահ Հայկանուշ է ըսաւ ու սկսաւ ներան
ձեռքերէն բռնել ու կուրծքը զնուել :

— Ո՞հ նուազած է : Հայկանուշ , Հայկանուշ ,
անպատասխան մընաց այս ձայնը :

— Պէտք չէ խմացնել իւր ծնողացը , կարելի է
փուձ տեղը գող ելլին , ես չուտով կ'սիմտիկցնեմ
զինքը : Այս ըսաւ և գրկելով զնէ սենեակ գո-
խալրեց :

Ա. Տնելութիւն շիշը քթին մօտեցուց և երեսը ջուր սփոռելով Հայկանուշի աչերն կէս մը բացուեցաւ և երկար շունչ մ' առաւ :

— Հայկանուշ , բա՛ց աչերդ , սիրելիս , կըսէր վահան ,

Վահանի ճարտար փորձերուն վրայ Հայկանուշ աչերն բացաւ . նուաղումը բոլորովին անցած էր , շրթները կը դողային , խօսել կուզէր այլ չէր կարող , կամ աւելի ճիշտն , չէր համարձակեր : Այնպիսի ակնարկ մը ձգեց Վահանի վրայ որ , կարելի էր թարդմանել սապէս թէ՝ այս ամենառն պարհաւը դուքս ...

— Խօսէ Հայկանուշ , իմ բազկացս մէջ ես , ես եմ Վահանդ .

Հայկանուշի շրթանց վրայ թեթև շարժում մը տեսնուեցաւ , Վահանդ բառը զարմանալի կերպով ազդեց անոր լսելեաց ջլողերուն , կուլ տուաւ այն խօսքերը որ սրտին մէջ ծնունդ առին զորս շըրթներն միայն մատնեցին :

— Խօսէ սիրելիս , խօսէ որ բացուիս :

— Ո՞վ հոս բերաւ զիս , ձայնեց Հայկանուշ մեղմօրէն :

— Ոչ ոք , իմ ներկայութենէս միթէ չե՞ս ախորժիր :

— Երբէք մոքէս անդամ չանցուցի զքեզ վիրաւորել , պատճառն կ'որոնեմ թէ , ի՞նչպէս այս ժամուս քու սենեկիդ մէջ կը դտնուիմ :

— Զիս զարմացնոլն ալ նոյն հարցն է , յիշեցէք

իմ սենեակի առջև ձեղ պատահածն , զձեղ նուաղեալ վիճակի մէջ գտայ հոն , գրկեցի զձեղ ու սենեակս փոխադրեցի , արդ այժմ կրնաք շարունակել :

— Այո՛ , այո՛ , կը յիշեմ հիման կը յիշեմ թէ ձեր սենեակի գրան առջև դլմի պտոյտ մ' զգացի և վերջը . . .

Հայկանուշ լսեց և ջանաց յիշողութիւն . փոխիւլ :

— Ե՛ վերջը , յարեց Վահան :

— Վերջը չեմ յիշեր , կերեւայ ։

Հուաղած եմ : Համարակալութիւն .

— Այդպէս կ'երև .

Ները շուտով կատ :

— Ա՛ :

Հութ՝ այէտք եղած դարման . մըկեցի առանց ծնողացդ իմացը .

Հնորհակալութիւն . խորին չնորհակալութիւն .

— Բայց կը ցաւիմ որ ձեր առաջին այցելութեան ատեն այս դէսք պատահեցաւ , որչափ համելի էր ինձ ձեր ներկայութիւնը վայելել մանաւանդ իմ սենեակիս մէջ . բայց փոյթ չէ , անցածը անցաւ :

— Իմ չնորհիւս այէտք չ'ունէիք , արդէն ինքնին անցաւ որ էր , սակայն որ հովը փչեց և զձեղ հոսձեց , արդեօք կարեւոր դործ մը զձեղ ստիւկեցի մօտ գալու :

— Գուցէ միայն ինձ համար է կարեւոր . . .

— Շատ աղէկ պատրաստ եմ ձեղ ծառապէլ ։ Կրնաք առաջալուկել :

— Բայց :

— Միթէ շէք վատահիր իմ բոլորեկամութեան :

— Քա՛ւ լիցի, միայն տարակոյս մը, թերեւո
տղայական համարուի ինձ կասեցնել կուտայ :

— Ի՞նչ որ լինի բոլորովին ձեր տրամադրու-
թեան ներքեւ եմ:

Հայկանուշ կարմրիլ սկսաւ, վոթորիկ մը
կար իւր ուղեղին մէջ՝ տէկրն խսնարհեցուց ու
չիրցաւ բառ մ'իսկ արտասանել :

— Համարձակօրէն խօսեցէք օրիորդ, ըստ
Վահան Հայկանուշի յուղմանքը նշանակով :

Հայկանուշ ևս առաւել յուզուիլ սկսաւ,
իւր պրտին ու մաքին տարրեր ուղղութիւն մը տու-
րով հազիր հազ լսենի ձայնով մը պատասխանեց :

— Կրացցիկլան կարդացա՞ծ էք :

— Ո՛չ, որո՞ւ հեղինակութիւն է :

— Լամարդինայ սակնովն զրչի ծնունդն է :

— Արդեօք ոյս է ձեր կարեւոր առաջարկու-
թիւն :

— Եյո :

— Զարմանալի բան, ձեր տարակոյու և իմ
օգնութիւնն ո՞ւր կը մնայ .

— Տակուին շլրացաւ իմ առաջարկութիւն :

— Ուրեմն շարունակեցէք, կը հետաքրքրէք
զիս ձեր տարրորինակ առաջարկութեամբ :

— Պիտի ինդքէի որ եթէ չք կարդացած
գիշերները մխանել կարդ ոյինք, բնուիլ և կար-

դացուելու արժանի գիրք մէ Գր. Զիլինկիրեանի
ձեռամբ թարպ մանեալ :

Վահան զարմացած մնաց Հայկանուշի կարեւոր
առաջարկութեան վրայ չուպեց նեղել օրիորդը և ըստ

— Սիրով կընդունիմ, գուք ա՛լ կարդացած
չէք :

— Թէկ մի անգամ կարդացի, այլ կ'ուզեմմի
քանի անգամներ ևս կարդալ, ո՛հ... ինչ անբար-
րառ սէր, ի՞նչ սպաշտեի ու վսեմ հոգիներ ունի
իւր մէջ այդ վետը, ա՛հ կրացցիկլան երկնացին
հրեշտակ մէ, թերեւս հրեշտակներին ալ անմեղ
ու սուրբ..., հոն գրքին մէջ սէրը Համարթինայ
գրչին տակ առառած ացած է : Սէրէկ ու սէրը լը
հարողանու յայտնել արդեօք իրականութեան մէջ
կարելի է եթէ ոչ բեղմաւոր երեւակայութեան
մը ծնունդ է : Յրիորդը վերջին խօսքերը շեշտելով
արտասանեց :

— Ինձ անկարելի կը թուի սէրը և կարա-
նալ հաշորէել իւր սէրականին, մասափակ սէր մէ այդ
վիսերու համար միայն սահղծուած :

— Հայկանուշ տժգունեցաւ, մահացունչ հովի
մը իր ճականն շցիւով անցնիլն զգաց, ճգնա-
ծամի մէջ էր, խոստովանութիւն մը սկիտի ըներ
սկիտի ըսկը թէ՛ ահա ես եմ ոյդ անյառարանիւնը
ոյդ ոտառողեւ հովին, այլ դարձեալ չը կարողակ
ցաւ, հազիր երկու անհանկանալի ու անիմաստ
բաներ թոթովից... և կրկին չանաց իւր սրտ
ովութեւ, ծածկու,

Վահան այս ամենը նշմարեց և առելի հետաքրքրուելով,

— Միթէ այնպէս չէ օրիորդ :

— Անշուք կրացցիելլա, որպիսի տարարադութիւն, սէրը ներա սրտին մէջ կը բորբոքէր ու բոցեր կ'արձակեր միայն ինքզինքը այրելու համար իւր սիրահարին և սէրէմ պէտ ըսելը սրբալզութիւն կը համարէր :

— Յիրաւի թշուառ վիճակ, բոյց կրկին կը եմ թէ երեակոցական է այդ սէրը :

Հայկանուշ ակտամայ կուլ տուաւ քանի մը խօսքեր զորս սիրտն ստուղծեց և շրմներն պատրաստած էին ուզեց վնրջնականութիւն մը տալ

— Ժամանակը լրացած է, զիշեր բարի, վաղ գիշեր կ'ակաբնք :

— Մեծ ախորժով պիտի ունինդրեմ ձեզ երթաք բարեւու, անխոռով քուն թէ անուշ երազներ մադթեմ . . .

— Ո՞՛ ամբողջ իմ կեսանքու արդէն երազ մէ :

— Էստ իս Երափէլ և վայելլ միւնոյն բաներ են, երկուքն ալ անցաւոր, Երևակոյութիւնն և իրականացնեան մէջ ի՞նչ տարրերութիւն կայ. առաջինն կատարուելով կանկետի և կամ պիտի կատա անցնելու համար, իսկ երկրորդն՝ կրտ-

անցոծ է, ներկային մէջ և ողլու՛:

— Հայես ասուշ իւր ս՛ արևածագ մը Եւշար առանապատ, սէրակէն, քաշուեցաւ, այդ բուն աւ տան և ժամանակը կ'ակաբնք, անցուց, զիշերն իւր ինքնիրեն դէմ խօսեցաւ :

— Ինչու չըսի, պէտք էր որ ըսէի, ա՛ն, երկը չոտ արարած :

Վահան զարմացման ու հետաքրքրութեան մէջ թաղուեցաւ, անցած ու դարձածէն բան մը չը հասկցաւ, միայն սա չափ բան հասկցաւ թէ՝ Հայկանուշ կրմէ գաղտնիք մը պահեց :

Հայկանուշ, այդ անմէզութեան հրեշտակը եթէ յանցանք մ'ունէր և յանցանքներէն ալ ամենէն մեծը, այն ալ սիրել ու չը կրնալ իւր սէրը յայտնելն էր :

Դ.

ՎԱՀԱՆ ԿԸ ՄԵԿՆԵ

“Սէրու սէրո հէ ամուր ապաւէն բ'է,,
Շելքը”

Ժամը գիշերուան 11 ½ էր (ըստ եւրոպ),
լուսթիւնը չորս կողմը կը տիրէր, մթին երկնքի
վրայ շողղողուն աստեղք կը փայփլէին, կարգե
անհունութեան մէջ նետուած մշտավառ կանթեղ-
ներ էին :

Ամէն մարդ իւր տունը մտած էր, փողոց-
ներն ամսոյի էին, գիշերուան խորհրդաւոր մթու-
թեան մէջ գիշերուածընիկ ոստիկանաց ստուեր-
ներն միայն կը տեսնուի ին, որոնց քալուածքի կոշտ
ձայներն տիսուր տարսութիւն մը կը թողուն
մարդուս վրայ :

Խրիստովիճի տան վերնայարկի սկնեկաց
պատուհաններէն լուսոյ սիւն մը դուրս կը հոսէր,
կերևար թէ տակաւին քնած չին, սակայն լու-
սամուտի մօտ ստուէր մանդամ չկար :

— Անտառաց խորերէն հիւսիւսային հով մը
ուժգին կը սուլէր, կը սոսկար մարդ ։ Եթէ լսէր
տիրեւոց մելամազճիկ սոստիիւնը, ո՞հ, ամայու-
թեան մէջ այդ ձայնը լսած եմ. և երբ կը յիշեմ
վրաս չուշ չուշ կըլլայ . . .

Գիշերուան այս խորհրդաւոր և տիրազ-
դեցիկ մթութեան մէջ դողդոջ քայլերով ստուեր
մը կը շարժէր, անկարելի էր դէմքը որոշել, աչերն
տանց պատուհաններու ուղղած փողոցին երկայ-
նութեանը կը ճեմէր, գաղտագողի նայուածքը,
ոտնածայն մը լսելուն պէս ըրած շարժումները և
վարանկոտ ու անձայն քալուածքը տեսնողին այն-
պէս կարծել կուտային թէ ոճիր մը կամ գողութիւն
մ'ընելու կը պատրաստուէր. Եթէ պատահմամբ
այդ փողոցին մէկը անցնէր՝ իւր քայլերը կը մեծ-
ցընէր և հասարակ ճամբորդիմը պէս ճամբայ կառ-
նուր. Երբ անցորդը հեռանար այդ փողոցին ինքը
վերսաին հոն կը վերադառնար :

Եկեղեցւոյ ժամացոյցը իւր ծանր ու կոչու
12 հարուածներով կէս գիշեր ըլլալը կ'ազդարա-
բէր. մթութեան մէջ առխարիսափի շրջող ստուերը
սարսաց, աշերն Խրիստովիչի տան պատուհաննե-
րուն դարձուց և յուսահատական ճիչ մը բառնա-
լով մեկնիլ պատրաստուեցաւ, Բայց ձայն մը իւր
քայլերը կասեցուց, այդ խորին լուսթեան մէջ
վահան . . . վահան . . . ձայնի մը արձագանքն լսեիի
եղաւ, և այդ արձագանքի ուրիշ արձագանք մ'ալ
հետեւեցաւ Մարէկ'ա, Մարէկ'ա . . .

Ստուերը մութին մէջ օահելով Խրիստովիչի
դրան մօտեցաւ, ուր գեղադէմ կոյս մը թևաբաց
կ'սպասէր . . .

Մեր ընթերցողք անշուշտ գուշակեցին թէ
վահան Քաջրերունին էր որ իր մեռքելը Մարի-

եայի ձեռաց մէջ սեղմուելով կիսաբաց դռնէն ներս
կը սպրդէր . . .

Մեր աղնիւ ընթերցողք եթէ սրբապղծու-
թիւն չեն համարիր Վահանի քայլերուն հետեւելով
ունկն դնել այդ երկու սիրաշիռ էակաց խօսակ-
ցութեան , հետեւինք անոնց :

Այդ սիրատենջիկ էակներ գինովի նման ան-
շարժ կանչի մը վրայ ինկած էին որ բակին վրայ
զետեղուած էր , Վահան Մարիեայի ձեռքը իւր
ձեռաց մէջ առած սրտին վրայ էր դրած , ժամերով
այդպէս լուռ ու անշարժ պիտի մնային եթէ համ-
բոյր մը չսթափեցնէր գինովցած այդ շէկ գլուխ-
ները : Վահան էր զեղած առաջին անգամ լուռթիւն
խզողը՝ Մարիայի կարմիր այտից վրայ համբոյր մը
դրոշմելով :

Սրտերն ուժգին կը տրոփէին , փոքր զշուկ
մ'իսկ հանելու կը վախնային որպէս զի չըլլայ թէ
մէկը իմանայ իրենց գիշերային այս գաղտնի խօ-
սակցութիւնը . հակառակ պարագայի մէջ իրենց
երջանկութիւնը ի վտանգի էր : Իրաւունք ունէր
զգուշանալու և ահ ու դող զգալու , ո'վ է այն
մարդը որ առանց ահու դողի իւր բոլոր ունեցած
հարստութիւնը՝ ապագան՝ վտանգի մէջ կը դնէ
բաղդախաղի մը մասնակցելով :

— Ի՞նչու այսչափ ուժգին կը բարախէ սիրտս ,
ըսաւ Մարիա իւր ճախ ձեռքը սրտին վրայ տա-
նելով . . .

— Ատոր պատճառները բազմադիմի են , ըսաւ

վահան , դողն ու վախը , սէրն և ուրախութիւնը
իրար խառնուած՝ իմ վրայ ալ նոյն ազդեցութիւնը
ըրին . Այս սրտիս սովորականէն աւելի արագ զար-
նելը կզգամ:

— Ուրախալի է ինձ քեզ վիճակակից լինելս :

— Որպէս ինձ քեզ հոգեկից լինել :

— Ահ իցիւ թէ թուխ ամպեր չը ժածկէին մեր
այս պայծառ մթնոլորտն ու ապագան :

— Թուխ ամպե՛ր . . . ինչ գործ ունինք առոնց
հետ : Մարիեա , կը տեսնեմ որ՝ երջանկութիւն-
նիս վրգովելու համար աև րիծեր կը բնտես ,
ինչ հարկ կայ մեր երանութիւնն խանգարել ան-
շան գէպերու կարեւորութիւն տալով . միթէ կը
տարակռամիս իմ սիրոյս անկեղծութեան վրայ . . .

— Ինչ կըսես Վահան , միթէ՞ կարելի է և կը
յուսաս ինձմէ . . .

— Ուրեմն չես հաւատար թէ գալ տարի չւ-
ժանին քովդ պիտի լինիմ:

— Կը հաւատամ:

— Արդ , ինչ պատճառ կայ մեր ապագան
մթագին տեսնելու , քանի որ՝ իմ մեկնումն չէ' . . .

— Ո՛չ այդ չէ պատճառը . . . ո՛հ ինչպէս
խոստովանիմ . . . պատճառը . . . միայն . . .

— Է' . . . միայն . . .

— Միայն քու հայ լինելդ է . . .

— Իմ հայ լինելս . . . գոչեց Վահան յուզմամբ :

— Այս' քու Հայ լինելդ , բացատրեմ . միտքէդ
չանցնես թէ ինձ համար անմարսելի է այդ Հայ

անունը, ոչ երբէք, եթէ այդպէս լինէր նախայարձակն ես չի ըլլար, որովհետև գիտէի քու հայ լինելու, ինձ համար սէ՛րը միութեան կազ մէ, երկու հոգիներու մէջ խտրութիւնն հոն գործ չունի:

— Կը զարմացնես զիս, ուրեմն ինչու յիշեցիր Հայ անունը:

— Պատմեմ ամեն բան որք ապագային պիտի յուզուին, ասոր աներկբայ եմ: Գիտես թէ Հայրս Ռուս վաճառական մէ, գիտցիր նաև թէ ջերմ օրնուուս մ'է, մոլեռանդ, տգէտ և նախապաշարեալ անձ մը, կրթութիւն, մարդկութիւն, սէ՛ր ի՞նչ են չը գիտեր. հին ու հոտած գաղափարներով ու. զեղը թոշնած է և այս ամեն բարէ ժառանունի ենու հանդերձ Հայ, անունն ալ սաստիկ կատէ . . . արդ երբ լսէ թէ ես որմաշիւայ մը կը սիրեմ կրակ ու րոց կը տրած հրաբուխի մը նման գլխուս ի՞նչ կրակներ չպիտի թափէ՛. զինք համոզելու ի գուր պիտի աշխատիմ, նա իւր գիտցածէն մազի չափ չը պիտի չեղի, և մեր միութեան անընկանի արգելք պիտի լինի: Արդ, սոքա միթէ մեր ապագան չե՞ն մթագներ . . .

— Իրաւունք ունիս Մարիեա, սիէտք չէ յուսահատիլ սակայն. միջոցք չեն պակսիր մեր միութիւնը օրինաւորապէս կատարելու. հասդուռան սէրը ոմուր պարէստ մ'է գործառնեաց դէմ, ջանա հեռացնել մտքէդ այդ վախերը:

— Բայց միայն այս չէ պատճառը, ուրիշաւելի մեծ արգելք մ'ալ ըլլար կը թուի, ո՞հ Աստուած

իմ, ես կը կարծէի թէ միշտ երջանիկ պիտի ըլլայինք, Բայց ոչ, տրտութեան ու վշտի սրտմաշուք ստուերներ կը շրջապատեն զմեզ . . .

— Դարձեալ կանացի տկարութիւնդ առողջ գատողութեանդ վրայ յաղթանակ տարաւ՝ ըսէ ի՞նչ արգելքներ կերւակայիս կամ կը գուշակեալ նախապէս գիտցիր թէ ի՞նչ որ ալ լինի մեր սրտերը չէ կարող անջատել. գերեզմանն իսկ վայրկեան մը կրնայ զատել զմեզ, բայց անկէ անդին, ա'յո անկէ անդին ալ պիտի շարունակէ մեր սէրը, միշտ դու իմս և ես ալ քուկդ պիտի ըլլամ, Էարդ կրնաս պատմել այժմ . . .

— Բայց ի՞նչ պատմեմ, ամեն ինչ խօսեցար:

— Այո՛ իմ միակ պատասխանն այդ է, միթէ կը տարակուսիս քու սիրոցդ վրայ . . .

— Երբէք իմ սէրս տղայական չէ, առանց քեղ կեանքն ինձ համար ոչ միայն կարեորութիւն այլև էւթիւն իսկ չունի . . .

— Աւրեմն ի՞նչու փուծ տեղը կը յաւզուիս երեակայութեամբ.

— Ասոնք այնպիսի խոչընդուներ են որոնց վըրայ խորհիլ կ'արժէ :

— Ի՞նչ պէտք է ընել, ի՞նչ կայ:

— Հօրս յարգելի բարեկամներէն Վլատինէր սպան յաճախ այցելութիւններ կտայ մեզ, և շատ գիշեր շամբանեայի գաւաթներու մասնակից կը լինի, իր ներկայութեանէն շատ անդամ խոյս կտամ որովհետև սիրաբանել կուզէ, ստոյդ չեմ գիտեր

բայց այնպէս կը ձևացնէ թէ զիս կը սիրէ . . .
արդ լաւ ուշագրութիւն . եթէ օր մը ելլէ ձեռքս
խնդրէ , ես ի՞նչ պիտի ընեմ այն ատեն , քաջ գի-
տեմ թէ հայրս սիրով պիտի ընդունի անոր առա-
ջարկութիւնը . Այս փափուկ կէտ քու ուշիմև լուրջ
դատողութեան կը յանձնեմ :

Վահան ճակատն չօշափելով մտածել սկսաւ
և քիչ յետոյ պաղարեամբ պատասխանեց :

— Եթէ այդպիսի բան մը պատահի ընդդի-
մացիր և ինձի ու հաղորդէ , ահա՝ այսչափ , ընդ-
դիմութիւնը բաւէ է այս :

— Եւ ի՞նչպէս կրնամ համակերսլիլ Ասոռուած իմ :

— Եթէ մինչև իմ գիշեց առնելս այդպիսի բան
մը տեղի չունենայ , ձեռքդ ինդրողներէն առաջինն
ես պիտի ըլլամ , ուսանողական վիճակիս մէջ հօրդ
հաւանութիւնը առնել անկարելի է :

— Տասն օր վերջը պիտի ուղևորիս ի Ս. Տեթ-
րեսպուրկ :

— Այս իմև քու ապագան ապահովելով համար :

— Ասոռուած իմ , ի՞նչպէս պիտի համեմատէմ ,
ժամը ինձ տարիներու չափ պիտի երկարին , մեկ-
նումդ զիս խորին տիմրութեան մէջ կը ձգէ :

— Սիրելի Մարիեա , ի՞նչու այդչափ կը տրխ-
րիս , չէ՞ մի որ իմ սիրութ քու մօտ և քուկդ ինձ մօտ
է , այդ ժամանակամիջ զիս մէջ այս իմ յիշատակով
սիրութէ : Զայս ըստ Վահան և գրպանէն իւր
լուսանկարը հանելով Մարիեայի մատուց :

Մարիեա լուսանկարը համբուրեց և կուրծ-
քի վրայ կէս բացուած շապիկին տակէն սրտին վը-

րայ տարաւ , և իւր մատէն մատանին հանելով
վահանի ներկայացուց . որուն վրայ Մ. Խ. տա-
ռերը փորագրուած էին :

— Դու ալ այս ընդունէ , պանդխտութեան
մէջ յիշէ Մարիեադ որ քեզ համար միայն կապրի
Ղաղանի մէջ , թող այս իմ սիրոյ կապը լինի :

Վահան մատանին համբուրելով մատն անցուց
և իւր չնորհակալութիւնն յայտնեց համբոյր մը դը-
րոշմելով Մարիեայի այտից վրայ :

— Սիրելի Մարիեա ես ալ տկարացայ , ինձ այն-
պէս կը թուի թէ չը պիտի կրնամտոկալ պանդխ-
տութեան , գրեթէ չուզելով կերթամ հոգւոյս պաշ-
տելին Մարիեա . . .

Վահանի աչերէն արտասուաց երկու կաթիւ-
ներ դուրս եկան Մարիեա արդէն կարտասուէր Կէս
գիշերուան խորհրդաւոր լուսութեան մէջ ժամա-
ցոյցի երկու հարուածներ լսուեցան հիւսիւսային
հովն երթալով կը սաստկանար երկնքի վրայ թուիս
ամպեր դիզուեցան

— Մնաս բարեաւ Մարիեա , համբերութիւն . .
մնաս բարեաւ . . .

Վահան ուսանողական վերարկուն գլուխն
անցուցած մութին մէջ անհետացաւ նոյն պահուն
սաստիկ անձրև մ'սկսաւ գալ :

Դրան մը գոցուելու և ուրիշ դրան մը բաց-
ուելու ձայնէն վերջը , անձրևի խժալուժ շշուկին
խառնուած ձայն մ'ալ լսելի եղաւ անարձագանք :

— Երթաս բարեաւ , պաշտեցեալ հո՛գի .

Ե.

ՓՈՔՐ ՄԻԶԱԴՀԵՂ ՄԸ

Սեւ երես լողավանեւ զերդ գուշան
— պատահանիւն, ողովանանեւ ուր իւ չէ իւնք
երբեւ ուր իւ ւերացնեւ

Խըիսթովիչի գերդաստանը Ղազանի մէջ ա-
մենէն փայլունն էր, վաճառականներ, լրագրաց
շողոքորթ և նիւթապաշտ խմբագիրներ, զինուորա-
կան պաշտօնեայններ և այլք էին որք կը յաճա-
խէին հոն։

Ամիսը մի քանի անդամներ շռայլ սեղաններ
կը պատրաստուէր այս մեծապատիւ հիւրերը ըն-
դունելու համար . . . Սյժմ իսմբուած էին։

Շամբանեայի ազդեցութեամբ երբ գլուխ-
ները կը տաքնային՝ վիճաքնութիւններ կսկսէին,
հիւրերը խումբերու էին բաժնուած գաղափա-
րակից և շահեկիցք մէկ կողմ ժողվուած, միւս
կողմը զինուորական երիտասարդ պաշտօնեաններ
Վլատիմիրը իրենց գլուխ ունենալով սիրոյ և գե-
ղեցիկ սեռի վրայ կը վիճէին, մին իւր դրացուհւոյն
գեղեցկութիւնը կը նկարագրէր, միւսը այս ինչ
թատրոնի հոչակաւոր դերասանուհւոյն հետ ըրած
մէկ սիրահարութիւնը կը պատմէր պարծենալով

Կարծես թէ պատերազմի դաշտին վրայ մեծ յաղ-
թանակ տարած ըլլայ . . . Ուրիշ մ'ալ եթէ չեմք
սխալիր Վլատիմիր՝ իւր մէկ սիրահարութիւնը կը
պատմէր որ ամբոխի կողմէ յոյժ ախորժելի ընդու-
նելութիւն կը գտնէր։ Սպայներէն մին Վլատիմի-
րի խօսքը ընդմիջելով ըսաւ։

Բայց ի՞նչպէս ծանօթացաք օրիորդ Բ. ին . .

Պիտի պատմեմ, այդ մասը շատ հետա-
քրքրական է։

Կերևայ թէ Տիկին Գ. . . ին հետ ծանօթա-
նալուդ չափ հետաքրքրելի է։

Կերդնում սատանային պոչին վրայ որ Վլ-
ատիմիրի սիրոյ մէջ ունեցած գերը և ոչ մէկերնիս
խաղացած ենք, ըսաւ ուրիշ մը, իւր ամուրիու-
թեան մէջ չորս կնոջ և երեք զաւակաց տէր է . . .

Կատակը մէկ կողմ թողունք, յարեց փո-
քըր ինչ խոչեմ երեցող սպայ մը որ ամուսնացեալ
ըլլալուն պատճառաւ զինքը տիմար կանուանէին,
ազատ թողէք որպէս զի իւր անկեղծ ու սուրբ
սէրը մեղի պատմէ։

Վլատիմիրի սէրը մեղուի կը նմանի որ մէկ
ծաղիէ չգոյանալով այլ և այլ ծաղիկներէ կը ծը-
ծէ իւր կիւթ, ըսաւ տաք գլուխ սպայ մը։

Շնորհակալ եմ ձեր ջատագովութիւննե-
րէն, բայց վիճաբանութիւնը իմ անձնաւորու-
թեանս վրայ մ'ընէք, միթէ գեղեցիկ սեռէ փունջ
մը կազմելը ոճիր մ'է, ներեցէք որ պատմութիւ-
նը շարունակեմ . . .

— Օ՞ն, լոռութիւն գոչեց Զիմակովսքի (տըխմարը):

— Պատմութեանս շարունակութեան մէջ ընդմիջում չեմ ուզեր, պարոննե՛ր, ամենախորժելի տեղն ենք, ուրեմն դաւաթ մը պարպելէ յետոյ կամիմ. օ՞ն, գեղեցիկ սեռի կենացը ...

— Օրիորդ Բ. . . ի կենաց, կրկնեց միւս մը:

— Վլատիմիրի կենաց, ըսաւ ուրիշ մը:

— Կեցցէ՛ Վլատիմիր, կեցցէ՛ օրիորդ Բ. . .

Գաւաթներու իրարու բախումը և ծիծաղներէ յառաջ եկած աղաղակն միւս խումբերու ալ ուշադրութիւնը գրաւեց :

— Արդ, պարոններ պէտք է գիտնալ որ օրիորդ Բ. . . Արմեաշկեայ մ'է ։ Այո՛, գեղեցիկ Արմեաշկուհի մը. յաճախ շրթներս նորաւ այտերուն կը դպէին՝ երբ կը վալսէինք միասին . . . ասոր քիչ մը կը դժկամակէր, բայց ես ինչեր չըսի զինքը գրաւելու համար, ի՞նչ փայլուն խոստումներ չըրի. ամաչելէն աշերն կը փակէր և այտից վրայ բազմաղան գոյներ իրարու կը յաջորդէին, կրծեւը կուգար, ի մի բան պարոնայք, իմ ափի մէջնէր, հետեւեալ օրուան համար ժամադրութիւն մ'ըրինք, ալ չը դիմացայ՝ աննշմարելի կերպով համբոյր մը քաղցի . . .

— Ամբոխը բարձրաձայն քրքիչ մ'արձակեց, ու ոդւոյ շոգիով տաքցած դլուխներ կրկին դաւաթներ պարպել սկսան ու սենեկի կամարը «Հեցէ հայքյը» աղաղակներով թնդացուցին :

— Բայց որչափ անուշ համբոյր պարոններ, շարունակեց Վլատիմիր, կենացս մէջ միլիոնէն աւելի համբոյրներ քաղած եմ՝ տակաւին անոր չափ համով հոտով համբոյրի մը չէի պատահած : Վերջապէս հետեւեալ օրը մեր ժամերգութեան համեմատ հասարակաց պարտէզը գտայ զինքը իւր ծեր մամուն կետ. իսեզծ ծեր կինը ստացած համբոյրներս տեսնելով անստարբեր կը կենար. կապասէի որ ըսէր «Եւ շըներտ ւշ յաբնեցա՞ն» ո՛հ, ինչ սքանչելի . . . սպիտակ կուրծքի վրայ կարծես երկու ծաղկեփունջ էր կախուաւ. Մեր պագային վրայ խօսեցանք, ինչեւ շահուստացաց, վերջապէս մնր ամուսնութիւր սպանովելու համար միակ միջոցը ցուցուցի. Ժարտնեցաւ քիչ մը, բայց շուտ անցաւ ադր վարանում, ինյալուն սուրըս, ատրճանակներս, սիրաւարմկան ճարպիկ ձեւերս ու խօսքերս նորաւածերն ու հոգին շլացուցին, համոզուեցաւ վերջապէս . . . պարտէ զին խորերը ամայի տեղ վինտուեցինք, կարծես նոյն սպահուն բաղդը ինձ կօգնէր, օդը ամպամած էր և մութ . . . խեղիկ, արտասուաց երկու կաթիւներ տեսայ նորաւ գունատ դիմաց վրայ . . .

« — Պատոյ խօստումի կատարելու մի յապաղեր, ըսաւ ինձ հառաչով մը :

« — Ամենայն սիրով, օրիորդ, ըսի իրեն եւ բաժնուեցանք :

— Ի՞նչ պիտի ընես այդ աղջկան, ըսաւ ամենէն երխտասարդ սպան :

— Առժամանակեայ ամուսնութիւն մը , այն ալ քիչ մ'եւս վայելելու համար : Արդ իմ պատմութիւնս հոս կաւարտի . աղատ էք հիմայ քննադատութեան սկսիլ սա պայմանաւ որ ամուսնութեանս համար կանխաւ մէկ մէկ գաւաթ՝ կոնծենք :

Խրիսթովիչ իւր տան մէջ հաւաքած ամբոխէն շահ մը կակնկալէր . . . ի՞նչ . — իւր աղջկան համար ամուսին մը գտնալ , ստորին և գձուծ միջոց . այդ նպատակի յարմարագոյն անձը Վլատիմիր Բաւլովիչ սպան գտած էր և անոր ուրիշ աչքով կը նայէր : Վլատիմիր մասնաւոր առանձնաշնորհում կը վայելէր , ուզած ժամանակ աղատ էր այցելութիւն տալ . . .

Վահանի Բեթերսպուրկ Երթալէն երկու շարաթ վերջը Վլատիմիր Խրիսթովիչի այցելութիւն մը տուաւ , ցերէկ էր , այդ օր Մարիեա շատ տխուր էր , Վլատիմիրի ներկայութիւնը իւր տխրութիւնը կրկնապատկեց . Վլատիմիրի առ Մարիեա արտայայտած սէրը փոխան նորա սէրը գրաւելց ատելութիւնը գրգռած էր . Վլատիմիր Մարիեան կը սիրէր , և իւր սէրը կարելի էր երկու մասի բաժնել , մին Մարիեայի հարըստութեան և միւսը գեղեցկութեան . ալ հաստատապէս որոշած էր նորա հետ ամուսնութիւն մը կնքել , իւր այս դիտաւորութիւն Մարիեայի ծընողաց պիտի յայտնէր , այլ կուզէր նախապէս Մարիեայի սիրտն շահել որպէս զի ապադային

արգելք մը չելչէ իւր ամուսնութեան , իւր այս այցելութիւնը պատեհ առիթ մ'էր Մարիեայի հետ խօսելու . սենեակին մէջ Մարիեա մինակ էր . Վլատիմիր ողջունեց զայն եւ նրա մօտ աթոռի մը վրաց նստաւ :

Ինչպէս ըսինք Մարիեա այդ օր խիստ տխուր էր , սենեակի մէջ մինակ Վահանի լուսանկարը ձեռքը բռնած կը դիտէր և երբեմն իւր անրիծ շրթերն նկարին կը մօտեցնէր համրուրելու նը-պատակաւ :

Երբ Վլատիմիրի ներս մտնելը տեսաւ լուսանկարը աճապարանօք ծոցը դրաւ , և ցուրտ կերպավ մը ողջունեց :

Խեղճ Մարիեա՝ Վահանի բացակայութեան և Վլատիմիրի ներկայութեան դէմ՝ ներքնապէս կը մարտնչէր , տագնապալից ժամեր պիտի անցունէր . պահ մը մտքին անցուց որ Վլատիմիրը առանձին թողլով իւր սենեակը քաշուի , հոն ազատապէս երազելու համար . . . այլ ո՛չ , այսպիսի պարագաներու մէջ քաղաքավարութիւնը ծանր բեռ մ'է . այդ բեռը կրելու է անտրտունջ եթէ մէկը կուզէ պարսաւանաց առիթ չը տալ . . . ո՛րչափ ձանձրալի է այն վիճակ որ մարդ կըսահիպուի ժամերով նատիլ ու խօսիլ այն անձի հետ զոր շատ կատէ . . .

— Ոհ , օրիորդ , այսօր որչափ տխուր կը աեսնեմ ձեզ :

— Այս , խօսեց կոյսը , երկար լուսութենէ մը

վերջը որ իւր տհաճութիւնը ցոյց կը տար , դէմքը ներքին ցաւս կը յայտնէ , սաստիկ գլխուց ցաւ մը զիս շատ կը տանջէ , գրեթէ աչերս բանալու կարողութիւն չունիմ , Կատեայի ապուր մը ապսպիքի եւ հանգստեան ալ պէտք ունիմ

— Գլխիդ թէ՞ սրտիդ ցաւն գքեղ կը նեղէ . . .
— Ո՛հ , միթէ կատակ կը կարծէք . . . խօսելու միջոց իսկ չտար , և եթէ . . .

Մարիեա խօսքը կտրեց , անկարկութիւն մը պիտի ընէր անոր տհաճութիւն պատճառող ներկայութեան վրայ , այլ կուլ տուաւ :

— Եւ եթէ . . . ի՞նչ . . .
— Այո՛ , և եթէ ապուրս խմած ըլլայի զձեղ չպիտի կարենայի ընդունիլ :

— Հոգ չի ըներ , բաւ էր որ դուք հանգըստանայիք , դուք որ ինձ կենաց ինչ ըլլալը սովորեցուցիք , դուք որ իմ կենաց արշալոյսը եղաք :

— Կերեւակայէք թէ կը զառանցէք , պարոն :
— Ո՛չ , Մարիեա , ո՛չ երեւակայութիւն եւ ոչ զառացանք մ'է այլ իրականութիւնն ինքնէ որ կը խօսի ձեզ , սիրտս ձեզ բանամ որսէս զի հասկնաք թէ առանց գիտնալով ուրիշի՞մը կեանք տուած էք . . .

— Է՛ վերջը , տակաւին շատ պիտի տեւէ՞ ձեր այդ ճռումաբանութիւնը որ գլխացաւս կը կըրկնապատկէ . . . ըսաւ Մարիեա Վլատիմիրի բիբրեմ բայը՝ խոնարհելը լսելով :

Վլատիմիր որ սիրային խաղերու մէջ առաջին մրցանակի արժանացած էր , պահ մը վարանեցաւ շարունակելու , գլուխը շարժելով վերստին սկըսաւ խօսիլ :

— Կուզէի սիրտս ու միտքս քեզ յայտնել ազատապէս , բայց համառօտեմ խօսքս , ձեր ամեն մէկ շարժումը , ազնիւ բնաւորութիւնը և լուրջ կրթութիւնը իմ սրտի մէջ սիրոյ կայծն ըստեղծեցին . այլ եւս ինձ չէ կարելի ապրիլ առանց ձեզի . . . Ո՛հ ընդունեցէք սէրս Մարիեա , կը պաշտեմ զՁեզ . . . Այս ըսաւ ու Մարիեայի գիրկը ձգուեցաւ . . . Մարիեա արդէն յուզուած այս խօսակցութենէ և բարկութեամբ լցուած՝ իրեն մօտեցող հրէշը ուժգին ետ մղեց , այնպէս որ Վլատիմիր ետ ետ մղուելով , աթոռի մը վրայ ինկաւ եւ որոյ շառաշխանով կոտորուիլը ըսպասուհեցն ականջը հասաւ որ չուտով վեր վագեց . . .

Մարիեա արդէն իւր սենեակը առանձնացած էր , երբ Կատեայ ներս մտաւ , մեծ եղաւ զարմանքը Վլատիմիրը գետին փոռուած տեսնելով , մօտեցաւ անոր օգնեց որպէս զի կանգնի , Վլատիմիր կատաղութիւն կզգար երբ կը մտածէր թէ՝ խայտառակութեան մը ենթակայ եղած է :

— Պարոն ի՞նչ պատահեցաւ ձեզ , ըսաւ Կատեայ , խնդալը բռնելով :

— Ոչինչ , աթոռը չը գիմացաւ իմ ճնշմանս և մեծ շառաչմամբ կոտրեցաւ :

— ԱՇ որչափ վախցուցիք զիս Պարոն . կարծեցի թէ մեծ բան մ'էր պատահածը , տէ՛ր ողորմեայ

— Տիկինն ո՞ւր է , կատեայ :

— Վարը խոհանոցն է , կը ներէք զբաղած է շը կրնար վեր գալ :

— Ուրեմն բարեւներս խօսեցէք . Տիկինն և օրիորդին

— Գլխուս վրայ :

Վլատիմիր գլխարկը առած միջոցին գետնի վրայ լուսանկար մը տեսաւ , վեր առաւ զայն , կատեայ եւս տեսաւ ու շփոթեցաւ . խեղճ աղջիկը , և քթին տակին ըստաւ .

— Վահանն է , Մարիեայինն է անշուշտ :

— Ո՞վ է այս , կատեայ , կը ճանչնա՞ն այս պարոնը

— Այո՛ . . . ըհ' . . . ոչ , կարծեմ անդամ մը . . . ի՞նչ պատասխանէր խեղճ սպասուէին , շուարած ու շփոթած էր :

— Ո՞վ է այս կատեայ , կը ճանչնա՞ն այս պարոնը

Այս գրգռեալ գազանը հանդարտեցնել հարկ էր . բայց ի՞նչպէս . խեղճ կատեայ խորհելու ժամանակ չունէր . զով մատնէր . լուսանկարը վլատիմիրի քով ձգել կարելի չէր , թերեւս պապային ատով փորձանք մը պատահէր Մարիեայի կամ վահանի գլխուն . . . վերջապէս կատեայ կարծես ներշնչուեցաւ :

— Ինձ կը վերաբերի այդ , ըստ համարձակորէն :

— Զեզ , չեմ հաւատար , «Արմեաչկեայ» մ'է այս և մեր դրացիներէն . շխակը խօսէ կատեայ , զքեզ կը վարձատրեմ

— Պարոն , կը տեսնեմ որ ճշմարիտն չը խոստապանելով ձեր ձեռքէն չը պիտի կրնամ պըրծիլ . և թէ ուրիշներու վրայ ալ պիտի կասկածիք , ուրեմն կատիպուխմ խոստավանութիւն մը ընել ձեզ , միայն թէ կանխաւ ձեր պատւոյ խոստամն կուգեմ որ իբր գաղտնիք պիտի պահէք զայն ձեր քով

— Կերդնում պատւոյս վրայ , միայն թէ ճըշմարիտը պատմէ :

— Շատ լաւ , ես կը սիրեմ այդ երիտասարդը և նա ալ զիս կը սիրէ , մեր լուսանկարը փոխանակած էինք , և զայն իմ ծոցս կը պահէի միշտ , և այժմ ձեզ օգնելու միջոցիս կերեւայ թէ ընկեր է . արդ յուսամ թէ իմ այս գաղտնիք ձեզ մօտ կը պահէք , այնպէս չչ

— Անշուշտ , կը հաւատամ խօսքիդ , բայց չեմ կրնար ցաւս ծածկել ձեր «Արմեաչկեայ» մը սիրելուն համար :

— Զեմ կարծեր որ սէրը այդպիսի խտրութիւններ ունենայ :

— Հոգ չէ , չեմ ուզեր զքեզ վիրաւորել , առէք ձեր սիրելոյն լուսանկարն

— Շնորհակալ եմ պարոն :

— Բարեներս չը մոռնաք, մանաւանդ օրի-
որդին, ըսէ թէ իրեն հետ տեսնուիլ կուզեմ . . . ,

— Եատ լաւ, երթաք բարեաւ պարոն :

Երբ Վլատիմիր փողոց ելաւ, Տիկինը Կատ-
եան խոհանոց կանչեց իրեն օգնելու համար .
Կատեայ Վահանի լուսանկարը Գրանը դրաւ և
խոհանոց իջաւ :



Զ.

ՀՈՒՍԱՆԱՐԸ



« Ա, Ի՞նչո՞ւ իւնակի համարուստունիւնը
« իւրելի և անիւրել ոս բարերու մեջ
« — անսուստուն սիրել . . . դուստունիւն
« համալերուն հայտադրութիւն . . . »

Մարիեա իւր սենեակը քաշուած էր, բարկու-
թենէն սիրտը սաստիկ կը բարախէր ու արեան
շրջանի արագութիւնն այտից վրայ կարմրագոյն
կը նկարուէր որպէս խնձորն արեւու կիզիչ ճառա-
գայթներուն տակ. Ճճճային եների (éther sulfurique)
դեղահատ մ'առնելով կուլ տուտւ որպէս զի մա-
րելքը ու սրտի յուղումը անցնի :

Գրասեղանին վրայ սալիստակ թուզթը պարզեց
և սկսաւ գրել առ Վահան, հազիւ թէ զրած էր
Վահանի անունն, ուղեց անոր լուսանկարն իւր
առջև ունենալ որպէս զի ներչչուի, ձեռքը ծոցը
տարաւ, բայց մեծ եղաւ զարմանքը երբ զոյն
հան չդտաւ, մտածել սկսու, աշերն արսառուօք
լեցուեցան և հակառակ առած դեղին՝ սիրտն ըս-
կրուաւ սաստիկ խռովիլ, զլուխը երկու ձեռաշըր
մէջ տուած պահ մը մտածեց և յանկարծ տրա-
խութեան ճիչմը բարձաւ, և ողղակի վարի յար-
կի սենեակն իջաւ. բայց մեծ եղաւ վիշտը երբ
այդ յոյսն ալ ի գերեւ ելաւ, սենեակի ամեն կող-
մը աշքէ անցուց, բայց չդտաւ կորառուծ յէլշտուիը,
միայն կոտրտած աթոռն իւր ուշադրութիւնը զը-
րաւեց . . .

— Եա առած լինելու է, ա՞չ չար բազդ,
Վահանիս լուսանկարը այդ վատի ձեռքը, Աստ-
ուած իմ անկարելի է համբերել, ո՛չ թող ամեն
բան յայտնաւի միայն թէ Վահանի լուսանկարը
իմ մօտ լինի . . . զանգակը հնչեց և կատեայ սեն-
եակ մտաւ :

— Ի՞նչ կը խնդրէք օրիորդ :

— Վլատիմիր մեկնեցաւ :

— Այս օրիորդ, բարեկց զձեզ և պատուիրեց
ինձ որ ձեզ իւր փափաքն իմացնեմ:

— Ի՞նչ ըստաւ :

— Օրիորդին բարեներս խօսէ և ըսէ որ տէս-
նուիլ կուզեմ իրեն հետ, այսափ :

— Այսափ, կրկին տեսնութել կուղէ, և ի՞նչ
բանի համար ըստ յայտնեց . . . :

— Այո, չը յայտնեց :

— Հասկցայ շատ լաւ, ոյս կոտրած աթոռը
ի՞նչ է :

— Չեմ գիտեր օրիորդ, կոտրելուն ձայնը
լոեցի և վեր եկայ, տեսայ որ Վլատիմիր գետնին
վրայ տարածուած էր :

— Գետի՞նն ինկած . . . գոչեց Մարիեա զար-
մանօք :

— Այո՛ գետինն ինկած աթոռն ալ կոտրած
էր, ոտքի կանգնելուն համար իրեն օգնեցի :

— Կատեա՛յ ինչ որ պատահեցաւ մանրամաս-
նօրէն պատմէ . . . :

Կատեայ մի առ մի ամեն բան անոր պատմեց
և երբ խօսքը աւարտեց լուսանկարը Մարիեայի
ներկայացնելով ըստ,

— Առէ՛ք օրիորդ, ձեր սիրահարին լուսանը-
կարը զոր կը պաշտէք :

— Ծնորհակալ եմ կատեայ, երբէք չալտի
մասնամ, ազնիւ աղջիկ, ինձ ըրած ծառայութիւնդ,
գու վրադ առնուս ամեն վտանգ և զիս ազատես
այդ վատին ձեռքէն, դու վահանի լուսանկարը
գալունի ձեռքէն ազատելով ինձ վերադարձնես,
ո՞հ, չեմ գիտեր ինչ կերպով կրնամ փոխարինել
քեզ . . . :

— Իմ պարտականութիւնս էր այդպէս ընել,
և ձեզ միշտ երախտապարտ եմ :

— Ո՞հ, մեծ բարութիւն մը ըրիր մեզ. մէկ
խօսքով կրնայիր զիս և Վահանն գաղանաց ձեռ-
քը մատնել, ո՞հ, հաւատարմութեանդ ու դալու-
նապահութեանդ վրայ չէի կասկածեր արդէն,
բայց չէի գիտեր թէ այդչափ ալ ազնիւ ու քաջ
ես եղեր. Կատեայ խօսացիր ինձ միշտ բարե-
կամ մնալ, դու ալ մասնակից եղիր ապագայ
մեր Երջանկութեան . . . :

— Ծնորհակալ եմ օրիորդ, որչափ ազնիւ ու
վեհանձն հոգի մ'ունիք, շատ ուրախ պիտի ըլ-
լամ այն օրն յորում ձեզ ծառայելու բարեբալ-
տութիւնն ունենամ, ա՞հ ուր է այն օրն, երբ
դուք դաշտը ելլաք պարաելու ես տան բոլսր
գործերն պիտի տեսնամ ու կերակուրներն ալ
պատրաստելով դրան առջեւ ձեզ պիտի սպասեմ,
երկու նորափթիթ ծաղիներ, սիրասնունդ ա-
զաւնեակներ ցատկելով ու ցատկանելով հեռուէն
պիտի երեւաք, այն ատեն զձեզ այդպէս տեւնե-
լով որչափ պիտի ուրախանամ, դաշտէն ու պար-
աէ զներէն հաւաքած ծաղիներովսիդ սեղանը պի-
տի զարդարեմ ու ձաշի պիտի նստինք: Զմեռնե-
րըն վառարանին շուրջը թէ յը պատրաստ, քաղցր
ժամեր պիտի անցունենք մերթ խօսելով, մերթ
երգելով և երբեմն ալ կարդալով, ոչ յիրաւի
այն օրն որչափ երջանիկ պիտի ըլլանք :

— Կատեայ որչափ անուշ կը խօսիս. կարծես
արտէս կը խօսիս, այդ անուշ խօսքերովդ սիրաս
կը գրաւես ու հոգիս կը յուզես, ապազայ երջան-

կութիւնը աչայս առջև պատկերելով զիս աշխարհի նախանձելի կը նես . ո՞ւ աղօթէ մեզ համար էատեայ աղօթէ որ Աստած մեր ապագան վութացնէ ու երջանիկ ընէ՛ :

— Միշտ ձեր ապագային ու ներկային վրայ կը մոտածեմ , և լոյսի մէջ սե բիծ մը կը նշառեմ ու սիրառ թունդ կելլէ և այն ատեն կազօթեմ ու Տէր որ զքեզ փորձութինէ ազատ պահէ . . . այդ մութէ կէտն ծնողացդ ընդդիմութիւնն պիտի լինի :

— Մի յուսահատիր Աստուած մեծ է , եթէ մէկը կուզէ երջանիկ ապրիլ սիրոյ թիւին տակ սէտք է քիչ մը տառապի , թող չը կարծեն թէ ես անոնց անիրաւ ձայնին պիտի անսամ և սիրոյ ձայնը առ ոչինչ պիտի գրեմ , երրէ՛ք , խօսէ Կատեայ որը աւելի նախարենտելի է , ծնողացս անիւրաւ ու անարդար ձայնը թէ սիրոյ սուրբ և արդար ձայնը : Վերջապէս ի՞նչու առաքինութիւնն ալ իւր յանդգնութիւնը չունենայ , ի՞նչպէս մւլութիւնը ունի իւրը : Օրէնքիփ աղաղաւ , ի՞նչու վահանի պէս մարդ մը ինձի պէս օրիորդ մը իւնունց ուղիւր և անտրատ սէրը արիարար ընկերութիւն ընդունել չը պիտի տան , մարդիկ համարձակութիւնը , յանդգնութիւնը կը սիրեն , ուրեմն թողը բարեկիր անձինք ալ ապականակիր անձոնց շուփ համարձակ և յանդուգն ըլլան : Հաւս սարքածութիւն առջև ապահով եմ թէ մարդիկ բարեկիր անձերը նախապատիւ պիտի սեպեն(*) :

— Բացի անդրջրհեղեղեան գլուխներէ աշխարհ ձեր արդար գատի սլաշտպանն է . ծնողքդ ալ գիտեն թէ ձեր բողոքն իրաւացի է սակայն իրենց շահուն ու կարծեաց հակառակ է , ինչպէս մարդիկ ամենը միօրինակ կզգան , ու տարբեր կը պատճառաբանեն , ինչու որ ձշմարտութեան ըսկը զբունքը բնութեան մէջն է , բայց անկէ հանած հետեւանքնին իրենց շահուն մէջ(*) :

— Պիտի ջանամ համոզել զիրենք երբ ժամանակը հասնի :

— Ո՞ գիտէ , թերես ձեր խօսքերէն համոզուին :

— Երանի թէ համոզուէին ու անոնք ալ մասնակից ըլլային մեր երջանկութեան , եթէ խանային թէ խօրութիւն որ բանի մէջ վնասել հարկ է չեն պնդեր իրենց անիրաւ պահանջի վրայ , սէրը ազգութիւն չը կրնար ունենալ , ինչպէս որ չունի հայրենիք , չունի կղիմայ , ամեն սրտի մէջ սէրը կրնայ գնել իւր բոյնն անխտիր :

— Ժամանակ պիտի գայ որ այս տեսակ բըռնութիւններ վերջ պիտի գանան . բարեցրջութիւն , բնութեան օրէնքն է այս որ անպատճառ պիտի կատարուի տակաւ առ տակաւ աշխարհիս ուրիշ կողմերը . . . բայց այս ամենը լինելու համար բազում վահեր պիտի լինին , այդ զոհերու անունը ազգաց պատմութիւններու ճակատն ուկի տա-

(*) Պէրնարտէն-տը-սէն-Բիէռ :

(*) Էօֆէն սիւ :

ռերով պիտի արձանագրուին և դարուց ի դարս
անոնց անմահ անուններն պիտի յիշուին ակնա-
ծութեամբ . . . :

— Ո՞՛ , տե՛ս որչափ գեղեցիկ է լայն ճակատն ,
և ինչ անուշ աչե՛ր . . . գեղեցիկ երիտասարդ մ'է
այնպէս չէ՞ կատեայ , և լուսանկարը անոր ներ-
կայացուց :

— Աքանչելի գեղեցկութիւն մ'ունի . այդ
վսեմ ճակատի վրայ քաջութեան ու անմեղու-
թեան դիծեր կը նշմարուին , դիմացը վրայ փայ-
լող ժամանակ անոր հոգւոյն զգայուն լինիլը կը
ցուցնէ : Անկեղծութիւն , ազնուութիւն են իւր
շեշտերն , Հայ լինելը , մեծ մեղք մ'է եղեր , Աստ-
ուած իմ ինչպիսի մոլեռանդութիւն . . . :

— Այս օրուան դէսկըերը իրեն պիտի գրեմ ,
արդեօք որչափ ցաւ պիտի զգայ իր հոս չլինե-
լուն համար :

— Ցաւ զգալու ի՞նչ կայ :

— Ո՞՛ տակաւին ինձ պատահածը չես դիտեր ,
ի՞նչու այդ աթուն կոտրեցաւ , ի՞նչու գետնի
վրայ գտար զինքը , այս ամենը նամակէս կրնաս
իմանալ որ հիմայ պիտի գրեմ և քեզ աւ կը կար-
դամ , այնչափ ցաւ պիտի զգայ որ եթէ հոս լի-
նէր մէկ հարուածով կ'ոչնչացնէր այդ վատը . . . :

— Ի՞նչ կըսէք , անհամբեր եմ իմանալ :

— Այժմ խոհանոց իջիր , ոչ ոք չիմանայ :

— Երդմնցաւ , չեմ գիտեր թէ վատը իւր եր-
դումը պիտի պահէ՞ . . . :

— Եթէ քեզ հարցնէ իմ մասին , ըսէ իրենթէ ,
«Զեղ համար խօսեցայ բայց բարկութեամբ զիս իւր
քովէն վանտեց պատուիրելով որ մէյմ'ալ ձեր ա-
նունը ըլ տամ» :

— Ծատ լաւ , պատճառն անշուշտ ձեր նա-
մակի մէջ յայտնի կը լ/նի :

— Անշուշտ :

Մարիեա գրասեղանին առջև նոտաւ և արդէն
սկսած նամակը ամիողջացուց , նամակն կատեայի
ալ կարդաց . Կատեայ շատ յուզուեցաւ լոելով
վատիմիրի անբարոյական ընթացքը . նամակն
այն օրուան դէսկըն մանրամասնորէն կը պատմէր
միայն հետեւեալ յետ Քրոնէնը աւելցուցած էր :

Յ. Գ. — Կը ցոււիմ որ առաջին նամակս այս
տիմուր դէսկընով կակսիմ : Ամեն բան առ ոչինչ
համարելով միտքու պարապ անզը մի յոդնեց էր
քանի որ գքնզ միշտ սիրող հաւատարիմ միրա
մ'ունիս :

**Զեղ պաշտող
ՄԱՐԻԵԱԴ**

Նոյն օրն իսկ կատեայ նամակն բօստուի յանձնեց :



Ե.

Թ. Ղ. Թ. Ա. Կ Յ Ա Խ Թ Ի Ի Ն Ք

«Ուրբ առն ըստելուհոյ պիտիու
համար և ուրբութիւն էն զայդաւ
անքու չեղ գովակութիւն մըլու»

Մի քանի նամակներ մեր վէսլի հետ մասն ու
որ կապակցութիւն մ'ունենալնուն պարտաւորե-
ցանք մեր ընթերցողին ներկայացնել:

Վահան առ Մարիեա

«Սրտիս հատորը Մարիեա

«Գուցէ զարմանաս իմ անտարդերութեան վը-
րայ, վասն զի առաջին նամակդ ինձ ուրախու-
թիւն պատճառեց քան ցաւ, կարծեմ աճապա-
րանօք գրած ես նամակդ, կրկին ուշադրութեա-
նըդ կը յանձնեմ յետազայ խօսքերդ — սիրելի
վահանս, գրիչս չէ կարող թղթի կտորի փրայ
պատկերացնել միրոյս ածումը, և ասոր միակ
պատճառն ալ Վալատիմիր է, — արդ, նամակս
ուրախութեամբ կսկսիմ, զի սէրը այն ատեն ա-
ւելի քաղցր ու աւելի հրապարիչ կըլայ երբ
նախանձն սիրոյ հետ զուգընթաց կը քայլէ:

«Յաւելու արժանի կէտ մը չեմ գտնելո նա-
մակիդ մէջ, սովորական բաներ են ատոնք, միթէ՞
վաստ չըթներու ամիսիծ այտիցդ դուզիւը զքեզ փը-
տացուց թէ՞ չար բերնէ մը սիրոյ ձայնը լսելու ու ու-
սէ ու լուսակելու ...»

«Ինչպէս կը փթթի ծաղիկն թառամելու հա-
մար, այնպէս ալ կը ծնին վատեր ոչչանալու
համար. վատ մարդ մը փէլսովիայօրէն երթէք
չապրիր, զի ապրիլը զգալ է, զգալու համար
սիրո պէտք է, վատերն սիրո չունին ...»

«Առ այդմ մեր սիրոյ վրայ ծնողացդ կասկած
տալէ զգուշացիր և ատելութիւնդ ամեն ասթիւ
ցոյց տուր Վալատիմիրի:»

«Կատեայի մասո՛ իմ փոքր նուերս և բարե-
ներու:»

«Ուրիշ ատեն նամակս կընդարձակեմ:»
Բոյդ սիրական
ՎԱՀԱՆ

Վահան առ Հայկանուշ

«Սիրելի քոյրդ իմ Հայկանուշ

«Սրտիս պէտքն էր որ քեզ առանձին գրէի,
կզգամթէ քեզ չափազանց մեծ հաճոյք կը պատ-
ճառեն իմ թղթակցութիւնք, ինչպէս մեծ հա-
ճոյք կը պատճառեին մեզ մեր գիշերացին անուշ
իօսակցութիւններն և ընթերցութիւնն: Ահ, որ-

չափ խոր տպաւորութիւններ ձգած են իմ վրայ
այն գիշերներն որ Կը ցցիք է լւս կարդալով կանցու-
նէինք . . . ի՞նչ գեղեցիկ վիպ և ի՞նչ վսեմ գրիչ . . .
կարծես թարգմանութիւն մը չեր այն՝ այլ Հայ
մտաց ծնունդ մը . . . ի՞նչ սքանչելի թարգմանու-
թիւն . տպագրուած գրքերու վրայ շատ անդամ
Զմիւռնից անունը կը փնտուեմ, Զմիւռնից տպա-
րանէն եւած գրքերուն մասնաւոր համակրութիւն
մ'ունիմ . . . ինչո՞ւ, ես ալ չեմ գիտեր . . .

«Զմիւռնիայէն գիրք մ'ալ բերել պիտի տա-
յիր, արդ եօ՞ք ձեռքդ հասաւ. եթէ կարգս ցեր
ինձ դրկել բարե ամէ, այդ գրքի երկրորդ ան-
ու ան շատ համակրած ու սիրահարած էիք, Հայու-
նը Ֆակուրտէիք էր կարծեմ՝ Հայ անուն մը լսեցիր
և Հայ լինելով ուղեցիր ճակատագիրդ անոր մէջ
կարդաւ . . . հայասէր եղիր այլ հայամու մի՛ ըլ-
լար . . .

«Իմ մեկնել էսի վեր ժամանակիդ ի՞նչպէս կան-
ցընէս գիշերները, ընդ լուսնոյ պատոյաի կելլե՞ս,
արդիօ՞ք երբեմն սենեկիս ողջայն կուտաս ո՛ւր երա-
կար ժամեր կանցնէինք առանց անոնց սահիւը
զգալու: Պազան իմ վրայ ծննդեանս վայրին չափ
տխուր տպաւորութիւններ թողուց . . . Ղազանի
յիշատակը անջինջ կը մնայ սրտիս մէջ, հողւոյս
իսորը . . . Ս. Բեթքեսպուրկ որ մայրաքաղաք մէ՛
ինձ այնքան հրապուրելի չէ որքան Ղազան . . .

Սրտիս մէջ մասնաւոր տեղ մը դրաւած ես,
իրաւ քոյր մի հարազատ կը սիրեմ զքեզ, անուշ

ու խոհեմ բնաւորութիւնդ և ներդաշնակ ձայնդ
որ թէ Հայերէնի և թէ Անգլիւրենին մէջ նոյնը
կը մնաք, խորապէս ազդած է իմ վրայ . . . և կար-
ծես տակաւին ականջներուս լսելի կըլլան սոյն
բրդն զգր գիշերուան լոռւթեան մէջ աննման գը-
րաւիչ ձայնովդ մելամաղձիկ կերպով կ'երգէիր՝
գրեթէ միշտ միայնակ պարտզդին մէջ եւ ես ալ
հաճոյքով ունկն կը դնէի . . .

Some times how near you are
Some times how dear you are,
Then, then, so far, so far,
Riche some far star you are,

Some times, through you, through you,
I see the gray sky blue,
And feel the warmth of May,
In the Decembre day (*)

Ահ երանի էր թէ այս վայրկեանիս մելամաղ-
ձիկ եղանակն, գիւրապդեցիկ բառերն քոյ հոգե-

* Երբեմ ի՞նչպէս մօտ էք դուք,
Երբեմ ի՞նչպէս սիրուն էք դուք,
Եւ ապա, ապա այսպէս հեռու,
Էք աստղի մը պէս հեռու,
Երբեմ ձեզմով, ձեզմով մեսյն,
Թիսագոյն երկինքը կապցու կը տեսնամ,
Եւ Գեկտեմբերի օրերուն մէջ
Մայիսի ջերմութիւնը կ'զգամ . . .

յոյզ ձայնիդ միանալով ինձ լսելի ըլլային , ու զիս
յափշտակելով վոյրկեան մը միայն երկնային ըլլ-
նագուառներն իմ առջև բահային ու յաւիաե-
նականութեան լոյսն ինձ ցուցնէին . . .

«Ձեռքդ ուժզին կը թողվէ հոդեկից եղբայրդ

ՎԱՀԱՆ

Վահան առ Կարապետ Գեօրգինյ

«Մտերիմ բարեկամ

«Պ. Կարապետ Գէրէնց

Մեր թղթակցութիւններն ընդհանրապէս սի-
ր վրայ ճառելով կը վերջացնէինք , այս բարի
սովորութիւնը չը մոռնալով այսօր ալ կուզամ
թէթրապուրկէ շարունակել իմ օկանէլուայն թըզ-
թակցութիւնս . . .

«Բարեկամ , Ղազանէն ուղղած նամակիս մին-
չև հիմայ ինչ որ ալ անցան իմ սիրոյս վրայ , տեղ-
եակ ես , այժմ շառունակութեան պիտի սկսիմ :

«Արդ , Մարինայի ինձ ուղղած նամակի ընդ-
օրինակութիւնը ձեզ յղելով ձեր գատողութեան
կը յանձնեմ . բարեկամ կը հաւատամ թէ ընկե-
րութեան թշուառութիւնը բազմապատկողիւն մը
ձնինք կան , որոնց կարգէն է նաև վլատիմիր ,
ո՞ւր որ երթայ , ուր որ ալ ըլլայ իր մահանուս
սառերը միշտ թշուառութիւն ու յուսահատու-
թիւն կը սփռէ . մեր դէմ այնախիս վատ մէկն
ունինք , որոյ հետ ապագային ճակատամարտ մը

անխուսափելի է , այս պարագայներ քու յատուկ
պաղարիւնութեամբ ի նկատի առնելով խորհուրդ
տուր ինձ ապագայ բանելիք ընթացքիս վրայ : Կը
մտածեմ թէ այս վատանան Մարինայի ծնողաց
ներկայանալով միտքս յայտնեմ անոնց , եթէ իմ
առաջարկութիւն չընդունուի վերջնականութիւն
մը պիտի տամ մեր տաղտկալի վիճակին . . .
վճռական միջոցաւ մը . . . :

«Կրկին ձեր համովիչ ու խոհուն խորհրդոցը
կ սպասեմ :

«Ձեր անկեղծ ու սրտակից բարեկամ

«ՎԱՀԱՆ»

Մարփեա առ Վահան

«Պաշտելիդ իմ Վահան»

«Նամակի մաստանջութիւնս ու ձանձրոյթո
փարատեց , զայն կատեայի ես կարգացի , որչափ
ուրախացաւ խեղճ աղջիկը երր ինքն ալ նամակիդ
մէջ մասնաւոր տեղ մը գրաւած ըլլալը տեսաւ ,
մանաւանդ մատանին զոր նուիրած էիր անոր շատ
մեծ խնդում պատճառեց , ալ խօսք չէր գտնար
իւր երախատագիտութիւնը մեզ յայտնելու . . . :

«Վլատիմիր , այդ վատը , միշտ պատնէշներ
կը կանգնէ մեր միութեանը առջև , կարծեմ այն
գիշերները որ զքեզ երազիս մէջ չեմ տեսներ , գի-
շեր ու ցորէկ լուսանկարդ ձեռքէս չիյնար , միշտ
կը համբուրեմ վսեմ ու լայն ճակատդ . . . բայց
. . . քանի նայիմ քու լուսանկարիդ վրայ ակա-

մայ սարսուռ մը կ'զգամ . . . ինչո՞ւ . . . քու
լուսաշող պատկերնեւ ստուերին մէջ վլատիմիրի
ուրուականը կը տեսնեմ:

«Ո՞՛ կը սոսկամ իւր ստուերէն իսկ . անոր
ներկայութիւնը ինձ մեծ տաղտուկ կը պատճառէ,
վայրկնան մը չեմ կրնար երեսը նայիլ , ջիղերուս
կը դպի ու վրտս մարելիք կուգայ . խոյս կ'տամ
իւր ներկայութենէն սակայն ստուերն զիս կը հա-
լածէ . . . :

«Հրէշը անցեալ օր Կատեայի յանձնած էր
ինձ ուղեալ նամակ մը զոր քեզ կը յղեմ : Ահա-
ւասիկ նամակն :

«Փափկանուշ օրիորդ

«Կին ըլլալ ու չը սիրել ա՞նկարելի է , չը սի-
րելն սիրո չունենալ կը նշանակէ , իմ սէրս ար-
համարհելով ապացուցանել ուզեցիք թէ սիրո
չունիք , բայց ոչ , գուք սրտերէն ամենէն ազնիւը
սիրող սիրո մ'ունիք , իմ փարմունքս կերեայ թէ
ձեզ անաղնիւ թուեցան , աշխարհ այնպէս է ,
հարուստ ըլլալ հսկարո ըլլալ կը նշանակէ , գե-
ղեցկութիւնն ալ մեծ հարստութիւն մ'է :

«Սիրելի Մարիեա , կը պաշտեմ զքեզ , ցոյց
տուր ինձ քու սէրդ , մի՛ մարեր սրտիս մէջ սիրոյ
կայծն որ կ'սկսի այդ ծաղիկ հասակիդ մէջ բող-
րոջիլ . . . քու մէկ կամքէդ կախեալ է իմ ապա-
գայ երջանկութիւնը կամ թշուառութիւնը :

«Այն օրուընէ ի վեր խոյս կ'տաս իմ ներ-
կայութենէս , որպէս թէ + էլքրայէ վարակեալ լի-

նէի , որպէս թէ արեանդ ծարաւին ըլլայի . . .
ո՞հ հեռացուր մտքէդ այդ սնոտի գաղափարներ ,
գիտցիր թէ օրիորդ մ'ես և սիրտ մ'ունիս ու սի-
րել կը պարտաւորիս . . . »

«Զքեզ յաւէտ պաշտող

ՎԼԱՑԻՄԻՐ

«Արդ՝ սիրելի վահանս , երբ հարկն կ'ստիպէ
պարտականութիւնն կը լոէ , աւելի նուիրական
բան մը նուազ նուիրական եղող բանի մը զնհելը
արդարութիւն չէ , երբ հարկ լինի առ ծնողս ու-
նեցած սէրս քու սիրոյդ կը զոհեմ . . . որ ինձ
համար աւելի նուիրական և աւելի կարեոր է :
Միթէ՞ ես պարտաւոր եմ իրենց մէկ անխորհուրդ
վճռոյն անսալով իմ ամբողջ ապագան թշուառա-
ցընել ինձ հաճելի չեղած մէկուն հետ ամուսնա-
նալով . . . :

«Խնդրոյն սոյն փափուկ վիճակին մէջ քու ա-
մենալուրջ խորհուրդդ հարկաւոր է մեր ապագայ
երջանկութեան համար :

Վահան առ Մարիեա

«Պաշտելի հրեշտակս Մարիա

«Վերջին յուսահատական նամակդ ստացայ ,
մի վհատիր , հաստատ կեցիր սիրոյդ վրայ , նա
քեզ պիտի պաշտպանէ ամեն տեսակ փորձութեանց
դէմ . ճշմարիտ սէրը մշտավառ ու բոցեր արձա-
կող հուր մ'է որ աշխարհի վրայ և ոչ մի բան
կարող է զայն մարել , մինչև իսկ մահն . . . ոչ

ծնողացդ բռնութիւնը, ոչ Վլատիմիրի վրէժխնդրութիւնը և ոչ ալ պատւոյ զգացումն մեր միութեան արգելք մը կրնան ըլլալ, երբ հարկն ըստիպէ պարտականութեան ձայնը կը լոէ, ըսիր, շատ իրաւացի է այդ խօսքդ, ուրեմն ի հարկին կրնաս արհամարհել ծնողացդ բռնութիւնը, որ անարդար է. Վլատիմիրի վրէժը՝ որ աննշան է. գալով պատւոյ զգացումին, աւելի լաւ կը լինէր որ մեր միութիւնը ծնողական յարկին ներքեւ լինէր քան թէ օտար յարկի և թերևս օտար երկրի մէջ . . . : Ընկերութիւնը մեղ համար արդար դատաւոր մ'է. Նա պիտի ըսէ մեղ համար «մարդկութեան մէջ տիրող անհիմն նախապաշարմանց դէմ մարտնչող քաջ զինւորներ, բռնութիւնը արհամարող ու խաւարին դէմ կուող լուսաւորութեան վեհ զինակիրներ, իրենց արդար դատը կարող եղան պաշտպանել»: Վիկթօռ Հիւկօ իւր մէկ դատը պաշտպանած միջոցին ըսաւ,

Qui a le droit a la force, et qui a la force dédaigne la violence(^{*})
եւ ես պիտի համարձակիմ ըսել, Ու՞ո՞ ի՞ւ՞է ս-
բառո՞ք է . . .

«Եթէ Տիբլոս առած լինէի գործերը ուրիշ կերպարանք կառնուին և ամեն քան շուտով վերջ կը գտնալ, յուսանք:

(*) Ո՞վ որ իրաւունք ունի զօրաւոր է, և ո՞վ որ զօրաւոր է կ'արհամարհէ բռնութիւնը:

«Քննութեանցս պատրաստութիւններով կը գրադիմ, որ երկու շաբաթէն տեղի պիտի ունենան, ըսել է մէկ ամիսէն ձեզ մօտ պիտի լինիմ, ա՛ն քու շնչած օդդ պիտի շնչեմ. . . .

«Զերմ համբոյներ կը դրումէ վարդանման այտիցդ ՎԱՀԱՆ

Կարապետ Գեօլենց առ Վահան

«Սիրեցեալ բարեկամ

«Պ. Վահան

«Մշտատև բոցեր ու մուխեր արձակող հրաբուզն մը եղած է գրիչդ, (ինչպէս նաև սիրտդալ) ինչ զարմանալի փոփոխութիւն . . . գու որ մէրը տղայական բան մը կը համարէիր, այսօր անով կ'զբաղիս բոլոր կենացդ մէջ . . . մտածմանցըդ միակ առարկայն ան եղած է, ապագագ մոռցած, ներկայիդ անտարբեր, անցեալդ ալ չես յիշեր . . . :

«Դու որ գեղեցիկ սեռէ քեզ ուղղած ակնարկներէ խոյս կ'ատայիր ու զիս կը մեղադրէիր Հայ օրիորդ մը սիրելուս համար, արդ խօսէ տեսնեմ, այսօրուայ ընթացքդ բոլորովին հակառակ չէ^o քու նախակին գաղափարացդ . . . ո՛րչափ փոխուած է հոգիդ . . . ի՞նչպէս ապատամբեցցար գաղափարացդ ու խզմիդ ձայնին դէմ՝ սիրելով օրիորդ մը . . . Ռուս օրիորդ մը . . .

«Բայց եղածը եղած է և ըլլալիքը պիտի ըլլայ , իմ խօսքերս անախորժ պիտի գան ձեզ , ինձմէ խորհուրդ կը խնդրես , ի՞նչ խրատ կրնամ տալ քեզ եթէ ոչ կրկնել — մոռցիր սէրդ , — դու ալ պիտի կրկնես , — անկարելի է մոռնալ սէրս որ կեանքս ըսել է . . . ուրեմն ուրիշ խրատ մը տամ քեզ , լրջօրէն բժշկական դասերուդ հետեւելով Տիբլէտ ձեռք ձգէ և յետոյ Մարիեաի ձեռքը խնդրէ խոր ծնողքէն , եթէ տան՝ շատ լաւ , խկ եթէ շտան՝ առեւանգէ աղջիկն քահանայի մը տուն և հոն հայկական պասկով կատարէ գու միւթիւնդ , այս կերպով դու ալ ուռսացած շես ըլլար :

«Վլատիմիր ցած հոդւոյ մը տէր ըլլալ կը թուի , այս ալ Մարիեայի նամակէն կը գուշակեմ , ցած հոդիէ մը մեծ վտանգ չապառուիր :

«Սէրը շատ նախանձու է , կարծեմ Վլատիմիրի համբոյրը զքեզ շատ մտածել կուտայ , անհոգ եղիր սիրելիս , չյ յաջողած համբուրել . . . նէրա սիրոյն վրայ կասկածի տեղի չունիս , եթէ կասկածիս մեղք գործած կը լինիս , ինչպէս կը կասկածէր նէրոն կէլլէի սիրոյն վրայ : (*)

«Սիրելի բարեկամ , վերջին անգամ մալ կը-սեմ , եթէ սէրդ մարելու միջոց ունիս՝ վայրկեան մը կորսնցներ ջանա մարել զայն , բնագլում մը ինձ կըսէ թէ՝ Ձեր սէրը յաջողութեամբ չպիտի պատասխան կը առաջարկու գոյոււածն կը կարդայի և ծը-նողքս ալ մտիկ կընէին , երբ Վլատիմիրի գալը լսեցի պաղ քրտինք մը ամբողջ մարմինս պատեց , մայրս դիմաւորելու գնաց և ես աթոռին վրայ անզգայ նստած մնացի , Վլատիմիրի նէրս մտած պահուն աչերս լրագրոյն յառած՝ արձանի պէս մնացած էի :

(*) Անգլիական նամականի — Մ . Մամուրեան :

պիտի ըլլայ , իբրև մտերիմ բարեկամդ կը գրեմ այս ամենը . խօսքերուս ուրիշ մեկնութիւն չտաս :
Մնամ ձերդ միշտ բարեկամ
Էջմիածին ԿԱՐԱՊԵՑ ՔԵՈՒՆՑ

Մարիեա առ Վանան

«Պաշտելիդ իմ վահան

«Խնդիրը աւելի կը կնճռուի եւ եթէ նա-խազգուշական միջոցներու չը գիմենք աւելի պի-տի գժուարանայ , առաջին տագնապն չ'անհետա-ցած երկրորդ մը կը յաջորդէ անոր , զայս ուշա-դրութեանդ կը յանձնեմ , գու ներկայութիւնդ այս միջոցիս ստիպողական և հարկաւոր է :

«Վերջին նամակէ իմ ձեռքք հասնելէն երեք օր վերջը գիշեր մը այցելութիւն տուաւ մեղ Վլ-ատիմիր , այնպէս պատահեցաւ որ ես Ռուսէն իւ-րէնի առաջնորդող յօդոււածն կը կարդայի և ծը-նողքս ալ մտիկ կընէին , երբ Վլատիմիրի գալը լսեցի պաղ քրտինք մը ամբողջ մարմինս պատեց , մայրս դիմաւորելու գնաց և ես աթոռին վրայ անզգայ նստած մնացի , Վլատիմիրի նէրս մտած պահուն աչերս լրագրոյն յառած՝ արձանի պէս մնացած էի :

— Բարի երեկոյ — այս անախորժ ձայնը ամբողջ մարմնայս սարսուռ պատճառեց , մեքենաբար գը-լուիս վեր առնելով բարեկան առիւ :

— Կերեւայ թէ օրիորդը հետաքրքրական բան
մը կը կարդայ .

— Ոչ, պատասխանեց հայրս, առաջնորդող յօդ-
ւածն կը կարդար :

— Ուրախ պիտի ըլամ եթէ օրիորդը իւր ըն-
թերցումը շարունակէ :

— Եթէ ձեզ ձանձրոյթ չը պատճառեր՝ թող
շարունակէ :

— Ընդհակառակն անձս բարեբաղդ կը համա-
րէմ եթէ օրիորդին ունկնդիրներէն յետինն ըլլա-
լու պատիւն ունենամ . . . :

— Այդ դպրոցական լեզուն ես չեմ հասկնար,
անշուշտ Մարիեաս լաւ կը հասկնայ, ճշմարիտ դու
գրադէտ լինելու յարմարութիւն ունէիր, բայց
սյսօր զինւոր մ'ես :

— Միեւնոյն բանն է նպատակի տեսակէտով,
թէև միջոցներն տարբեր . գրադէտ մը իւր հայ-
րենեաց այնշափի ծառայութիւն կը մաստուցան՝
որչափ զինւորն, գրիչն ու սուր հայենեաց փր-
կութետն համար մաշող երկաթներն են : կը ներէ
օրիորդը որ երկարեցի խօսքս .

— Սկիզբէն սկսէ կարդալ Մարիեա, ըսաւ հայ-
րըս Հակառակ կամացս հնազանդեցայ գրեթէ ան-
հասկանալի ձայնով մը շարունակելով, շատ ան-
գամ Վլատիմիր կընդմիջէր, իսկ ես անտարբեր
ընթերցմանս կը հետեւէի :

— Որոշ կարդա աղջիկս, ըսաւ հայրս, Վլատի-
միրի ընդմիջումներէն օգուտ քաղելով:

— Օրիորդը կերեւայ թէ յուղուած է, ձայնը
կը դողդոջէ ու կ'օրօրի, քիչ մը հանգիստ առ-
նու և յետոյ շարունակէ. յարեց Վլատիմիր :

— Մարիեա, ի՞նչ ունիս աղջիկս, ինչո՞ւ այտե-
րդ այդչափ կարմիր ու աչերդ այդչափ վառ են
ըսաւ մայրս :

— Ոչինչ մայրիկ, ծանր հարբուխ մը կը նեղէ
վիս :

— Եթէ կը նեղուիս՝ մի կարդար աղջիս :

— Մայր, քիչ մը հանգստանալու պէտք ունիմ,
ընթերցումն չպիստի կրնամ շարունակել, գլխացա-
ւը զիս շատ կը տանջէ :

— Կը ներէք Պ. Վլատիմիր, օրիորդը հանգըս-
տանալու պէտք ունի, ըսաւ մայրս :

— Ազատ է մայր իմ, դժբաղդաբար յանդէտս
զինքը անհանգիստ ըրինք :

— Պահ մը առաջ բան մը չունէր.

— Հարբուխը մէկէն ի մէկ երբեմն ջերմ կը
բերէ :

— Կարելի է :

«Ենէնեակս ելայ եւ անկողին մտայ, երբ մայ-
րըս մեկնեցաւ անկողնէս ելայ և պատուհանին
առջեւ նստայ . մտածեցի թէ արդեօք Վլատիմիր
ի՞նչ պիտի խօսի իմ վրայ, կուղչի ամեն բան ի-
հանալ, զանգակը հնչեցուցի և կատեայ մօտս
եկաւ :

— Կատեայ, ըսի, ինչ կընես ըրէ վարը եղած
խօսակցութեան ուշ դիր և յետոյ ինձ հազորդէ,

մի' տեսնուիր որպէս զի չզգուշանան :

— Շատ լաւ , բառ մ'իսկ չեմ փախցներ :

կատեայ մեկնեցաւ , արդեօ՞ք ինչ պիտի խօսին կըսէի ինքնիրենս , մտատանջութեան մէջ էի և անհամրեր կատեայի կ'սպասէին

Մի քանի ժամ վերջը կատեայ ինձ պատմեց վալատիմիրի և ծնողացս միջև եղած խօսակցութիւնը . ահաւասիկ :

— Որիորդը սրտիս մէջ մասնաւոր տեղ մը գըրաւած է . իւր բնաւորութիւնը ինձ շատ սիրելի է , կըսէ Վլատիմիր :

— Ձեր ազնուութիւնն է որ այդպէս կը գնահատէ , բաւական հոգ տարի որ լաւ կրթութիւն մը առնու , տեսայ որ շատեր իրենց աղջիկները դպրոց կը խրկեն , հարկաւ օգուտ մը կայ որ կը խրկեն ըսի ինքնիրենս և Մարիեան օրիորդաց համալսարանը խրկեցի որ փայլուն քննութիւններ անցնելով թուղթ մ'ալ առաւ , կըսէ հայրս :

— Շատ լաւ էք ըրած , դպրոց չ'տեսնող աղջիկներ հիմակ տունը կը մնան , նոր երիտասարդներ կրթուած աղջիկներ կը փնտուեն , գրեթէ իմ փափաքս ալ այդպիսի օրիորդի մը հետ ամուսնանալ է , և պիտի համարձակէի ձեզմէ Մարիեաի ձեռքը ինդրել . . . :

Մնողքս այս անակնկալ խօսքերուն վրայ կը չփոթին , մայրս որ աւելի փափուկ սիրտ մ'ունէր , կը պատասխանէ :

— Բայց դեռ փոքր է :

— Այդ պատճառ մը չէ , բաւ է որ յօժարիք զիս ձեզ փեսայացնելու :

— Ինչո՞ւ չէ , կը պատասխանէ հայրս , ձեզմէ աղէ՞զը պիտի գտնամ , մանաւանդ ձեր ազնիւ բընաւորութիւնն ալ ի մօտոյ կը ճանչնամ :

— Ծնորհակալ եմ ձեր ազնուութենին :

— Բայց եթէ օրիորդը չի համակերպի՞ , կըսէ մայրս .

— Միթէ իր կամքէ՞ն կախեալ է , տակաւին անփորձ փոքր ազջիկ մը պիտի ելլէ ինքնիրեն բարձր խնդիր մը լուծել , խնդիր մը որ իր գըրիէն վեր և ծնողաց պարտքն ու իրաւունքն է . մենք իրեն գէշ ըլլալը կուզե՞նք . . . կըսէ հայրս :

— Անշուշտ չէք փափաքիր , մէջ մոտաւ Վլատիմիր , անփորձ ազջիկ մը միշտիւր ընտրութեանը մէջ կը սխալի . ծնողաց կը վերաբերի իրենց աղջկանց յարմար լաւ փնսայ մը գտնալ : Գալով տարիքին , ես չեմ պնդեր որ անպատճառ այսօր լինի , նախ նշանառութիւնը կը կատարենք և մի քանի տարի յետոյ ալ ամուսնութիւնը . . . :

— Շատ աղէկ կըլլայ , կըսէ հայրս , նախապէս նշանախօսութիւնը կը կատարենք և այս առթիւ ալ պարահանդէս մը կ'տանք մեր բարեկամաց որ կէս հարսանիք ըսել է :

— Այս , պարահանդէսը լաւ մտածեցիք :

— Պէտք է իմաց տալ Մարիեայի , կըսէ մայրս :

— Անշուշտ երր ժամանակը դայ , կը յաւելու Վլատիմիր ուրախաւթեամբ :

— Այսօր Մայիսի մէջ ենք, պարահանդէսը ամռան մէջ տեղի պիտի ունենայ, ի՞նչպէս կըլլայ այս :

— Հոգ չէ, շատ պարահանդէսներ ամռան մէջ տեղի ունեցած են, մանաւանդ բացառիկ պարագաներու մէջ :

— Այս, ես ալ ներկայ գտնուած եմ, շատ լաւ գտած եմ, պատուհանները բաց լինելով օդն ազատ ել և մուտ կը գտնէ և սենեկաց ապականեալ օդն՝ որ ալքօօլի և ծխախոտի մուխէ և շոգիէ լցուած է կը մաքրուի և պարողք մաքրուր օդ կը շնչէն, աւելցուց հայրս :

— Աւրախ եմ որ ձեր հաւանութիւնը չի զլացաք ինձ :

— Ձեր ապագայ ամռանութեան համար գաւթ կառաջարկեմ.

— Սիրով կընդունիմ:

Կատեայի կը հրամայեն շիշ մը Շամբանեայ թերել: Գաւաթներու իրարու բավարան ձայնը մինչև սենեակս հասաւ, այն ատեն մտքով Ա. Բէթէրսալուրի կը թափառէի և զքեզ գրքերու մէջ թաղուած կը տեսնէի, տկար լոյս մը՝ որուն քարխղը համենելու մօտ էր գրեթէ՝ հազիւ նշմարելի կընէր գէմքդ, աշերէդ վրիժու կայծեր կը թափէին: Կատեայի ինձ մօտենալն իմ երդաներէս բաժնեց զիս, ամեն բան փոխուեցաւ, կատակերգութիւնը ողբերգութիւն եղաւ, երա՞զ մ'էր տեսածս թէ իրականութիւն, մինչև այժմ չեմ

համոզուած . . . այսօր որ կը գրեմ տակաւին չեմ ուզեր հաւատալ լսածիս, ծալրայեղ սկեպտիկեան մ'եմ դարձեր . . , սէրը՝ ամեն բան մուցնել տուաւ ինձ, հաւատոք, յոյս խոյս տուին ինձմէ և այժմ ո՞հ . . . յուսահատ և անհա ատ եմ:

«Զըսպիտի գրէի ճեզ այս դէպք՝ քննութեանցը արգելք ըլլալու համար, սակայն ինդրոյն կարեւորութիւնը ստիպեց զիս գրել և եթէ կարելի լինէր ինդրել որ շուտով կազան վերադառնաս, ես մինակ ոչինչ պիտի կրնամ ընել և ի՞նչ ընելիքս արդէն չեմ գիտեր :

«Ա՛հ լսեցի՞ր պարահանդէսն . . . գրիչս առաջ չերթար այդ բառը գրելու . . . մեր միութեան քայքայման առաջին քայլն այդ ըլլալ կը թուի . . . :

«Տա՛յր երկինք, որ քննութիւններդ յաջողութեամբ անցունելով՝ որուն աղօթող եմ, վաղ հոս համնէիր ու զիս ալ ազատէիր այս մաշեցուցիչ վիճակէ . . . :

«Նամակս թրջեցաւ աչերէս հոսած արտասուքներէ, ալ կը վերջացնեմ գիրս մնալով՝

«Կարօտակէզ տեսութեանդ,

զՔեզ յաւէտ պաշտող

ՄԱՐԻԵԱ

— Հ Վ Տ Վ

Հայկանուշ առ Վահան

ԱՄԻՐԵԼԻԴ իմ Պ. Վահան

« Ճանկալի նամակներդ առի . ո՞րչափ շողո-
փորթել ու միսնդ ամայն պատուել զիս , գիտես
թէ հիւանդ եմ , սակայն ա՞հ , որչափ խստապա-
հանջ ես , հիւանդոտ մարմին մը , հոգի մը և հե-
տեւաբար հիւանդ միտք մը ի՞նչ կրնայ գրել . . .
եթէ ոչ հիւանդոտ գրութիւն մը որ գուցէ
մահանոտ ալ լինի . . . կուզեմ խոստովանիլ վեր-
ջապէս թէ՝ հիւանդութիւնս աւելի հոգեկան էր
քան մարմական . . . ցաւն սրտիս միջ է , երրեմն
բոցեր արձակելով այրիլը և երբեմն ալ կանթե-
ղի նման պլազմով մարիլը կ'զգամ . . . բժիշկ
մը չէ կարող բուժել իմ ցաւս . միայն դու կարող
ես որոշել հիւանդութիւնս ու դարմանել . . . պի-
տի սպասեմ մինչեւ որ վերադառնաս ու զիս բգե-
րեզմանէն դուրս հանես . . . ահ ո՞ւր էր թէ շուտ
հասնէիր , լուսինը սև ամփերու տակ ծածկուած
է և արեգակն ալ մարը մտնելու մօտ , և վերջա-
լոյսը , ա՞հ , կենացս վերջարյաց սկսաւ :

Այսու կորտ Պայրընի երէնիւն և երինի զիւցազ-
նուանիներուն նման ահագին ալեաց բարձրաբերձ
Երանց գագաթներն բարձրանալն անտարբեր ա-
չօք կը դիտեմ և տակաւին շրթներէս սէր , աչե-
րէս սէր կը ժայթքի . . . :

« Զմիւռնիայէն յանձնաբարած գիրքս ստա-
ցած եմ , սակայն չեմ զրկեր քեզ , նկատելով որ

քիչ օրէն Ղաղան պիտի վերադառնաս , յայնձամ
միատեղ կը կարդանք , տակաւին ես ալ չը կար-
դացի : Ահ ո՞ւր են այն զիշերները որ առտու
կը լային և մենք դեռ մեր ընթերցումը կը շա-
րունակէինք . . . : Գիտէմ թէ դու ալ ինձ նը-
ման ժամանակդ երազելով կ'անցնես , ուսանող մը
միշտ երազով է , զայս փորձով գիտեմ , երբ զըլ-
րոցի գրասեղանին վրայ կը նստէի երազել միայն
գիտէի , ապագայ մը կը չինէի որ ես ալ կը զար-
մանամ այսօր երբ մտարերեմ . . . Հայութ և հէ
Քչշենէրու մէջ միայն կարելի էր գտնել . . . և
կը կարծէի թէ ամեն ինչ դպրոցէն դուրս հան-
դիստ պիտի վայելէի . . . անմեղութեան երազ-
ներ . . . որ իմ ծանր վայրկեաններ ձեր սրա-
թուիչ թեւերուն վրայ բարձած կը թեւեւցնէիք :
Եւ յիրաւի եթէ երազելն ըլլայ մեր կեանք ան-
կարելի կը դառնայ :

« Դու գիշերուան իմ տխուը հառաջներուս
գողն ես եղեր . . . զայս քու առաջին նամակէդ
խմացայ , կը ներեմ քեզ , բայց երբէք չեմ ներեր
որ երգես այն երգը , ինձ կը վայէ երգել միայն
Sometimes. Sometimes how near you are
զի հեռացողն դու ես և ոչ թէ ես : Անհամբեր
վերադարձիդ կ'սպասեմ , քու ներկոյութիւնդ իմ
վշտերս պիտի թեւթեցնէ և ո՛ գիտէ թերևս բոլո-
րովին բուժէ . . . :

« Զքեզ յաւէտ միշող
Զաթկանութ

լ.

ԺԱՄԱԴՐՈՒԹԻՒՆ

«Եր ինչոց մես և հվագիտ ուրեմ զայտակ
ամրած է զարդարութ խառնու բողոքու-
թիւններան նման ողբարբութիւններ էւել »

Վահան իւր քննութիւնները փայլուն կերպով անցունելով աճապարանօք Ղազան վերադարձաւ, սրտի այնպիսի յուզման մէջ էր որ սիրահարք միայն կ'զգան զայս երբ երկայն բացակայութենէ մը յետոյ ինքզինքնին իւրեանց սիրուհեաց մթնոլորտին մէջ գտնեն . . . նորանոր յոյսերով և նորանոր փափաքներով լի սրտերն, ամեն ինչ աւելի գեղեցիկ և աւելի համելի կը գտնան : . . . ինչպէս երկար բանտարկութիւն կրող գատապարտեալ մը իւր ազատութիւնը ողջունած օրն՝ դեղին դաշտերն կանանչ, միգապատ երկինքն պայծառ, մերկ ծառերն աերևազարդ կը տեսնէ . . . երազ մ' է այս . յուսացողը կը խորհի, յուսահատն կերպէ :

Վահան ևս յուսահատ էր . ինչո՞ւ Պատմառն ինքն ևս չէր գիտեր . միայն կերպէր, մենք որչափ որ գիտենք՝ Վահան նաև խանձելի վիճակ մ'ունէր իւր թեկին տակ հաւա-

տարիմ սիրուհի մը ունենալով, սիրուհի մ'որ ուխտած էր միայն զինքը սիրել . . .

Եւ ի՞նչ կերազէր :

Կերազէր թէ՝ թէև Մարիեա հոգւով ու մարմնով իւրն էր, սակայն իրենց միութիւնը օրինաւոր ամուսնութեամբ չը պիտի նուիրագործուէր. երկու միջոց կար՝ կամ ինքը Ռուս-օբխօթօն և կամ Մարիեա Հայ-լուսաւորական ըլլալու էր :

Ասոնցմէ և ոչ մին կ'ընտրէր, խղճի ազատութիւնը յարգել իրեն համար նուիրական պարտաւորութիւն մ' էր : Սւելի կընտրէր մեռնիլ քան ազգուրաց ըլլալ. Վահանի ազնիւ և զգայուն սիրութիւնը չէր ընդուներ :

Քամառ-Քամիկայէ Հայէ վեշր գրեթէ գոց էր ըրած և միթէ կարելի էր յաւիտեան իւր ձակտի վրայ կրել ազգուրացի սեաւ բիծն . . . և կամ Մարիեայի կրել տալ :

Կընառ սուրանալ ևս իմ պաղերսաւ,

«Մօրդ սորէ» իրադէլ հարազար որդուս,

իմ յեւսով պղծել իմ սուրբ սուզնն»

Աղբարացն ամէ՛ վէ՛ վայրի ժաղան :

Զէ՛, անհնար և աղջէն հրաժարուել,

ինչպէս որ միու սոհոբեն բաժնել,

Սինւլւոր կը մօամ, սորդ ու սորած

Բայց ևս չէ՛ լինել երբեւ աղջուրաց :

Այս էր Վահանի յուսահատութեան պատճառն որ իրեն միշտ երազել կըտար . . . Ապերջանիկ էր :

Յոյսը երջանկութեան բնազդումն է:

Հայկանուշ Վահանի գալատեան լուրն առնես լով աշխարհ իրն եղած էր. այլ ևս արևը իրեն հստար կը ծագէր: Վահանի երկար բացակայութիւնը սիրաը վիրաւորած էր, հոգին հիւանդ էր ինչպէս կը գրէր Վահանի. բայց այժմ քաջառողջ է. հակառակ իւր հիւանդու վիճակին այտերուն վրայ երկու կարմիր վարդեր բացուած են ժայխոն կը փայլի այդ մելամողձիկ դիմաց վրայ: «Խնդումը արևին կը նմանի, մարդկային երեսէ ձեռու կարտաքսէ^(*)»: Եւ Հայկանուշ ուրախ էր . . . :

Վահան եկաւ, Հայկանուշի սրտին մէջ ալ ապրելու փափաքն վերակենդանացաւ. դիշեր ցերեկ անոր սենեակին էր (թէ և Վահանի այնքան հածելի չէր ցերեկ ատեն անոր ներկայութիւնը, վասն զի արգելքմ էր Մարիեայի հետ տեսնուելուն): Իւր քաղցրահնչիւն ձայնով մեծ ախորժանօք և յափտակութեամբ կը կարդար Յնդէախան նամական հայութ հայութ ճակատուիլ, և երբեմն ընթերցումը ընդմիջելով Կրտցչելոյն հետ բաղդատութեան կ'ելլէր. իւր խօսակցութեան նիթը միշտ սեր էր, բան մը հասկըցնել կուզէր Վահանի այլ չէր կարող. . . քանի մը անիմաստ բառեր թոթովելով խօսքն կը վերջացնէր և ընթերցումը կ'սկսէր . . .

Վահան իւր աչեր մէյ մը Հայկանուշի մէյ մ' Մարիեայի վրայ կը դարձնէր, Մարիեա պատուհանին առջև նստած էր աչերն միշտ Պահանի

վրայ սեերած: Երբեմն Վահան սրտին խորերէն ելած հառաջ մը կուլ կ'տար. իւր մտքին մէջ հարցապնդում մը կար, անզուծելի խնդիր մը կար ուղեղին մէջ . . . կարծես կը հարցնէր ինքնին:

— Ո՞՛ աւելի լաւ չէ՞ր լիներ իմ վիճակ, իմ ապագայ եթե փոխան Մարիեայի՝ Հայկանուշն սիրէի . . . , միթէ Հայկանուշ ալ գեղեցիկ ու համեստ չէ, միթէ հայ չէ . . . հրապուրիչ տարիք մ'որ տակաւին լի է բազմայսյս խորհուրդներով ու ամբիծ երազներով . . . մաքուր արշալցյս, հրեշտակային հոգի . . . , Քերովիքներու պէս սպիտակ և բեկեզզանման գլուխն միթէ չեն պսակեր փայլուն սեաւ մազերու գիտակներն . . . : Բայց, ո՞հ, ոչ . . . Մարիեա անմեղ է, անոր մահն իմ մահս է . . . իմ սրտի մէջ ուրիշ մը չըկրնար բայն դնել, կը սիրեմ զինքը, այս' հշտութ սիրութ մ'էմ, ուխտայ յաւիտենական է, ևս երբէք ուխտագրութ շեմ լինիր:

Երբեմն ցերեկուան ձաշէն վերջը Վահան և Հայկանուշ միասին պտոյաի կելլէին, Հայկանուշ փոքրիկ տղու մը կամ գառնուկի մը պէս Վահանի առջն ուրախութեամբ ցատկելով կը վազէր ու կը վազէր . . . , ձիւնածաղիկ մը կը փնտոէր և գանալով զայն Վահանի կը ներկայացնէր տրտմանոյ ժպիտով մը:

— Նատ կը սիրեմ ձիւնածաղիկը, ընդունեցէք իմ այս նուէր . . . կըսէր.

— Սիրով կընդունիմ նուէրդ, աւա՛ղ որ վազիւ պիտի թառաւի: . . . :

(*) Վերջոր-Հիւկօ

— Թառամեալ ծաղիկ մը քու ձեռացդ մէջ կը փթթի իսկ :

— Որչափ կարելի է զգուշութեամբ պիտի պահեմ զայն իբր յիշատակ մեր այսօրուան շրջագայութեան և սիրոյն . . . :

— Ս.յո՛ թող այս մեր սիրոյ նշանն և մեր այսօրուայ զքօսանաց յիշատակն լինի , շոր իւ ոչը չխանածողին . . . :

Հայկանուշ մեծ նուէր մ'էր որ ըրաւ Վահանի , կենացը մէջ սիրած բաներէն առաջինն ձիւնածաղիկն էր , սենեակը միշտ անով կը զարդարէր և պարտէ զին մէջ պատրաստ ունէր :

Օր մը ցերեկուան ճաշէն յետոյ Վահան առանձին էր իւր սենեակն . պատուհանին առջև մտախոհ նստած էր , սենեակի դուռը երեք անգամ դարնուեցաւ , Վահան այս բախման վրայ ախրեցաւ :

— Ա՛ն դարձեալ եկաւ , նորէն արգելք պիտի ըլլայ խօսակցութեանս : Ի՞նչպէս ըսեմ Սատուածիմ . բանալու է : Այս ըսաւ ու դուռը բացաւ , բայց մեծ եղաւ զարմանքը երբ Հայկանուշը չը տեսաւ , մեծ շունչ մ'առաւ :

— Ի՞նչ կայ կարօ՛ (եկողն սպասաւորն էր)

— Աղա նամակ մ'ունիս քու սիրուհին

— Շատ լաւ , տուր ինձ :

Կարօ դուրս ելաւ . Վահան նամակն բացաւ և հետաքրքրութեամբ հետեւեալն կարդաց որ ի վերջոյ բարկութեան փոխուեցաւ , զի նամակն ձեռացը մէջ ձգմելով գետինը նկտեց :

« Սէրելի Վահան

« Վլատիմիրի ներկայութիւնը ինձ դժոխային տանջանք կը պատճառէ , անցեալ օր երբ իւր կայութենէն խոյս կ'տայի , ականջիս սա ճիւաղային խօսքերն հասան — անիծեա'լ աղջիկ , ինչ որ աւ ըլլայ վերջապէս դու իմո պիտի՛ ըլլաս — սոսկացի այս խօսքերէն որպէս մարդ սարսուռ . կդպայ շանթերու ու փայլակներու . տեսարանն . սարսափահար հաղիւ հաղ կարուղացայ ինքզինքս սենեակ նետել :

« Այդ վատը կը ջանայ նշանախօսութիւնը փութացնել և գուցէ ամուսնութիւնն ալ , որովհետեւ ծնողքս սկսան ճնշում բանեցնել իմ վրայ . այս անկրաւ և անարդար ճնշումներու տակ թերեւես օր մը ուժասպառ լինիմ . . . և այդ իմ մահս պիտի լինի արդէն . . . :

« Գործելու ժամանակն հասած է , օգնութիւն . ի՞նչ պէտք է ընել շուտով ընելու է :

« Սիրուհիդ »

ՄԱՐԻԵԱ

Վահան գրասեղանի առջև նստաւ և սպիտակ թուղթը առջելք պարզեց պատասխանելու համար Մարիեայի , սակայն նոյն պահուն դուռը կը կին զարնուեցաւ

— Այս ո՞վ է ըսաւ ինքնին :

Բացաւ դուռը , ներս մանաղը Հայկանուշէր :

Վահան շփոթեցաւ, ի՞նչ ընէր հիմակ. շուարած մնաց: Հայկանուշ նշմարեց վահանի վրդովումը, և յարեց:

— Կը ներէք, կերեի թէ նամակագրութեամբ դրազ էք. վերջը կը տեսնուինք:

— Ենորհակալ կը լլամ օրիորդ եթէ մի քանի վայրկեան զիս առանձին թողուշ համիք, բարեկամի մը նամակ գրել կը պատրաստուիմ:

— Եատ լաւ: Այս բառւ Հայկանուշ և զգութեամբ ծռելով գետնին ճզմուած նամակն գաղտագողի առաւ. Վահան այս բանիս ուշադրութիւն չըրաւ, որովհետև գրիչը փնտուելու դրազ էր:

Հայկանուշ, այդ անրիծ էակը, առաջին անգամն լինելով իւր խզճին դէմ գործեց. Վահանի նամակաց գողն եղաւ, բայց սիրտն հանգարտ էր. որովհետև կասկածներ վաղուց արդէն պաշարած էին այդ անմեղ հոգին. և այդ կասկածներէ ազատելու համար խիստ փոքր (իրեն համար) յանցանք մը գործեց վահանի ուղղուած նամակ մը գետնին վերցնելով. ի մի բան Հայկանուշ ուր սիսութեամբ նամակն առաւ և իւր սենեակն քաշուեցաւ.

Վահան չ'կրցաւ բան մը գրել. շատ ջանաց բան մը գրել այլ ի զուր. միայն երկու տող գըրեց և կարօֆ յանձնեց: Ահաւասիկ պատասխանն:

« Պաշտելիդ իմ Մարիեա »

« Գրիչս յառաջ չեղթար ժամադրութիւն մը

եթէ կարելի է. այս գիշեր ժամը 8 ին միջոցները կ'սպասեմ հասարակաց պարտէզին մէջ: Ջանաքելյարդել ժամադրութիւնը:

« Քոյդ սիրելի »

ՎԱՀԱՆ

*

**

Մեր ազնիւ ընթերցողք տնշուշու կը յիշեն անդաւին մէջ գէշէր ճը այս երկու խարտիշագել գըր լուխներու խօսակցութիւնը:

Ընթերցողք կրնան վերատին հոն դիմել և կրկին ուշ դնել անոնց խօսակցութեան. մենք մեր վիպի շարունակութիւնը այդ մասէն պիտի սկսինք:

ՎԵՐՁ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻՆ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

թ.

ՊԱՐԱՀԱՆԴԵԱ

«Մուռ Գյու Երշանի և հորոր հուրա
«Եք իւ ծաղեւ ոյ ինչ ոչ հոբեմու
«Երան ու իւ որեւ : »

Ամսուան զեղաղուարձ գիշերներէն մին էր .
որայծառ լուսինն երկնօքի վրայ կը փայլէր . Դա-
զանի բնակիչը հետաքրքիր կը դիտէին աեսարան
մը ուր մեր ազնի ընթերցողք պիտի առաջնորդուին

Խրիսթովիչի ապարանքը չքեղապէս զարդա-
րուած էր . ապարանքի դաներն կանանչ տերենե-
րով և բազմաթիւ լապտերներով պանեալ էին .
անհետինն ու որաշներն լուսով համակ կը փայ-
լէին , և ծաղկեայ փունջեր ամեն կողմ կարելի էր
տեսնել , կ անկարասինն ընտրանօք պատրա-
սուած էին . և կերուխումի յատկացեալ ամեն ինչ
ճռի և տուտա էր , նուտքածւաց ընտիր խումք
մը համդիսականները կը գուարձացնէր . վերջաւէ , ո
ընտանեկան պարահած գէսի մը համար ի՞նչ որ հար-
կաւոր էր պատրաստ էր անդ :

Հանդիսականաց մեծագոյն մասը պինուորա-

կան երիտասարդ սպաներէ և կառավարութեան
պաշտօնեաներէ կը բաղկանար . որք իրենց պերճ
զարդերով և հոտաւետ մազերով և ոլորուն պե-
խերով գեղեցիկ սեռի հետ կը մրցէին . . . , իսկ
գեղեցիկ սեռը իւր բնական փափկութեան և գե-
ղեցիկութեան հետ միացնելավ արհեստական ձաշա-
կաւոր արդ ու զարդ մը երիտասարդաց աչերն կը
շլացնէր :

Սպիտակաղգեստ օրիորդաց ագամանդեայ օ-
գերու և մանեակներու լուսաշող փայլն և մատ-
ղաշ կուրծքի վրայ երկու ծաղկեփունջերու ձիշդ-
մէջ տեղը իւր բոյնը դրած վարդը՝ երկնային
էակնէր երեւակայել կուտային մեզ . սիրատենջիկ
երիտասարդներ պահ մը սոխակներ գարձած կ'ու-
տոստէին այն ձիւղերու վրայ ոյր վարդն զիրենք
կ'ներշնչէ՛ր . . . :

Բաժակներ սկսած էին ձեռնէ ի ձեռին ման
գալ , երազու գլուխներ հեշտալից ողիին աղե-
ցութեան շնորհիւ ուրախ՝ իրենց գոյութիւնն իսկ
մոռցած էին :

Ոմանք իրենց գաղափարակիցներու հետ խում-
բեր կազմած կը վիճէին և կամ նորեկներու վրայ
դիառղութիւններ կը նէին . ոմանք հետաքրքիր խո-
սակցութեան մը մասնակից էին , վերջապէս ամեն
խումբ իր խօսակցութեան նիւթը ունէր : Նորեկի
մը ներկայացումը գլուխները յինքն կը զարձնէր .
ամեն խումբ իր մէկ անդամն կը յուսար գտնել .
և երբ ներկայացողին հետ ծանօթութիւն չունե-

նային հետաքրքիր ուշ կը դնէին նորա անունն ու պաշտօնը հասկընալու և այս իրենց խօսակցութեան նիւթ կը մատակարարէր որ երբեմն վիճաբանութեան ալ կը փոխուէր :

Շատեր խօսակցելով պարահանդիսի կարգաւորութեանց վրայ խիստ կանոնաւոր և խիստ ճոխ ու շռայլ կը դանէին և ոմանք ալ իրենց խօսակցութեան նիւթ ըրած էին նշանախօսութիւնը :

— Ո՞հ, որչափ բաղդաւոր է Մարիեայն, կըսէր մին, որ ընտիր երիտասարդ աղայ մը պիտի ունենայ իրեն ամուսին :

Բայց Վլատիմիրը 'ի մօտէ ճանչցողներ Մարիեայի վրայ կը ցաւէին և կ'ափսոսային

Մէկն ի մէկ ճայները դադրեցան և լուռթիւնը տիրեց ամբողջ սրահի մէջ : Եւ զլուխները դէպ ի դուռն ուղղուեցան: Ներկայացնողին խորթձայնը հնչեց :

— Պ. Վահան Քաջրերունի, ուսանող բժշկութեան և օրիորդ Հայկանուշ ամիրզեանց, դուստր Հայ վաճառականի' ի Ղազան քաղաքի :

Թաղէսս աղա տկար լինելով չէր կրցած ներկայ գտնուիլ .

Ամենուն ուշն նորեկաց վրայ դարձան անձկանօք կ'սպասէին թէ՝ որ խումբէ պիտի լնդունուէին . մեր ընթերցողաց այս ծանօթ անձեղը ներկայք ողջունելով՝ սրահին ճախ կողմի անկիւնը յառաջացան և հոն նստող բարեկիրթ օրիորդներէ և երիտասարդներէ մեծավայել ընդունելու-

թիւն դտա՛ւ. Այդ խումբը Խրիսթովիչին և մի քանի երսէ ի ընտանիքներէ կը բաղկանար :

Հետաքրքիր անձեր զարմանօք իրարու կը հարցնէին թէ՝ «ինչու այս արմեշիւայներու այսափ մեծ ընդունելութիւն կընեն» :

Այս ընտիր խումբին մէջին շքեղափայլ օրիորդի մը աշերն կարմրցած էին, կարծես թէ գիշերն 'ի բուն արտասուած էր, սակայն դէմքը ո՛չ աժգոյն և ո՛չ ալ յոդնարեկ էր. գրեթէ ինքն իր վրայ կքեալ սրտադրաւ թախծութիւն մը և հոգեյոյզ մելամաղձութիւն մ'ունէր , նայուածքը ուր և միայնգամայն լրէ՛ կը յայտնէր, տխուր և ըստախոհ նստած էր այդ խումբի մէջ զրեթէ լուռ ու մունչ : Յանկարծ ուշաբերեց և կասկածոտ աշերն իր շուրջը բոլորեց՝ երբ Վահանի անունն լսեց . յուսոյ և ուրախութեան շողեր փայլիլ բակընան նէրա մելամաղձիկ դիմաց վրայ . հրետակի մը պէս թեւերը բացաւ և Վահանի ձեռքքը սեղմեց ուժին, եթէ Վահան զայն ետ ըմբէր թերես դինքը գրէ՛ր :

— Ա՞հ, որչափ անխոհեմ կը վարուի, կ'ըսէր ինքնիրեն Վահան, պիտի մատնէ սէրը

Վահան՝ Հայկանուշի հետ Մարիեայէ շատ հեռու նստաւ որվհետեւ կը տեսնէր որ ամենուն ուշադրութիւնը իր վրայ էր դարձած : Հայկանուշի դառնալով :

— Ի՞նչպէս գեղեցիկ է տեսարանն, ըստ
— Գեղեցիկ բայց ճանձրացուցիչ ալ է :
— Ի՞նչու

— Վասն զի անծանօթ և օտար դէմքեր շատ
կան: Եւ ինքնիրեն կըսէր, «Ահ, չեմ խաբուիր
նամակն իրն է եղեր, կը սիրէ. Վահանը . . . »
Ասուած իմ, Մարիեա վահանը սիրէ և . . .
Վահան ալ Մարիեան . . . »:

— Ի՞նչ կըլլայ. միթէ՞ ևս ալ քեզի պէս անծա-
նօթ չեմ այս ընկերութեան:

— Բայց ի՞նչպէս անծանօթ . . . , այդ ի՞նչ
ընդունելութիւն էր որ ըրու քեզ Մարիեա . . . :

— Էրիսթովիչի ընտանիքէն և սա երկու սպա-
նիրէն զատ ոչ ոք կը ճանչնամ, տե՛ս երաժշտու-
թիւնն սրտերն կը հրահարէ և անզգաներն կ'ո-
գեարէ իւր հոգեյցզ շեշտերով:

— Բայց Մարիեա ինչու այդչափ տիսուր է. իր
ուրախ ըլլալու օրն է. այս հանդէսը քայլ մ'է
դէպ ՚ի երջանիկ ապագայն. դիմացը վրայ, հա-
զիւ զապուած տիսուրթիւն մը կայ որ այս ուրա-
խութեան հետ միացած է սակայն առանց անոր
մասնակից ըլլալու . . . :

— Սրգէն. զինքը միշտ վշտահար ու տիսուր
գտած եմ . . . , ո՛գիտէ թերես ամուսնութեան
պատճառաւ տիսուր է, որովհետեւ շատ հարսեր
տեսած եմ որ իրենց պատկադրութեան զիշերը
յորդահու արտասուքներ թափած են, բայց ինչ՝
իրենք ևս չեն գիտեր. այդ ինչ՝ ին պատասխանն
ամեն ժամանակ դիւրին չէ գտնալ:

Վահան ստիպուած էր այսպէս խօսէլ, զի մի
գուցէ Հայկանուշ կասկածի իր վրայ:

Մարիեայի տրտմանոյշ և աղերսարկու ակ-
նարկը վահանի սիրանոյշ նայուածքին պատահե-
ցաւ: Կարծես Մարիեա իր այս ակնարկով ներո-
ցութիւն կը խնդրէր այս հանդիպին հերսուուհին
ըլլալուն համար:

Նուագն կու մ' սկսաւ ածել ոտքեր ընազդ-
մանը սկսան շարժիլ և պարս սկսաւ, երած շտո-
թիւնն մոգիչ ոգի մ'է կարծես քարն իսկ տեղին
կը շարժէ:

Վահան վշտահար աչօք կը դիտէր Մարիեան
որ Վլատիմլիի սառ թեւելուն մէջ իբր անկենդ ան-
դիսկ մը կը շարժէր . . . , Վլատիմլի դոհ և
ուրախ էր, կարծես մոտվի:

— Անձեւու ոջէ՛կ, վեցուեն ուս ին եւը:

Մարդս շատ քիչ անդամ կը մունայ իւր ա-
ռաջին թշուառութեան և առաջ ին ուրախութեան
տպաւորութիւնը. Վահան թէկ հանդարտորէն կը
դիտէր այս ամեն դարձուածք սակայն ինչ: ը չին
անցներ անոր մարդէն. նախանձն ու վրէմը՝ փո-
թուրիկ կը հանձին այդ թշուառ սիրահարի զան-
կին մէջ . . . : Կուզիր մէկ հարուածով փացնել
ամեն բան և Մարիեան՝ իւր սրտին պաշտելի միակ
արարածը՝ ազստել այդ գազանի ճիրաններէն . . . :

— Բայց նէ իմ է միշտ. ի՞նչ . . . ո՞ր բան
կալով է զայն ինձմէ բածնել . . . ահ մահուան
ահարկու թեւոց տակ իսկ մենք իրար պիտի պաշ-
տենք . . . այդ վատը միթէ՞ առաւել ահսելի է
քան զման . . . :

Պարը դադրեցաւ . Մարիեա սրահն դուրս
ելաւ Վահանի հասկցնելով որ իւր ետևէն գայ :

Մարիեա փոքր ննջասենեակ մը մտաւ , Վա-
հան ևս անոր հետեւեցաւ , ճրագն իէս մը գոցե-
լով , դուռն ալ փակեցին :

Այս բանի ոչ ոք ուշ դրաւ , միայն Հայկանուշ
կասկածեցաւ : Սիրոյ մէջ փոքր կասկած մը կը
նմանի այն կայծին որ ահագին բամպակէ կոյտի
մը մէջ կիցնայ և երթալով կայոի այդ կոյտ ա-
ռանց կարելի իինելու մարել զայն . . . կոյտը սիր-
ալն է , կայծը կասկածն . Հայկանուշի սրտին մէջ
իյնող առաջին կայծն՝ նամակն եղաւ , այն նա-
մակն զոր վահանի սենեալէն գողցաւ . . .

Վահանի Մարիեայի միջն հետեւալ խօսեկ-
ցութիւնը տեղի կունենար ննջասենեակին մէջ :

— Սիրելիդ իմ Վահան . կրնայիր երեակայել
այսպիսի աեսարան մը , զիս Վլատիմիրի թեւոց
մէջ տեսնել . . .

— Է՛հ . ինչ ընենք պարտաները այդպէս բե-
րին , բայց միշտ հալարտ եմ վայելելով քու սէրդ ,
սէրդ ինձ տալով՝ կեանք տուած եղար .

— Բայց մեր ասպազան ի՞նչ պիտի ըլլայ . ծնողքս
խօստ ընդդիմութիւն կըննն . առանց զքեզ մատ-
նելու քիչ շատ հասկցուցի իրենց թէ՛ ուրիշ հէ իւ-
տիւմ , աղաչելս , սրալատիլս , սալառեալիքս առ
ոչինչ համարեցին և անդրդուելի մնացին իրենց
խորհրդոց փրայ . վերջապէս ինչպէս որ կը տեսնեք
բռնութեամբ նշանախօսութիւնը կը կատարեն . . .

— Մինչև այս կէտը հասաւ . Բայց շարունա-
կութիւնը պէտք է որ մեռք վճռենք .

— Ի՞նչպէս

— Եատ պարզ առաջարկութիւն մը ծնողացդ
և կամ տուանդ

— Վերջապէս ի՞նչ որ ալ ըլլայ շրւտ գործել
պէտք է . ամուսնութիւնն ալ փութացնել կը ջանան

— Վաստահացիր ինձ . ամեն բան զոհել քեզ հա-
մար , մեր ասպագայի երջանկութեան համար . պատ-
րաստ եմ : Մի՛չ հիմայ սիրոյ դառնութիւնները
վայելեցինք , լիայոյս եղիր որ ասկից վերջն ալ
նորա քաղցրութիւնները պիտի վայելենք , ամե-
նազեղեցիկ վարդն ալ իւր փուշն տնի . . .
Սրան երթանք որպէս զի մեր բացակացութիւնը
կասկածի տեղի չտայ :

— Ո՞վ պիտի կասկածի .

— Թերեւ ծնողքդ . թերեւ Վլատիմիր . գուցէ
Հայկանուշ . . .

— Մեկնինք ուրեմն

— Այո՛ , միշտ ատելութիւնդ ցոյց տուր Վլ-
ատիմիրի . գուցէ զինքը վհատեցնես :

— Առածո ճշշր հոռիւ և սէրծո յուրիւն կը սէրծու

— Ես ալ կաշխատիմ Վլատիմիրի յոյսերն ոչըն-
չացունել :

Պարն կրկին սկսած էր . ամեն ոք իւր պա-
րընկերուհին ընտրած էր . Վլատիմիր յուսահաս
չորս կողմ կը վազէր Մարիեան գանելու համար .
կատած էր զի պարնսկսաւ և զիս Մարիեան չեկաւ ,

բարկութեամբ դուռը կը յառաջանար երբ Մա-
րիեա ներս մտաւ :

— Ո՞ւր ես, պարն շատոնց սկսաւ, ըստ վլա-
տիմիր :

— Պարտաւոր չեմ հաշիւ տալ քեզ :

— Բայց լաւ իգտես թէ տղայական է այդ
վարժունքդ :

— Երբէք տղայական չէ', յաւիտեան պիտի ա-
տեմ քեզ

— Թգուտ մը չունին քեզ համար . . . հնազան-
դէլ պարտիս :

— Ոչինչ կրնայ իմ դիտաւորութիւնս փոխել :

— Սակայն, չափը անցուցրի, անկիրթ,

— Դու որչափ անկիրթ ես որ անկիրթի մը թէը
կը խնդրես :

— Շուտով կը վարդուիս . տակաւին տղայ ես.
ամօթ է, թէու տուր : Հանդիսականք զմեզ կը
կը դիտեն :

Մարիեա ալ չը դիմադրեց, պարողաց ուշը
գրաւած էր :

Վահան՝ Ռուս սպայի մը միջոցաւ՝ ծանօթա-
ցած էր Խրիսթովիչի ընտանեաց, և այս առթիւ
Մարիեայի հետ մասնաւոր տեսակցութիւններ ու-
նեցած էր . Վահան կը յարգուէր այդ ընտանիքին :

Արշալոյսը ծագեցաւ, առաւօտ էր, պարա-
հանդէմն ալ վերջացաւ, Կոչնականք մակնեցան
իրենց հետ տանելով լաւ տպաւորութիւններ :

Հայկանուշ միայն գէշ տպաւորութիւններ կը-

րած էր . խիստ տիսուր էր, սիրաին մէջ կեանքը
կրծող և մաշեցնող ախտ մը ծնած էր — նախան-
ձըն . և այնչափ գրաւուած էր նախանձէ որ ա-
չերն Վահանէ չըր բաժներ :

Հայկանուշ հիւանդացած էր :



Ժ.

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ

Սէր հետ ուշնիւնն ըստնիւն է:

Պարահանդէսն միջոց մ'եղած էր Մարիեայի՝
փոխան սիրոյ՝ ատելութիւնն հրահելու . Առե-
լութեամբ կազմուած ամուսնութեան մը ապա-
գան ի հարկէ ամենաթշուառ կը լինի — կըսէին
անոնք որ Մարիայի առ Վլատիմիր ատելութիւնն
նշմարած էին :

Նշանախօսութենէն վերջը պսակադրութիւնն
ալ պիտի փութացնէին . Վլատիմիրի փափաքն
էր այս՝ որուն Մարիեա ընդգիրացած էր, սակայն
խեղճ աղջկան գլխուն շանթերու պէս իրարու կը
յաջորդէին՝ բռնութիւն, ճնշում և անագորոյն
սպառնալիքներ, ի՞նչ ընէր, իւր միակ միմիթա-

րիչն՝ Կառեւ՝ ևս ճամբուած էր հակառակ իւր այնքան, ու չչանաց . թշուառ Մարիեա գիշերներն իւր նորա համար կարտասուէր, որովհետեւ ն միայն հաւատարիմ սպասուհի մը չէր, այլ գուղտնապահ խորհրդակից մը, վշտերը թեթեցնող խրատատու մը, պահապան հրեշտակ , և վերջապէս զանձ մ'էր զոր կորոյն . . . :

Իսկ Վահան դժուարին կացութեան մը մէջ կը գտուէր . . . տակաւին ուսանող մ'էր, իւր ապագան շատ մեծ և ընդարձակ կրնար տեսնել, բայց ներկային մէջ ոչինչ ունէր . . . :

Մարիեա գիտնալով Վահանի այս վիճակը անկէ օգնութիւն մը չէր կրնար յուսաւ իւր արդար դատի պաշտպանն միայն ինքն էր անոք և անօդնական :

Բայց Վահան այլ ևս չկրնալով գիմանաւ Արթեսյի թախանձան ոց, Ս, Տեթերսապուրի երեւացն առաջ փորձ մ'ըրաւ Խրիսթովիչէն Յարիեայի ձեռքը խնդրելու :

Սոյն մտադրութեամբ առաւօտ մը պատրաստուեցաւ Մարիեայի ծնողաց ներկայանաւ. մինչեւ դրան առջև գնաց այլ չը համարձակեցաւ դուրս բախել ու ճամբան շարունակեց, սիրտը՝ զինքը անհանգիստ ընելու չափ կը տրոփէր . . . , որոշեց ետ դառնալ ու դուռը զանել . դարձեաւ չը յաջողեցաւ, իւր սրտի բարախիւնը կրկնապատկեցաւ, յուզուեցաւ Վահան և ալ որոշեց վերջ տաւ իւր այս անորոշ և տարտամ վիճակին :

— Ի՞նչ որ ալ ըլլայ հետեւանքը, որոշում ի գործ պիտի դնեմ, շուտիկին բերանը երթոց վատախմբիր շունքը որ խմ դիմացն ելաւ. զայս ըստ և դրան պանդակը հնչեցուց :

Դուռը բացուեցաւ. Վահան աճապարանօք վեր ելաւ, սենեակ առաջնորդեցին զինքը, Մարիեա հոն չէր: Իւր յուզումը և չնչառութեան դժուարութիւնը հազիւ զայտած, կարող եղաւ անհասկանալի կերպով թոթովել,

— Բարի լցոյ:

Մարիեայի հայրը կը զարմանար Վահանի այս անհակնալ այցելութեան վրայ. թէյը պատրաստեցին :

Վահան թէյ մը և սիկառ մ'առնելէ վերջ, իւր յուզումը քիչ մը հանդարտեցուց . և իւր նըստատակն յայտնելու համար ինչ կերպ սկսելուն վրայ կը մտածէր: Սկսեց խօսիլ:

— Բարեբազդութիւն մ'է ինձ զձեզ հոս գըտնելու. ներեցէք որ զայս պատեհ առիթ սեպելով՝ իմ և ձեր բարելաւութեան համար առաջտրկութիւն մը, իննդրանք մը համարձակիմ ներկայացընել ձեզ :

— Պարոն չդիտեմ ինչ խօսելիք կրնաք ունենաւ ինձ, պատասխանեց Խրիսթովիչ քաղցրութեամբ:

Վահան քիչ մ'ևս համարձակութիւն առած :

— Տէ՛ր. թոյլ առուէք որ անկեղծութեամբ խօսիմ . և բարեհաճեցէք, իննդրեմ, խոստանալ ինձ թէ դուք ևս անկեղծօրէն պիտի պատասխանէք :

— Կը խոստանամ պարոն : Խրիսթովիչ հետաքրքիր եղաւ :

— Առաջարկութիւն մ'է որ ձեզ պիտի ընեմ , խնդրեմ եթէ իմ այս առաջարկութիւն շահաւոր թուի ձեզ , ինչպէս համոզել պիտի ջանամ , մի՛ մերժէք . . . :

— Բայց պարոն կրնա՞ք խօսիլ . խոստացայ անկեղծ լինել :

— Թերևս յանդուդն այլ արդարացի առաջարկութիւն մ'է թերևս . գուցէ վշտանաք ալ . . . :

— Համբերութիւնս կը հատցնէք պարո՞ն . ինչ որ է ձեր միտքը այն ըսէք , ըսաւ Խրիսթովիչ բարկութեամբ , բարկութիւն մ'որ աւելի հետաքրքրութիւն էր :

— Խօսեցէք պարոն , ըսաւ Մարիեայի մայրը .

Վահան կը վախէր որ աննպաստ պատասխան մը տան իւր առաջարկութեան , խռովեալ , քանի մը րոպէ լուռ կենալին վերջը շարունակեց :

— Թերևս մերժումով մը պիտի տապալէք իմ յոյսեր . ասոր համար կաղազեմ պաղարիւնութիւնը մի ձգէք ձեռքէ : Դուք հարուստ և մեծ ընտանիք մ'էք Ղաղանի մէջ . ես , ինչպէս որ գիտէք ուսանող մ'եմ . ներկայս թէև անգոհացուցիչ բայց ապագաս մեծ և փայլուն է . իբր բարեկիրթ անձ կը պարտաւորիմ խօսիլ ձեզ՝ թէ միտքս դրած եմ . . . ամուսնանալ այն օրիսրդի հետ զոր պիտի սիրեմ ամենէն անկեղծ սիրով . . . , այն եռանդա . դին և սրբազն սիրով որ վաղանցուկ յօժարու-

թեանց չը նմանիր . . . ամուսնութեան խորհուրդը այն ատեն սուրբ և մեծ կը լլայ երբ ամուսինք զիրար սիրել գիտեն . . . :

— Բայց պարոն , միայն սիրոյ վրայ կը ճառէք , ի՞նչ . . . :

— Կը ներէք , տէր , սրտիս մէջ բան մը չը պիտի պահեմ , այո՛ . ամեն ինչ պիտի խոստովանիմ , որովհետեւ ձեր և իմ երջանկութիւնը ձեր մէկ որոշումէն կախիել է . . . , թոյլ տուէք որ իմ առաջարկութիւն արդարացնելու համար մի քանի խօսքով լուսաւորեմ խնդիրը . . . , դիւրին է ձեզ որոշում մը տալ , բայց կրնայ հապանապով և բարկութեամբ տրուած որոշում մը անարդար , անիրաւ ըլլալ . . . , ինչպէս կըսէ վ . Հիւկօ , Այո՛ն ձէ դուռափան ռանէ այն է Ուը , կրնաք մէկ վայրկեանի մէջ երկու անմեղ հոգիներ երջանկացնել կամ թշրւառացնել , գուք ևս անդաժին չմաւրզ . . . Ո՛հ հաւատացէք որ երանութեան անսպառելի գանձեր և գրախտային հեշտութիւններ կան սիրոյ վրայ հիմնուած ամուսնութեան մէջ . . . : Այո՛ սրտի բոլոր ուրախութիւնները , բոլոր պաշտումները , բոլոր զօրութիւնը և բոլոր մէրը այդ ամուսնական կենցաղին մէջ կամփոփուին :

Չը գիտեմ կրցի՞ համոզել ձեզ թէ ամուսնութեան մէջ սէրը առաջին տեղն կը գրաէ . և եթէ յաջողեցայ՝ ներեցէք որ բուն առաջարկութիւնն ներկայացնեմ . . . :

Անտեղի է նկարագրն լ այն յուզումը զոր վաւ

հանի խօսքերն պատճառեցին Խրիսթովիչի և իւր կնոջ : Սիրել աղջիկ մը և անոր հետ սիրաբանել ո՛ Աստուած իմ, ո՞իր մ'էր անոնց համար. ամուսնութեան մէջ սիրոյ կարեռութիւնը ապացուցանող նկարագիրն, այն ճշմարիտ սիրոյ արտայայտումն, փոխանակ Խրիսթովիչի գութն ու գորովք չարժելու, գաղանային բարկութեամբ մը գուշեց :

— Զափ ու սահման անցուցիք, առաջարկութիւն մ'ունիմ ըսկիք սկսաք որէ կայական բաներու վրայ ճառել. նախառակդ ի՞նչ է :

Վահան որէ կայական բառին վրայ սաստիկ բարկացաւ, եթէ Մարիեայի ազերսական գէմքը և արտասուօք լի աչերն չը յիշեր . . . արժանափյել կերպով պիտի սկասասիսանէր,

— Ձեզմէ ոչ նուազ համարձակ պիտի ըլլամ. սկարահանդէսի արարութիւնը լմացաւ, որով հոչակել ուզեցինք թէ Մարիեա նշանուած է վը-լատիմիրի հետ : Բայց ցաւալի է խոստովանիլ թէ ամուսնութիւնն ալ նոյն ուրախութեամբ չը պիտի կրնաք ընել . . . պատճառը կուգէք անշուշտ . . . , Մարիեա Վլատիմիրը չը սիրէր և որ աւելինէ կատէ ալ. ատելութեամբ շաղուած ամուսնութիւն վերջը ի՞նչ պիտի ըլլաց. աններդաշնակութիւն կհնաց, խոռովութիւն, ատելութիւն և անսպա-կաշութիւն սիտի յաջորդէ անոր : Դուք ձեր զաւակաց՝ փոխանակ երջանիկութեան թշուառութիւն կը պատրաստէք տղիտարար. ո՞ւր սէր չ'կայ հսն կեանք չկայ :

— Բայց քեզ ի՞նչ պէտք կը սիրէ կամ կ'ատէ : ի՞նչպէս նախասէս խօսեցայ, իմ առաջար-կութիւն ոչ միայն ինձ այլ և ձեզ կը մերարերի, արդար որոշում մը ձեզ և զիս երջանիկ սիտի բնէ :

Խրիսթովիչ պահ մը մոտածելէ և խոր մտածելէ յետոյ թաղուց որ վահան շարունակէ :

— Պէտք է հ մազուիք թէ Մարիեայի վեհ խանդապատութիւնը, իւր զգացումներու ուղղութիւնը կ'երաշխաւորէ որ չը սիրած ու ատած անձի հետ ամուսնանալը կենդանի մեռնիլ է անոր համար . . . ամուսնացնել զինքը ոյգ անձի հետ, կարող էք բայց անոր գերմզմանը վազիւ ձեր ձեռօք բացած կը լլաք . . . ըստ զիտնալով անշուշտ կը կ'արծէք թէ անոր երջանիկ ապագայ մը կը պատրաստէք մինչդեռ երկիւղալի ապերջանկութեան կը մատնէք զինքը բարձր կրթութիւն մ'առնել տուիք, տեսէք որչափ մեծ բարիք մ'ըրիք անոր . . . զպրոցը մարդուս սիրով կ'ազնուածնէ և գաղափարները կը մաքըէ և մտային կարուղ թիւնները կը սրէ, արդ դուք ի՞նչպէս կը համարձակիք պահանջել անկէ որ իրեն ատելի եղող անձի մը հետ ամուսնանայ . . . , անձ մը որ իրօք ալ ատելութեան արժանի է իւր անբարոյականութեամբ :

— Կը մոռնաք պարոն թէ այդ կերպ խօսելով իմ պատւոյն կը գպիք, ըստաւ Խրիսթովիչ յօնքերը պատած :

— Քաւ լիշի . . . ձեր պատւոյն գպիլ մտքէս անգամ չ'անցուցի . . . ի՞նչ որ ճշմարտութիւնն է այն

կը խօսիմ, ի հարկին ապացուցանելու պայմանաւ. Ձեր շահն իմ շահն հետ համերաշխ գտնելով՝ ձեր օդտին համար ևս կը խօսիմ. այսո՛ Մարիկա Վրաւափմիրը կատէ և հոգւով ուրիշ մը կը սիրէ . . .

— Մարիեա՛ ուրիշ մը կը սիրէ . . . ո՞վ է այս սիրէն որ հրապուրիշ խոստումներով խարածէ աղջիկս, պոռած Խրիսթովիշ ոսքի վրայ ելլելով, ուր է Մարիեան, կանչեցէք.

— Մի բարկանաք. ամէն բան պիտի խօսիմ, Մարիեայի պէտք չունիք:

— Ո՞չ, ո՞չ, կուզնիմ շուտով հասկնալ այդ սրբիային ո՞վ ըլլալը . . .

Վահան սրբիկաներու իրարու ետևէ կրկնուիլը լսելով բարկացաւ, բայց նկատի առնելով Խրիսթովիչի անկրթութիւնը և կոշտութիւնը, անտարբեր իւր հիօսքը շարունակեց:

— Այսո՛, ուխտած են իրարու համար ապրիլ և մեռնիլ իրարու համար . . . , պէտք է ալ խոստովանիլ թէ Մարիեա զիս կը սիրէ և . . .

— Մարիեա զքեղ կը սիրէ, գոչեց մոլեդին Խրիսթովիչ:

— Այսո՛ ես ալ զինքը կը սիրեմ, պատասխանեց Վահան պազարիւնութեամբ:

— Մարիեան . . . գոչեց առշութեամբ մայրը:

— Լրջութեամբ կը խօսի՞ք, պարոն, ըսաւ Խրիսթովիչ:

— Կատարեալ լրջութեամբ . . . այսօր ձեր մօտ եկայ անոր ձեռքը խնդրելու համար . . . այս կամ ո՞յ,

ձեր այս մէկ բառէն կախեալ է մեր բոլորին երջանկութիւնը կամ թշուառութիւնը:

— Ա՛հ Աստուած իմ, ի՞նչ կը լսեմ . . . գոչեց Հայրը մարելու վիճակի մէջ :

— Ծուտով տունէս դուրս ել . գոչեց բարկութեամի Խրիսթովիչ . կը մեռցնեմ զինքը և քեզի ոչո՞եաչչէյք մը չեմ տար :

— Եթէ կուզն Մարիայի մահն տեսնել :

— Մարիեան վար կանչեցէք շուտով:

— Զի՞ս ուզեցիք, հայր իմ, ըսաւ Մարիեա սրբայուղութեամի :

— Քեզ ուզեցի, շուտ ըսէ, կը սիրես այս հարէ ոչինչն . իբր ամուսին կընդունի՞ս քեզ :

Մարիեա ելեքտրական ցնցում մը զքաց երբ լսեց գոչէլիք սիրէն խօսքը, աչերն փակուեցաւ, զիակի նման անշունչ գետինն փռուեցաւ, մայրը ջուր բերելու վազեց, Խրիսթովիչ շուարած մնաց :

Եղած անմիջական գարմաններու չնորհիւ Մարիեա իւր աչերն կէս մը բացաւ, ծնողքն քիչ մը ազատ շունչ առին, զի կը կարծէին թէ Մարիեա յանկարծամահ եղած է . . . Վահանի խրատներուն անապալով անկողին դրին գայն :

Մարիեա աչերն կրկին փակեց, և քնացաւ, կէս ժամ յետոյ զառանցել սկսաւ :

— Վահան . . . մի խօսիր . . . մեր արեանը ծարաւի . . . հրէշներ են . . . կը սիրեմ զքեզ . . . Հոգիս ես . . . անուշ մայր . . . ինչո՞ւ . . . գարչէմ . . . սրիշայ . . . Վահանը Աստուած իմ . . .

—Աստուած իմ, կը սիրէ զինքը . . . ձշմարիս
է եղեր, գոչեց Արփաթովիչ գունաթափ:

—Այո՛, մեր սէրը աղալական չէ գոչեց վա-
հան, Մարինեան Վլատիմիրի հետ մշանջենաւորա-
պէս կապելէ առաջ լաւ մը խորհեցէք, հայր մ'էք
մայր մ'էք, ձեր պարտքն է երջանիկ ընել ձեր
զաւակունքը, այս է ձեր հոգն, գուք թէև անոր
կեանք տուիք՝ բայց այդ կեանքն—Սէրը—ջնջելու
իրաւունքը ձեզ տրուած չէ :

—Անկարելի է ձեր միութիւնը, նախ որ օրի-
նաւորապէս ուրիշի մը տուած եմ, ամենուն հրո-
չակեցի թէ աղջիկս նշանեցի Վլատիմիրի հետ, —ես
պատույ տէր եմ, ի՞նչպէս կընամ նշանը ետ ը-
նել և ձեզ տալ, մանաւանդ որ ուսանող մ'էք և
ոչօրթօտօքս :

—Պատիւնիդ վասանդի տակ չկրնար իյնալ,
դուք պէտք է ձեր աղջկան կեանքն աղատիք :

—Երկար բարակ խօսելու ժամանակ չունիմ,
քեզ աղջիկ առողջներու կրնաս դիմել :

—Նատ լոււ, ձեր թշուառութիւնը դուք ձեր
ձեռքով կը պատրաստէք, վերջը ափառալը ոչնչ
կարծէ . . . :

Ժամանակը շատ սահած էր, կէս օր էր,
վահանի գուրս ելլելու միջոցին Վլատիմիր ծո-
վոցին սպացի մը հետ ներս մտաւ, ցերեկուան ճա-
ըլ Արփաթովիչի ընտանեաց հետ ընելու համար
նախաղէս հրաւիրեալ էր :

Վահան Վլատիմիրի բարիը տուանց տանելու
կայծակի արագութեամբ դուրս թռաւ :

ՃԱ:

ՀԻՒԱՆԴ ՍԻՐՏ ՄՔ

«Ենցաւ հացին հիւանդանեցն ու մարտու-
հիւանդանեցն հիւանդանեցն ու պիտի սանեաց,
ավել ժաման և ուսուլուեր որ ին ինայ վերորդին
օվերանանին առլ, ինը՝ միւսուր հոգի ու
ու պիտի տաղաւորի բարձր և վեհ պայաններու-
միւսուրի ու մէջ »

Մի քանի շարաթիներ անցած էին այն խօսակ-
ցութեան վլույ՝ որ Վահանի և Արփաթովիչի միջև
անցի առնեցաւ, այն օրուան ախուր յիշատակը
Վահանի սրտին մէջ միշտ վառ կը մնար
Մարինայի ծնողաց կոչու և աննպատ պատասխա-
նը վիժանակի Վահանի սէրը մարելու ևս առաւել
հրահրեց :

Եյլ ևս ո՛ր եէ յոյս մնացած չէր, զի Մարիեա
այն օրէն ի վեր չէր տեսնուած, ոչ պատուհանին
առջև ոչ դուան և ոչ ալ ծառուղիներու մէջ։ Եր-
կիւզ, վարանում և մտատանջութիւն պաշարած
էին զվահան, կեանքն անոր համար անկարելի
իր մը դարձած էր, ժամերով անձկութեամբ
պատուհանին առջև նստած կը յուսար թէ վա-
րագոյրին տակէն ժպիտ մը պիտի թուէր և պիտ

գար հանգչելու իւր հոգւոյն մէջ . . . այլ ա՞ւազ
ի զուր աշերն դէսի պատուհանն կուղղուէր , պա-
տուհաններն միշտ գոց և վարադոյրներն ալ իշե-
ցացած էին :

— Ի՞նչ եղած էր Մարիիա այն անիծեալ օրէն
իմբը , ինքնին կը հարցնէր վահան : Կատեան չի-
կար որ իրեն լուր մը բերէր հաւատարիմ սպա-
ռուհի մը սիրահարաց համար գանձ մ'է , թէ եւ
կորուսած չը այս գանձ , սակայն չը կրնար օգ-
տակար ըլլալ , զի թաղէս աղայի տունն ընդու-
նած էին զայն :

Կատեաց փոխան Մարիացի Հայկանուչի կը ծա-
ռայէր , անգամ մ'ալ ոտք չիրիսելու պայմանաւ՝
Խրիսթովիչի սունէն արտաքսուած էր :

Վահան այդ կարճ ժամանակամիջոցի մէջ զդա-
ւի կերպով նիհարցած էր , ամեն փոխն առ
ոչինչ համարելով կուզէր անգտմ մ'ալ Մարիեան
տեսնել :

— Ահ , հայրական բռնութիւնը թոյլ չտար որ
անգամ մ'ալ տեսնեմ նէրա հրեշտակային դէմքը
. . . բայց . . . ոչ , Մարիեայի ոչը վաղանցուկ չէ . . .
սակայն ինչու երեք շարթաւան մէջ դէմ անգտմ
մը , այո՛ , անգամ մ'ալ չտեսնուեցաւ . . . :

Միայն Մարիեա չը վահանի մտատանջութեան
առարկայն , Հայկանուշ եւս իւր մտածման ա-
ռարկայ էր եղած , իսեղձ Հայկանուշ պարահան-
դէսի գիշերէնի փեր անկողնոյ կը ծառայէր , բժիշ-
նելը անոր հիւանդութեան ինչ լնելը տակաւին

ողած չէին , օր ըստ օրէ կը նիհարնար , խօսե-
աւ իսկ անկարող էր . . . իւր մայրը անկողնոյն
հատ , թաշկինակն արտասուաթորմ աշերուն տա-
ած ժամերով կարտասուէր :

Կատեաց Խրիսթովիչի ապարանքէն արտաքսուե-
նի փեր Հայկանուշի կը ծառայէր , նէրա հիւան-
դութեան միջնոյն գթութեան քոյրէ մ'աւելի հոգ-
ւինամ կը տանէր , սփոփիչ խօսքերով նէրա տա-
նելի ժամերը կը թեթևցներ . . . պահապան
լրեշտակ մ'էր կարծես :

Հայկանուշի հիւանդութեան անծանօթ մնալը
վահանի մեծ հոգ կը պատճառէր , իր բժշկական
խիստ քիչ հմտութեամբը կը ճգնէր հիւանդու-
թեան ինչ ըլլալը գիտնալ , այլ զուր ջանք . Վա-
հան Մարիացի և Հայկանուշի կրկին հոգերով ծան-
րաբեռնեալ այլ ևս իւր անձի տէրը չէր . . . Երբ էր
պատրաստուէր գուրս ելլել Կատեաց ներս մտաւ .
անհամբեր էր իմանալ լուր մը Մարիեայի և թէ
Հայկանուշի վրայ և առ այս ըստեւ .

— Ի՞նչ լուր Կատեաց :

— Հայկանուշի վրայ կուզեմ խօսիլ :

— Ի՞նչ , նոր բան կայ :

— Այո՛ կարի նոր և տարօրինակ :

— Տարօրինակ . . . պատմէ , Կատեաց , ի՞նչ կայ :

— Հայկանուշի հիւանդութեան ախտանշանը
երեան ելաւ :

— Ի՞նչ ախտանշան :

— Այո՛ բժիշկները թէ և անկարող եղան , բոյց
և գտայ զայն :

— Անհամիւր եմ կատեայ, ինչպէս տեղեկացար :

— Պատահմամբ . . .

— Պատահմամբ . . . ի՞նչ է հիւանդութիւնը :

— Սրտի հիւանդութիւն :

— Սրտի' . . . բայց չեմ հաւատար, անկարող ես զայն հաստատելու :

— Ախտանշաններն զայն կապացուցանեն :

— Բայց ինչպէս կարելի է այդ, ես որ բժշկութեան վրայ քիչ չատ հմտութիւն ունենալով կարող չեղայ հասկնալ ինչպէս նաև միւս բժիշկները . . . զարմանք, եթէ ձիւտ է ուրեմն մեռածուել է :

— Ոյտ' այդ լաւ գիտէի, ցաւ ի սիրտ կըսեմթէ Հայկանուշ վազուց կը մեռնէր եթէ . . . բայց ինչ հարկ կայ Երկար խօսելու . . . Հայկանուշի հիւանդութիւնը մահաբեր է . . . սրտի հիւանդութիւն մը :

— Կազմաչեմ չուտով ըստ, ի՞նչ տեսար, ո՞ւրեի հետեցու ցիւր կայդ :

— Պատմեմ ուրեմն, Հայկանուշի մնարին մօտ մտախոն՝ նստած էի և կը ցաւէի իւր նորափթիթերիտասնրդութեան վրայ որ այնքան կանուխ կը թառամէր . . . Հետո կը խօսակցէր, բայց քիչ մը վերջը քնայցաւ, քանի մը վայրկեան յետոյ իւր քունը որ ի սկզբան հանդուրտ էր խոսուեցաւ, մի քանի անդամ մնունդ տուաւ, տալու գէմքն կնճռուակցաւ և կարծես խղճի խայթէ մը ճնշուելով բանդակուշեց . . .

— «Ներէ ինձ . . . Վահան, ներէ . . . անմեղ եմ ներէ որ զքեզ կը սիրեմ . . . ո՞չ . . . այս կը սիրեմ . . . իմ էութիւնս, իմ հոգիս . . . գու ես . . . միայն դու կընաս ազատել (այս միջոցին Վահան գունաթափեցաւ, թալկութիւն մը պատեց իւր դէմքը և ամբողջ մարմնով սառսուր մ'զգաց) դուն կընաս ժպիտով մը ինձ կեանք . . . տալ: Քու մէկ անուշ նայուածքդ . . . կենացս արշալոյսն եղաւ: և ի՞նչ . . . ա՞հ . . . Մարիեան . . . ա՞հ կենացս վերջալոյսը փութացուց : (Վահան կրկին և կրկին սարուռաց, այս վերջի խօսքեր ելեքտրականութեան պէս արտգ ազդեցին) սիրտ հիւանդ է . . . զի թափուր է այն . . . դու կընայիր լեցնել այդ պարտալը . . . կը սիրեմ . . . զքեղ Վահան . . . և կը ներեմ քեզ, զի ան . . . մեղ . . . ես . . . :

«Ասլա քանի մը անհասկանալի բառեր ևս թոթովելով կրկին խոր քնոյ մէջ ընկըմեցաւ: Սրդուիրելի Վահան, գիտեմ թէ այս տիսուր յիշատակ զքեզ կարի պիտի անհանդիստ ընէ և խիզդդ կրծելով կեանքը քեզ դառն պիտի երեցնէ . . . սակայն պէտք է գիտնաս որ մարդասպան պիտի լինիս եթէ դարման մը չընես, հիւանդութիւնը ինչպէս կը տեսնէք սրտէ հիւանդութիւն մ'է ախտանշանն է» և՛բը:

Վահանի ոտքերը իրար կը բախէին, ջերմէ բունուածի պէս վրան դուլ մ'կաւ, աշերն փակեց . . . և շրթներն շարժեց:

— Ահ ինչ կը լսեմ . . . արդեօք երազ մը չէ

այս . . . Հայկանուշ զիս կը սիրէ՛ . . . ո՞վ Աստուած իմ . . . Մարիեան սիրելս գիտնա՞յ . . . ա՛հ Կատեայ կը նուադիմ, քիչ մը ջուր :

Կատեայ շուտով գաւաթ մը ջուր հասցուց, Վահան տագնապալի վայրկեանն անցուց, բոլորովին սթափեցաւ :

— Յուսահատիլ պէտք չէ՛, ես քաջ գիտեմ թէ կը պաշտես Մարիեան բայց Հայկանուշ ալ զքեզ կը սիրտէ . . . կարող ես զայն գերեզմանի եզերքէն ի կետան վերադարձնել :

— Ի՞նչ կընամ ընել կատեայ, Մարիեան կը պաշտեմ :

— Շատ հեշտ է, Հայկանուշի սէր կը կեղծես մինչև որ ինքզինքը գտնայ :

— Կեղծաւորութիւն մ'է այդ, անկարելի է, այլ ես ինձ կը մնայ ողբաշ իմ կենաց վրայ :

— Գիտցիր սակայն որ քեզ համար հոգի մը ժամանակէն առաջ գերեզման կը մտնէ, դու մարդասպան լինի՞ն . . . ես որ քու սիրտ լաւ կը ճանչնամ երբէք չեմ հաւատար :

— Կը հասկընամ միտքդ կատեաց, կը հասկընամ, պիտի ջանամ մարդասպան չը լինիլ սակայն ոչ անձնասպա՞ն :

— Անձնասպանութիւն, Աստուած իմ, կրկին մարդասպանութիւն մ'է այդ, կը մոռնաք թէ Մարիեա ալ մաս մը մ'ունի ձեր կեանքէ, և թէ քու մահդ անոր ալ մահը ընել է . . . հազար Հայկանուշ :

— Եսէ ուրեմն Կատեայ ի՞նչ ընեմ, շուարեր մացեր եմ :

— Գերեզմանի ցուրտ գրկէն երկու կեանք միանգամայն ազատելու համար միակ միջոց մը կայ գիտէք արդէն թէ Մարիեա ալ Հայկանուշի նման անհասկանալի հի անդութեամբ մը կը տառապի :

— Մարիեա՞ ալ հիւանդ է :

— Այս՝, ձիշտ Հայկանուշի պէս :

— Ո՛հ, անոր բացակայութեան պատճառը հիմայ կը հասկամ . . . դուն ուստի՞ իմացար Կատեայ :

— Տօքթէու Միքայէլօֆը որ Հայկանուշը կը դարձանէ, պատմեց թէ Մարիեա ալ ձիշդ Հայկանուշի նման անծանօթ հիւանդութեան մը զոհ կերթայ . . . եթէ :

— Է՞, եթէ :

— Եթէ միջոց մը, ազդու միջոց մը չը գտնուի :

— Ասուուած իմ :

— Ինձ միտք դրէք, ես միակ միջոց մը կը տեսնեմ այդ երկու հրեշտակները մահուան անողորմ ձիրաններէն փրկելու համար . . . այսինքն բժշկաց իմացնել պէտք է հիւանդութեան շարժառիթը - Սէրը : Եւ գուցէ այդ կերպով կարելի լինի ուրիշ ձեւակերպութիւն մը տալ դարձանման :

— Կը փափաքիմ այդպէս ընել, բժշկաց հազորդել գալունիքը, ո՞հ ի՞նչ դժբաղդ աստղի տակ եմ ծնած . . . մտքէս երբէք չէր անցներ այս, Հայկանուշ զիս սիրէ՛ . . . և երկար ժամանակ իր

սէրը ինձմէ ծածկէ . . . հիմոյ կը հասկնամ իր խօսակցութեան մէջ եղած վարանումներու և շիռթութիւններու պատճառն . . . զբանա առջև նուազիը , ա՛ն , ձիշտ է , կը սիրէ զիս , բայց Մարիեան Բ՞նչ վիճակի մէջ է արդեօք :

— Կըսն թէ լու է :

— Կատեայ կաղաչիմ մէջոյ մը գտիր Մարիայի վկայ սույր ակեղեկութիւն մ'առնելու :

— Կը ջանամ , Տէ՛ր :

— Ենորհակոլ կրլամ Կատեայ , գնա Հայկանուշի մօտ , նէ քեզէ պէտք ունի , անոր սրահարանիչ հրեշտակն ես , հակէ մէշտ վրան : Քրոջմէ մը ուելի կը սիրեմ զինքը , բայց ինքը զիս , Ասուած իմ , իրը սիրահար մը կը սիրէ՝ , ան ինչ պէ՞ս , ո՞ւրկէ հասկցած է մեր դադանիքը :

— Հառաջք մարդուս սիրոք կը մաշնցնեն , մնաք բորեաւ պարս :

— Եթառ բարեաւ Կատեայ :

Վահան ուշաթմափ մնաց : Կատեայի մէկնելն զիրջը ինքնին կը վիճէր . . . Լարիւրինթոփ մէջ էր , իւր տաջեւ ունիր ծանըտկչիս և կինոտ խընդիր մը որոյ լուծումը մտրին զօր տալով չը կարլ լուծել :

— Մարիեա նէ՞ Հայկանուշ — այս էր ահա զինքը տանջող ինդիլը , որոշում մը պէտք էր , ո՞վ պիտի տար այդ վճիս . ի՞նքը . . . անհնար էր . . .

Ի վերջոյ բարձր արձակց այդ ծանր վճիսը թէ՝ սիրել Մարիեան :



ՀՀ Ազգային գրադարան



NL0108783

